

Genocide (Various Languages)

Private Materials (Archive 2)

---

4-29-2018

# 18 Intartzag Daretsuyts

Krikor Guerguerian

Follow this and additional works at: [https://commons.clarku.edu/genocide\\_various](https://commons.clarku.edu/genocide_various)

---

## Recommended Citation

Guerguerian, Krikor, "18 Intartzag Daretsuyts" (2018). *Genocide (Various Languages)*. 18.  
[https://commons.clarku.edu/genocide\\_various/18](https://commons.clarku.edu/genocide_various/18)

This Book is brought to you for free and open access by the Private Materials (Archive 2) at Clark Digital Commons. It has been accepted for inclusion in Genocide (Various Languages) by an authorized administrator of Clark Digital Commons. For more information, please contact [mkrikonis@clarku.edu](mailto:mkrikonis@clarku.edu), [jodolan@clarku.edu](mailto:jodolan@clarku.edu).

EMVAL - LOGO  
METRUEK  
Seventy six

Հ.Ա. 1927

## ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՍՈՒԹԻՒՆ ԹՈՒՐՔԻՈՅ ԱՐԴԻ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՆ ՎՐԱՅ

Վերջացող տարուան ընթացքին Թուրքիայ Հանրապետութեան Դատական, Վարչական, Զինուորական, Առեւտարական, Հանրօգուտ շինութեանց, և վերջապէս ընդհանուր մարզերուն համար, արդիական օրէնքները գործադրութեան դրսելով, արմատական յնդաշրջման դիմաւոր հիմնեն ալ դրեմէ աւարտած եղան:

Դատական գործակարութեան կողմէ, Վարչապետութեան ներկայացուած քաղաքային օրէնքին պատճառարանեալ բացատրագրին ընդհանուր դիմերուն մէջ ըսուած է թէ Շառավարութեան զիտաւոր նպատակը եղած է կրօնից բացաձակապէս անջատել աշխարհական կապէրէն:

Այս զրութիւնը արդարեւ երաշխիք կ'ընծայէ բառնաւու խորականութեան սպին, որ, հինէն ի վեր դոյութիւնուցած է զանազան կրօնքներէ ու համայնքներէ բազկացեալ ազգերու մէջ:


Ցիշեալ հաւաստիք՝ դիմաւոր ազգակը եղած է այն յիշատակագրին, որով Հայ Ազգն ալ, հետեւելով հարեւան աղդութեանց, կ'ընդունէր չգործադրել Լօզանի դաշնագրին փոքրամասնութեանց վերաբերեալ 42րդ յօդուածին տրամադրութիւնը:

\* \* Ստորեւ, խիստ հակիրճ տեղեկութիւններով պիտի ջանանք ամփոփել անցեալ նսատշրջանին հրատարակուած օրէնքներուն դիմաւորները:

Ա. — Զուիցերիական օրէնքը, որ ֆրանսերէն բնագրէն թարգմանուած և Ազգ. Մեծ ժողովին կողմէ վաւերացուած քաղաքային օրէնքը, որոշուած է գործադրել ԳԱՏԱԿԱՆ հրատարակութեան թուականէն սկսեալ վեց ամիս յետոյ, այսինքն 4 Հոկտ. 1926ին բաղաքային օրէնքին գործադրութեան ձեւը որոշող 48

314

յօդուածներէ բազկացեալ օրէնք մըն ալ հրատարակուած է. որ, միեւնոյն թպականին պիտի գործադրուի. Այս օրէնքը կը պարունակէ նաև զատավարութեանց եղանակի մասին կարգ մը վափառածութիւններ։ Ոյսով, ի մէջ այլոց, բողոքի



### ՎԱՐՉԱՊԵՏ ՎԱՅՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՓԱՇԱ.

Կայմանածամբ 15էն 8 օրուան իջած, և վճռարեկ ատեանի դիմումին համար ալ 15 օր միջոց տրուած է։ Նոյնպէս, հայտարար դատարաններու վճռագրին գործադրման համար հրաշխաւորի զրութիւնը ջնջուած է։

Քաղաքային օրէնքը ; երկու գլխաւոր զիրքերու բաժնուած է . 1. Թուրք քաղաքային օրէնքը ; 2. Պարտքերու օրէնքը :

Առաջինը՝ 933 յօդուածներէ և 25 գլխաւոր մասերէ կը բաղկանայ : Կը պարունակէ բարոյական անձերու մասին տրամադրութիւններ , ամուսնական օրէնքը , որդեգրութիւն (որ ցարդ թրքական օրէնքները բացարձակապէս արդիած էին) , խնամակալ , ժառանգական , կտակային խնդիրներ : Ասոնցմէ զատ , ունի անշարժ կալուածներու , սեփականութեան թուղթերու արձանագրութեանց (բայու) բաժիններ :

Երկրորդը՝ ունի 543 յօդուածներ : Կը բովանդակէ՝ առ ու ծախի , վարձակալութեան , աւանդապահութեան , ընդերութեանց առեւտրական գործանութեանց խնդիրներ :

Այս օրէնքին գործադրութեան զրուած թուականին «Մէկնելին — որ 1851 յօդուածներէ կը բաղկանար — ընդուած պիտի ըլլայ :

Բ. 1 յուլիս 1926 թուականին գործադրութեան զըրուած պատճական օրէնքը կը պարունակէ 592 յօդուածներ :

Ասոր , զործադրութեան եղանակը ճշգող օրէնք մըն ալ հրատարակուած է 42 յօդուածով , որ նոյն թուականին ակուած է զործադրութիւ :

Յիշեալ օրէնքը ասնուած և թարգմանուած ըլլալով քաղաքակիրթ երկիրներու ամէնէն կատարեալ օրէնքներէն , հիմնովին յեղացրջած է պատճական տարեգրութիւնը այս երկրին մէջ :

Գ. Առեւտրական օրէնքը , որ քաղաքային օրէնքին պէս 4 հոկտ . 1926ին զործադրութեան պիտի զրուի : Կը պարունակէ 1015 յօդուածներ :

Քատական մարզին մէջ , յոյժ կարեւոր պակաս մը կը լրացնէ նոր օրէնքը : Մնանկութեան մասը չունի : Սակայն , առեւտրական բաժնին ընդհանուր և զիտաւոր զիծերը հիմնովին փոխուած են :

Նորութիւններ են , զիմիրէս (առնմանաւորեալ) և յօնբերարին ընկերութեանց կազմը և ասոնց վերաբերեալ տրամագրութիւններ :

Տոկոսի խնդիրը ցարդ 95ն աւելի արդիլուած էր մասնաւոր օրէնքով : Նոր օրէնքին 652րդ յօդուածը այդ մասին ազատ կը ձգէ պայմանադիր կողմները , կրնայ ըստիւթէ առեւտրական աշխարհի համար հիմնական յեղացրջում մըն է այս օրէնքը , որով , ապահովուած է ընդհանուր դորածանութեանց կիրարկումը՝ վաճառականներու համաձայն :

Առեւտրական օրէնքին գործադրութեան ձեւը , և յետսահայեաց (rétroactive) խնդիրները որոշող 15 յօդուածներէ բաղկացեալ , և նոյնպէս 4 հոկտ . 1926ին գործադրութեան դրուելիք օրէնքը հրատարակուած է 20 յունիս 1926 թուակիր պաշտօնաթերթին մէջ :

Դ. 24 յուլիս 1923 թուակիր Լոզանի զաշնազրին 92-96րդ յօդուածներուն համաձայն , 1 դիկտ . 1925ին կազմուեցաւ , 1. Թուրք-ֆրանսական խառն զատարանը , որուն դատավարութեան ձեւը որոշող կանոնագիրը հրատարակուեցաւ . նոյն թուականի պաշտօնաթերթին մէջ :

Ե. 16 փետրուար 1926ին թուրք-ռումանական խառն դատարանին կանոնագիրը հրատարակուեցաւ : 3. 16 մարտ 1926ին , թուրք-յունականը :

Զ. 18 մայիս 1926ին , թուրք-անդիլիականը :

Է. 22 մայիս 1926ին , Առուրք-իտալականը : Խառն դատարաններու քով թրքական կառավարութեան կողմէ նշանակուած ներկայացուցիչներու (agents) մասին 24 յօդուածներէ բաղկացեալ հրահանդը , հրատարակուած է 4 յուլիս 1926ին :

Ը. 15 մարտ 1926 թուակիր շրջաբերականով , դատական գործադրամութիւնը կը հրամայէ հետապնդել դիմարկ չդիմունները :

Զ. Կարեւոր պակաս մըն ալ լրացաւ բժշկա-դատական հաստատութեան մը . կազմութեամբ :

Է. Հողային օրէնքին 68 , 69 , 70-71 , 74 , 76 , 84 , և 85րդ յօդուածները ջնջուած են :

Հողի մը սեփականատէրը , ուեւ է պատճառաւ 3 տարի եթէ լքած ըլլայ իր արտը , կամ մարզագետինը եւլն . այդ հողը կը դրաւուէր կառավարութեան կողմէ : Ահա ասիկա կը ջնջուի յիշեալ յօդուածներու ջնջումով :

Հ. Հնդհանուր կալուածներու արձանագրութեանց (cadastre) խնդիրը տակաւ կր յառաջանայ:

Այժմ, փորձի համար, Պոլսոյ կողմէն և կղզիներէն սկսուեցաւ ինը թեւովէ 7 թեւը յատկացուած էր Պոլսոյ, իսկ 2ը կղզիներուն ոտկայն, վերջնորս, կղզիներու մէկ թեւը չնշուած է:

Թ. Դատաւորներու ընտրութեան, փոփոխման, յառաջացման և ի հարկին կարգապահական միջոցներու գործադրման, դատական հետապնդման և ի մասին 42 յօդուածէ բաղկացեալ օրէնք մը հրատարակուած է 20 մարտ 1926ին:

Ժ. Հարցաքննիչ զատաւոր, գործադիր պաշտօնեայ, քարտուղար, և այլ երկրորդական պաշտօնեաներ հասցնելու, և անոնց զործնական զատեր տալու մտադրութեամբ, փորձառու իրաւաբան և դատաւորներու զասախօսութեամբ «Դատական իրաւազիտրեան վարժարան» անունով, Պոլսոյ և էնկիւրիի մէջ 27 մայիս 1925ին վարժարաններ բացուած են, որոնց շրջանը մէկ տարի ըլլարով, տաշինը արդէն լրացած, բաւական թուավ շրջանաւարտ հասցուցած են, որոնք պաշտօնի կոչուած են:

ԺՄ. Նախատիս փառտարանական օրէնք մը հրատարակուեցաւ որուն տուամեայ յօդուածին մեկնաբանութեամբ փառտարաններուն զրիթէ կէսը, զուրս հանուեցան «կաձառ»էն:

1 մարտ 1926ին յիշեալ օրէնքին քանի մը յօդուածները փոխուեցան ոտկայն, տուամեայ յօդուածին զործադրման եղանակին վերաբերեալ ներկայացուած տառարկութիւնները՝ Աղ. Մեծ ժողովին կողմէ մերժուեցան:

Ա. Առևտարական սենետակներու կազմութեան համար, յունիս 1925ին հրատարակուած օրէնքին համաձայն, ընդհանուր վաճառականներ և արհետաւոր ԱՌԵԽՏԱԿԱՆ ներ պարաւոր են արձանագրուիլ՝ իրենց աստիճանին համեմատ։ Հակառակ պարագային, ծանր տուղանքի պիտի ենթարկուին, և նույն իսկ պիտի արդիւուին գործելի։

Բ. 1925-1926ին կազմուած են 30 անանուն ընկերութիւններ, որոնց ներքին կանոնագիրները՝ մանրամասնութեամբ և պարբերաբար հրատարակուած են պաշտօնաթիրթին մէջ։

Նոյնպէս, մենաշնորհի վերածուած և կազմուոծ է «Թահնիլ վէ Թալիլի» (բեոցնել ու պարպել) ընկերութիւններ, որուն յանձնուած է Պոլսոյ նաւահանդիսաթիրթիւնը։

Գ. 25 յունիս 1925ին հրատարակուած է նաւահանդիսաթիրթիւնը վարչութեան օրէնքն ալ։

Դ. Քապորած (փոքրիկ նաւարկութեան) մասին լուզանի գաշնագրով նախատեսուած պայմանաժամը լրացած ըլլարուն, 29 ապրիլ 1826ին հրատարակուած օրէնքով յապորածը վերապահուած' է միմիայն թրքակատակներուն և թուրք նաւերուն։

Ե. Մենաշնորհի ենթարկուած են։

1. 26 Փետր. 1925ին սիկառի թուղթը։

2. 1 Յունիս 1925ին ալքոլը։

3. 6 Փետր. 1926ին բերող և պենզին։

4. 7 Փետր. 1926ին շաքարը։

5. 9 Մայիս 1926ին ալքոլի ըմուլիները։

Զ. 22 Ապրիլ 1926էն սկսեալ, արգիլուած ծխախոտի հունակրուն արտածումը։

\* \* Ներամարտութեան և շերամահունուրու մասին 26 յօդուածէ բաղկացեալ օրէնքը հրատարակուած է 19 յունիս 1926ին, որուն համաձայն, շերամական խնդիրը խիստ հակակչոր ենթարկուած և արտասահմանէն շերամահունու ներամարտիլը արգիլուած է։

Ա. Յայտնի է որ, լքեալ գոյքերու մասին 13 սեպտեմբեր 1331—1915 թուակիր օրէնքին քանի մը յօդուածները փոխուած են 15 ապրիլ 1339—

Լքեալ ԳՈՅՔԵՐՈՒ  
ՏԵՇՐԵՎՈՒԹԵՒԻՆ

1923ին Այդ օրէնքին զործացութեան եղանակը ճշգող ընդունակ հրահանդին ալ 1923-ին մայիսին հրատարակուած է, 24 մարտ 1923, 25 ապրիլ

1923, 26 մայիս 1923 թուակիր օրէնքներով լքեալ դոյ-  
քերուն վարչաձեռ տնօրինուած է:

Լքեալ զոյթերու մասն կարևոր երկու որոշմագիրաներ հրատարակուած են 9 ապրիլ 1925ի Պոլսոյ կռւսակաւութեան պաշտօնաթերթին մէջ:

Իսկ բացարձակապէս անձեռնմիւնի ինչ այն դոյքերը որոնց տէրերը լօղանի դաշնագրին վաւերացման թուականքն (Տ. Ակուն, 1923) մէջ մէջ առաջանաւ է 16

այս (Յ պատմ. 1923) յառող մերկած կամ բացակայած են :  
Պէտք է չեցուել թէ, որատիւննեալ մարդինները, 15  
ապրիլ 1339—1923ին փոխուած օրէնքին ճրդ յօդուածին  
յենով, յբեալ դուքք կը նկատեն այն ամբողջ կարուածները  
ողոնց աէնոք նկուհաւ մէն :

2 մայիս 1925ին, հրամանագրի մը համաձայն, թուրք հանրապետական կառավագարութեան դրանքանաւ մեկնողներուն գոյքերը — ուր որ ալ զացած ըլլան — լքեալ գոյք չեն կրնար ըլլալ։ Իր հրամանագրով ազգարարուած է թէ, դրսմատանց մէջ ոչ-փոխանակելիիներուն աւանդներուն արդելքը վերցած և անօնք իրենց տիրոջ տրամադրութեան տակ դրուած են.

Գ. 25 յունի. 1925 յունահպատակներուն կարուածներուն մաստակարարութիւնը յանձնուած է Լքեար Պոլիցիայի վարչութեան:

Ե. Լ. Քենաչյանը վարձքերու կալեմտական օրէնքին տրամադրութեանն համեմատ կանձելու հրահանգը հաղորդուած է 8 մարտ 1926-ին :

Ա. Պետական Խորհուրդը վերակադրուեցաւ. 7 դեկտեմբերի  
1925ի օրէնքով:

Բ. 2 յունուար 1926ին Հրատարակուած օրէնքով՝  
արեւմտեան տոմնորը պաշտօնապէս բնա-  
գութեալուած է 1926 թ.

Գ. 5 սեպտ. 1925ի օրէնքով և  
«թէքքէները փակուցան, և անոնց զոյք և ռվապֆաները  
պիտի փոխանոռուն խօսադիմ անուենու ու ու

Դ. Անդրանիկ Մամիկոնյանը պատճենաբան է:

աանըկարները պիտի դրուին, Այդ պարագային ո՞նեւ է վիշ-  
խանցման և այլ գործողութեան պահուն, աւելորդ ձեւա-

կերպութիւններէ զարս զբար  
Ե. Աւանդ ձգուած կալուածներու վաճառման գործո-  
ղութիւնները այսուհետեւ՝ գործադիր իշխանութեան կող-  
մէ պիտի կատարուին:

9. Սաւառնակի վարչական մարմնին լրաւասու-

թիւնները չափաղանց ընդլայնուած սու։

Նաւային (Յօնաստ) պրով.  
պէս նաեւ Աղոմբաց հրկիզեալներու հոյակապ շէնքերը  
սաւառնակի վարչութեան փոխանցուած են : Այս վերջինը  
իբրև պաշտօնական մարմին գերծ կացուցուած է թղթա-  
տարական ծախքերէ :

Սաւառնակի վարչութեան ի նպաստ վիճակառած-

թիւնը կը խոստանայ խմտ արդիւուաբն էւլ-ւ

Եւ Առեւտրակալան համապատասխանութեաց է և այս առողջապահութեան որոշութիւնը (22 Ապրիլ 1926):

Վարչական կազմակերպութեան օրէնքը, որ հրատա  
րակուած է, 26 Յունիս 1926ին, տասնըմէկ կոռուկալու  
թիւններ (Մկրտչար, Բերա, Զաթալձա, Կէլիպօլու, Կէնա  
շրկանի, Արտահան, Աշվերէկ, Գօղան, Մուշ, Տէրուի  
կը վերածէ գաւառի՝ Բաննը եօթը գաւառներ ալ՝ դիւլ  
խումբի (նահիյէ): Վաթոռուն դիւղախումբներ ալ ջըն  
ուած են:

Ա. Մասնաւոր օրէնքով՝ որոշում է հաւելեալ իրկ

*թուղիներու շինութիւնը :*

ՀԱՆՐՈՊԱՏՏ 1. Երպարուս - Երպարուսան - Յան  
ՎԻՃԱՉԵՎԻՆ

2. Ատանա - Տիալովէքիր - Երկան

23. Աամսոն - Աըլաղ - Անկարա - Մուսա քէօյ, 4. Տ

պիզոն-էլլուսում: 5. Անկարա-Էրեբիլի գծին հասար օրեւն պատճենը (7 օցակ, 1926): 6. Քէօթահի

մը հրատարակուած է. ( Յոնի. 1922)

Թալուշանոլը գծին սրբարձնաւ.

Ա. Շրջաբերութեան դրուած թղթագրամներուն՝ նուրբը հիտ փոխուելու մասին օրէնքը, 25 մայիս ամսական յունուար 1926ին հրատարակուած և այդ գործողութեան ձեւը 29 մարտ 1926 թուակիր հրահանդով որոշուած է:

Բ. Տասանորդի տուրքը (ա'աշար) ջնջուեցաւ 9 մարտ 1925ին:

Գ. Մպառման տուրքի օրէնքը գործադրութեան դրուեցաւ մայիս 1926ին:

Դ. Շահատուրքի օրէնքին գործադրութիւնը 1 յունիս 1926էն սկսաւ:

Ե. Կրթական տուրքի (թէտրիսաթ վէրկիսի) մասին 20 մայիս 1925ին հրատարակուած օրէնքին, հակառակ քանից հաղորդուած շրջաբերական հրահանդներուն, գործադրութեան ձեւին և գնահատուած տուրքերուն համար՝ չափազանց բողոքներու տեղի տուած ըլլալուն, 26 ապրիլ 1926 թուակիր շրջաբերականով, ներքին գործադրութիւնը կ'ազգաբարէ՝ միայն հնդակային տանւորական բնակավայրին մէջ զնահատել զայն:

Զ. Կրթական տուրքին գործադրութեան ձեւը որոշող ընդարձակ հրահանդով հրատարակուած է 7 յունիս 1925ին:

\* \* \* Թրք. Հանրապետական կառավարութեան 1926ի «պիւտձէ»ին ծախուց բաժինը՝ 190, 103, 544 ոսկի, իսկ ականուտի մասը՝ 190, 158, 854 թրք. ոսկի նախատեսուած է:

Ա. Դպրոցական զիրքնու մասին հրահանդը. 8 յունիս 1925ի պաշտօնաթերթին մէջ հրատարակուած է: Բ. Կրթական ընդհանուր քննիչներու յուրաքանչկան կրթական սահմանները որոշուած են 6 յուլիս 1925ի հրահանդով: Գ. Նախակրթարանաբերութիւնը ուսուցիչներու օրէնքին 7 րդ յօդուածին համաձայն, քննութեամբ ուսուցիչ ըլլալ փափառազներուն մասին 12

յուլիս 1925 թուակիր հրահանդը կը ճշգէ քննութեանդ ձեւը:



ԼՈՒՅԹԻԿ ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ

աշակերտաներէն թոշակ չսղիտի դահճուի (26 մայիս 1926):

Է. — Դպրոցական զրգերը պիտի տարագրուին կրթական ֆորձալիքրութեան կողմէ (3 մայիս 1926):

Ը. Մանկապարտէզներու մասին կրթական գործալարութեան շրջաբերականը հրատարակուած է, 28 նոյեմբեր 1925ին:

Թ. Կրթական կաղմակերպութեան 22 մարտ 1926ի օրէնքին և 17 մայիս 1926ի յաւելուածին ընդարձակ քացատրագիրը: 3 յունիս 1926ի պաշտօնաթերթին մէջ հրատարակուած է:

ԼՈՒՅԹԻԿ ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՏԵԱՂԱՐԱՆ

Հ. Յ. Հ. ԵՐԵՎԱՆ — ԾԱՐՔ

30.07.1975

### 3. 9. УРАВНОВЕСІЯ — ФУНКІЇ

23 Oct 1975

# ԹՈՒՐ-ՔԻՈՅՑ ՏԵԽՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՕՐԵՍ ԲԱՑՐԸ

Բուրքիոյ արդիական գաղափարները ցոլացնալ օրէնքներուն, կարեւոր մասերը, քուէարկուած են նաև Ազգ. Մեծ ժողովի 1927ի նստաշրջանին՝ և հետզհետէ հրատարակուած են պաշտօնաթերթին մէջ:



# Պարայ Խուստիկալ ՍԻԼԵԾՄԱՆ ՍԱՄԻ ՊԵՅ

Եւ՝ նոր պատժական օրէնքին դործադրութեան, մասին 29  
Ապրիլ 1926 թուակիր օրէնքին 27Մդ յօդուածը փոխուած է, որպի,  
սախիկին շեղեռնադատը ատեանը եւ այժմու «ծանր պատիժներու»  
(այլր նէզա) դատարանը կազմուած է միայն մէկ նախադահէ եւ եր-  
կու անդամներէ:

9.—Հրաժարող դատաւորները՝ իրենց գտնուած տեղույն մէջ մինեւ շարի փաստաբանութիւն նեն կոնառ ոնես:

Ա.՝ 31 Մայիս 1927 թուականը հրատարակուած օրենքով,  
թուրք Հանր. կառավարութիւնը արտօնուած է հպատակութենէ զըս  
կելու այն անձերը, որոնք՝ աղդային պայքարին չեն մասնակցած, եւ  
24 Յունի 1923էն Մինչեւ 31 Մայիս 1927 թուականը թուրքիա չեն  
վերադարձած։

Ասով սէտք չէ հասկնալ թէ արտասահման գտնուող Հայութ՝  
թիւնը իրենց թրքահպատակութիւնն բացարկ  
ըզդեսական ձակասէս զրկուած պիտի համարուին։ Օ-

ան վրայ-Նշտանակուած է, եւ որքան ատեն որ՝ Հայրենակցական պարականութիւննին կատարեն, առանց կառավարութեան մասնաւոր ոգ, ուժման ոչ ոք չի կրնար հպատակութենէ՝ զրկուիլ:

Բ.—Հայաստանի, Աղբաէջմանի, Վրաստանի սովիեր կառավարութեանը հետ կնքուած գաշնադրին պայմաններուն համաձայն, փափաքողները դաշնագրին փոխանակութեան թուականէն մինչեւ մէկ տարի կրնան իրենց գտնուած վայրերու հովհանք հաշուել արդարելու իրաւունքը օգտագործելու:

Ա. — Թաւուք Հանր. Կառավարութեան  
1927ի հաշտուելուր (պիտինե) ծախուց բա-  
ժինը 194,454,619 սոկի, իսկ

ԵԼՍԱԿԱՆ մուտքը՝ 194,580,554  
ոսկի նախատեսությ

Բ. — Ալիուսնութեան պահուստը կամ ամուսնոյն կողմէ իր կոնջ տրուած գոյքերէն «Ժառանգական տուրքի օրէնքին» համաձայն տուրք չ'առնուիր:



Գ.— Եահատուրքի օրէնքը փոխուածէ 31 Մայիս 1927ին Ըստ այս փոփրիութեան (պէտականէ) տալու պարտաւոր ն.

1. Ըսկելութիւնները, 2. տարեկան  
մինչեւ 500 ոնկի վարձք վճարողները:

Ի. — Սպառման տուրքը չցցւած, աս տուրքոց (Մուամեկի վերկիսի) հաստատուած

**Պ. Զօրաբանակի  
Հրամանաւոր  
ԺԻԿԵՐԻ ՆԱԾՈՎԸ ՓԱՇԱ**

Դ. — Սպառման տուրքը ջնջուած, անոր տեղ գործառնութեան տուրքը (Մուամէէ վերկիսի) հաստատուած է:

Ե. — Ընդհ. Պարտ. Վարչութեան տեղ «Մասնաւոր Հասոյթներու Ընդհ. Տնօրէնութիւն» (վարիտաթթ մահսուսա միւտիրիյէթ ու մուժիյէսի) հաստատուած էք: Այս անդամ, պետական հաշուեկռով այս տնօրէնութիւնն ալ ջնջուելով, 1. — Աղջ ուղղակի ելմտական գործակարութեան ենթակայ «աղեքու մենաշնորհի տնօրէնութեան, 2. — Շովային եւ ցամաքային որսերու տուրքը, նոր կազմուած Յրդ Ֆիւլին, 3. — Դորշատուրքը» ուղակի ելմտակ պաշտօնեաներու իրաւասութեան ենթարկուած են:

Զ.— Դատարաններու եւ դատական պաշտօնատուններու կողմէ գտնվուած արձանագրութեանց (գայլիքէ) ծախքերը կրկնապատկուած են:

Է.— Կրթական տուրքի նոր օրէնքին համաձայն՝ արջառներու (նախագէս աղնամ այժմ սայրի) եւ շահատուրքերուն 0/050ը, հողային եւ կալուածական տուրքերուն 0/025ը պիտի գանձուին իբրեւ պարտական տուրք:

Ը.— Համաձայնականներու կողմէ ջինադադարի միջոցին արևանց փոխարժէքի գրաւեալ հողերուն եւ կալուածներուն տուրքը—յաւելուածներով միասին—ներուածնեն:

Թ.— Օտար երկիրներէ ներածուած՝ քրուոս, մառամբ կամ միրտղովին ջարդուած ծխախոտ, շինուած սիկառաներ, քթախոտ, զանազան ծխախոտներներ, քրէնօվէիլ վաճառող խանութպանները եւ շրջուն վաճառորդները շահատուրքէ զերծ են:

Ժ.— Միանուած տուրքի փոխարէն կալուածական, հողային, շահու տուրքերուն վրայ՝ իբրեւ միանուած տուրք, 0/05 յաւելում պիտի ըլլայ:

Ա.— Տնտեսական Բարձրագոյն Խորհուրդ (Ալի իզրիսա մէնիսի) մը կազմուած է: Ուղղակի Վարչապետութեան ենթարկուած, 24 անդամներէ եւ անդամի հանգամանք ունեցող 1 աւագ քարտուղար եւ 3 օգնականներէ կազմուած Բարձ. Խորհուրդը, կառավարութեան կեդրոնը սիտի գտնուի, եւ երկրին տնտեսական կենական ու կարեւոր խնդիրներով, ասոնց վերաբերեալ օրէնք ու հրահանգներուն պատշաճութեան եւնի պէս հարցը պիտի ուսումնասիրէ:

Բ.— Ընդհանուր Մարդահամարի (ումումի բանրիցը նուժու) օրէնքը հրատարակուած է 4 Օգոստ. 1926ին:

Գ.— Թուրքիոյ մէջ՝ ամբողջ պաշտօնական եւ ազգային հաստատութեանց վրայ գտնուող «Թուրքա» եւ գովարանական վերտառութիւնները պիտի վերցուին:

Դ.— Կարգ մը անձերուն արեւելքէն դէպի արեւմտեան նահանգները փոխադրութեան վերաբերեալ 15 յօդուածնոց օրէնքը՝ հրատարակուած է 4 Ցուլիս 1927ին:

Փոխադրութեանը՝ Երևանց շարժուն գոյքերէն ուղածնուն պէս կրնան օգտուիլ:

Անշարժ գոյքերէն միջնէ 2 տարի կրնան օգտուիլ եթէ այդ ժամանակամիջոցին մէջ չկարենան զանոնք հաջուեյարդարել, կառավարութեան կողմէ աձուրդով կը ծախուին եւ փոխադրէքները տէրեւուն կը տրուին:

Հողերը պետութեան կը փոխանցուին: Ասոնց փոխադրէքները մասնաւոր յանձնադողովի մը միջոյաւ կը գնահատուին:

Փոխադրութեանը ո եւ է պայմանագրութեամբ եթէ պահանջք կամ իրաւունք ունենան, իրենց դիմումին ձրայ, տեղուոյն ամէնէնք բարձր ելուական պաշտօնեաներու կողմէ փոխանորդաբար կը հետապնդուին:

Ա.— Արհեստներու քաջալերման քէվիզը սէնալի) օրէնքը, որ կը բաղկանայ 45 յօդուածներէ, հրատարակուած է 15 Յնս. 1927ին:

Բ.— Ծխախոտի եւ սիկառի թուղթի մենաշնորհի օրէնքին 16 յօդուածներէ բաղկացեալ յաւելուածը, հրատարակուած է 26 Փետր. 1925 (1341)ին, ոռուն համաձայն, օտար երկիրներէ եկող ժամբորդները, առանց ո եւ է տուրքի կը ը նան առաւելն 50 սիկառ, կամ 50 կրմ. ջարդուած ծխախոտ կամ բէօնպէիի, կամ 20 հատ քրուոս, կամ 20 կրմ. քթախոտ, կամ բերնի եկէկամ, քրիզոյի ծխախոտ միասին ունենալ վերոյիշեալ սիւթերէն 10 ոսկի տուրք տալով, միջէւ մէկ քիլո ալ կրնայ ներածուել պայմանաւ որ մաքսային պաշտօնեաներուն ազատ համարձակ յայտարարուի: Հակառակ պարագային, եթէ բան ո՛ը ըլլուելու ըլլայ, կը գրաւուի իբր փախստեայ ապրանք:

Գ.— Ալքոլի եւ ուկելից ըլլուելիներու մենաշնորհի լի հական ընկերութեւնը, չկրնալով կառավարութեան հանդէպ իր յանձնառութիւնները կառարակ սանկցացած է: Մասնաւոր օրէնքով՝ այս մենաշնորհը պետականցած է:

Ելմտական գործալիքութիւնը արտօնուած է 1,000,000 ոսկի տրամադրել այս աւթիւ:

Դ.— Մաքսային գործակատարներու մասին 14 յօդուածներէ բաղկացեալ օրէնք մը հրատարակուած է 30 Յնս. 1927ին: Այս օրէնքով՝ 1 Սեպտ. 1927էն սկսեալ, մաքսային գործակատարութիւն ընելու համար նախ օրէնքին մէջ մատնանցուած պայմանները լրացնելու է, յետոյ՝ մաքսային օրէնքներէ եւ հրահանգներէ քննութիւն անցունելով արտօնակի ձեռք բերելու է:

Մաքսային գործակատարը՝ մասնաւորաբար մաքսային գործերով պիտի զբաղի Հակառակ պարագային, 3 տարուան համար արտօնադրը ետ կ'աւելուի:

Ե. Կարգի գործակատար մը 1000, իսկ Բ. Կարգի պատկանողը 500 ոսկի երաշխտուորութիւն ներկայացնելու պարտաւոր է:

Որէնքը կը գործադրուի՝ միմիայն օտար-երկիր ներածուած ապրանքներով զբաղով գործակատարներուն համար Անոնք որ, երկրին ներսերը, քաղաքէ քաղաք մոքսային գործակատարութեամբ կը զբաղի այս օրէնքին պայմաններուն հնթակայ չեն:

Ե.— Երիխուարը Միլիլի դրամատին ունեցած մենաշնորհը եւ անոր տրուած առաւելութիւնները ամբողջութեամբ չեօք (գործի) գրամատան փոխանցուած են Ալլաջնոյն արժեթուղթները՝ երկրորդիններուն հետ պիտի փոխանակուին:

Զ.— 28 Յնս. 1928թն. Հրատարակուած Առեւտրական օրէնքին տրամադրութեան, համաձայն, վաճառականներու արձանագրութեանց (սինի), դիւան մը կազմուած է. առեւտրական դատարանի Ա. Ճիւղին տրամադրութեան ներքեւ, ուր պիտի արձանագրուի ասկէ զերջ ամբողջ առեւտրական դատականը:

Է.՝ Ապահովաբարական ընկերութեանց քննութեանց եւ հակառակին համար 28 յօդուածներէ, բաղկացեալ օրէնքը՝ հրատարակուած է 30- 31 ԹԽ. 1927ին:

Հունական թուղթերը մենաշնորհի վերածուած են օրէնքով։  
Այս մենաշնորհն բացաւութիւն կը կազմեն՝ տղոց վերաբերեալ իա-  
պի թուղթերու։

1925ին Բարիզի մէջ պատրաստուած միջադա ային հեռագրի կանոնադիրը, որուն մասնակցած էր Նաեւ թուրք թղթական կառավարութիւնը, ընդունուած եւ վաւերացրած է:

Ա. — Պետական երկաթուղիներու համար,  
անշարժ գոյրերու բռնապահման (նորինում) առենքնականութեան

Բռնաղնման որոշումը տրուելիս մրիչեւ մէկ ամիս՝ երէ անցարձ զոյքը չփոխանցուի, փոխարժեքը՝ Երևազգործական դրամատուն ձգուելով, առանց սեփականահրեց հաւատութեան օրա.

ՀԱՆՐ. ՇԻՆՈՒԹԻՒՆ ՓՈւան նոյն վարչութեան կը տուի:

Բ.—Պետական երկաթուղիներու և նաև  
ւահանգիստներու լնդ.հ. վարչութեան կազմակրպութեան և պար-  
տականութեանց գերաբերեալ օրէնքը ընդունած է:

Գ. Երկաթուղիներու, նաև աշխանդիստներու. Եւ ջուրի վերաբերիակ գործերու համար հրատարակուած օրէնքով, երկու հարիւր քսան միլիոնի պարտամուրհակ (պնօթ)՝ երկրաբրդական գրամատան երաշխաւորութեամբ կրնաւ հանուին:

**Ասոնք տասը տարուան մէջ այսի լիճառուին**

Նիստական, ու ելից ըմպելիներուն, լուցկի մնաշնորհներէն, կառավարութեան վերաբերեալ զուտ եւ որոշ համոյթը երկրադուական դրամատան պիտի յանձնուի, եւ եկամուտէն յիշեալ մուրհակներուն փոխարժեքը վճարուելով՝ մասցեալը պետական գանձուն պիտի վերադառնի:

¶— 1928 Յունիս 1էն սկսեալ, Թուրքիոյ պետական կամ մաս-  
նաւոր հաստատութեանց մէջ երկրաշափութիւն, եւ ձարտարապետ-  
տութիւն լնելու եւ այդ հանգամանքով ստորագրելու համար, ան-  
հրաժեշտ է Խուրք ձարտարապետական բարձրագոյն վարդարանէն  
վկայեալ ըլլալ, իսկ օտար վարժարաններէ շրջանաւարտ ըլլալու պա-  
րաւային պատկանեալ իշխանութենէն պէտք է արտօնագիր ունենալ:


Ա — «Մէարիթ Էլինիլիկ» անուն բարձր պաշտօն մը հաստատուած է 22 Մարտ 1926ի օրէնքին 20րդ յօրուածին համաձայն:

Բ.—Կրթական գործավարութեան քննիչներուն իրաւունքներուն  
պարտականութեանց մասին. Հրատարակուած է 48 յօդուածներէ  
բաղկացեալ Հարահանգ մը, որուն համաձայն,  
այս քննիչները երկութիւ բաժնուած են. 1-  
ԿիթԱկԱՆ կեղրոնի, 2. շրջանային կեղրոնի քննիչներն  
ալ երեք մասերու բաժնուած են. 1. կըր-  
թութեան եւ դաստիարակութեան, 2. վարչական, 3. գրադարանի,  
գեղարվեստի եւ թանգարանի:

Գ.— Քաղաքաքններու, գիտլերու եւ զեխրօսիկի վարժարաններու յանձնահման համար 19 թունիս 1927ին հրատարակուած օրէնքին . համաձայն, կրթական գործակարութեան իրաւասութիւն տրուած է մինչեւ մէկ միլիոն ոսկի ծախսել այդ առթիւ

Դ. — Հակիւրիկ մէջ երկրագործական եւ անսանաբուժական բարձրագոյն վարժական համալսարան մը Կառուցանելու եւ մաստակարարելու համար 5 Յուլիս 1927ին հրատարակուած է օրենք մը, որպէս 1,500,000 ռուփի յատկացուած է սովորակին:

Ե.—Արհեստանոցներու համար ալ  
6 յօդուածնոց օրէնք մը Հրատարակ-  
ուած է 9 Յանվի 1927ին:



## Պոլսոյ կրթ. վերաբերություններ

Սնանկացնող, կամ գոյքերը արգելվի տակ՝ առնուող, եւ կամ մեռնող գեղագործին արտօնագիրը կը չնջուի Բայց, մահուան պարագային արտօնեալ մշկու մը միջուաւ, մեռնողին ժառանգորդները կրնան գործը շարունակել:

Ա. — Լքեալ գոյքերու մասին, 5 Օգոստոս 1926ին Հայտարարկ  
ուեցաւ որոշմադիր մը, իբր առժամեայ օրէնք, գործադրութեան  
դրաւած է:

**ԶՈՐԱ ՀՈՅԵՐԸ ԶՈՐԱ ՀՈՅԵՐԸ ՀԻՇԽԱՎ**

որոշմագրին համաձայն, 6 օւսոս 1924

թուականէն փերջը, ո՞ և է գոյք բացարձա-  
կապէս լքեալ չի կրնար նկատուիւ եթէ այդ թուականէն - առաջ՝ կա-  
ռավարութիւնը պահօնմատիւ տեղեկացած ըլլայ, որ որդողութիւնը կը  
շարունակուի Այսինքն, այդ պարագային լքեալ գոյք ըլլալով. Կը  
դրաւուի

Որոշմագրին հրատարակութենէն վերջը կայացած դատական վճռագիրներու համաձայն, պառավարութեան պաշտօնապէս տեսեականալու խնդիրը, գոյքերուն ձեռք դրուած (վազր եւս) թուականէն կը սկսի Ապա թէ ո՛չ, կառավարութեան պարզ տեղեկատութիւն (իխպար) մը գոյքերը երանեւ լքեալ գրաւելու փաստ չի ծառայերի

Նոյն որոշմագրին համաձայն, Պալեցիի մը՝ Պուսոյ մէջ կամ դուրսը գտնուած գոյքերը երբեք չեն կրնար գրաւուիլ իբրև լքեալ. կը բաւէ որ, ենթական Պալս ծնած, բնակած, մարդահամարի մէջ արձանագրուած է եւ ո՛ եւ է կերպով չէ բացակայած։ Առոնց գոյքերը եթէ գրաւուած ալ ըլլան՝ պիտի վերադարձուին տէրերուն։ \*

\* Ազգապատկան կալուածներէն անոնք որ անհամուներու անուան արձանագրուած են, նախապէս ոտնձգութեան ենթարկուած էին Մասնաւորաբար, ճամասրուի վարչութեան կողմէ, մասնակի քննութիւնները, եւ ժամանակին քրահինը զայտի գործողութեանց անկատար մնալը լուրջ մտահոգութիւններու տեղի տուած էր։

Սակայն, շնորհիւ պաշտօնական ու անպաշտօն դիմումներու, եւ խնդրոյ առարկայ կալուածներուն ազգապատկան ըլլալը հաստատող փաստաթուղթերու, վերոյիշեալ կալուածները՝ մնացած են իբր ազգային սեփականութիւն։

Վերջերս եղած պաշտօնական դիմումին ի պատասխան թէ գքատասթրոյի վարչութեան եւ թէ «կվդաֆ»ին դեկուցուած է որ, Պուսոյ մէջ գտնուած եւ Հայ Բարեգործական հաստատութեանց անուան ժամանակին քրահինը զայտի համար դիմում եղած կալուածները իբրև «մահիւր» չեն կրնար գրաւուիլ, եւ անոնց մասին ց'նոր տնօրինութիւն, պէտք չէ ո՛ եւ է գործողութիւն կատարել։

**ԼՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՈՒՄՃԵՍԱՆ**

ՀԱՅՈՒԹՅԱՆ ՎԻՇՆԵՎԱԿԱՐՄԱՆ

Ծ. մ. 1929

Տ. Յ. Բ., ՄԵԼԻՔԻՆԻ ՌԱՋԻ

Օ Հ Շ 1975

Խ-ՌԻՐ ՔԻՈՅ ՏԵՂՐԱՊԵՄՊՈՒԹԵԱՅ  
ԵՐԴԻ ՕՐԵՆ ՔՄԵՐԸ  
(1927—1928)

Հետեւելով մեր ստվարութեան, այս տարի եւս համառօտ ու հակիրք ակնարկ մը կ'ուղղենք թուրք Հանր. Կառավարութեան 1927—1928 տարուան օրէնքներուն վրայ:

Թուրք հայրենակցութեան (հպատակութեան) օրէնքը, որ 17 յոդուածներէ կը բաղկանայ, հրատարակուած է 4 յն. 1928 թուրքիր եւ 904 համար պաշտօնաթեալ թերթին մէջ:

Իրաւական

Այս օրէնքը, 1 յնվր. 1929 թուրքին գանին գործադրութեան պիտի դրուի

Նախորդ օրէնքը, միջազգային պետութիւններէն բնդունուած եւ հրատարակուած էր 1869ին. Ասկէ զատ կան նաեւ 3 Ապրիլ 1917 թուրքիր եւ յաւելեալ օրէնք մը:

Իր կարեւորութեան համար, կը նշանակենք օրէնքին քանի մը կէտերը:

Ա.— Թուրք հօր մը գաւակները, ուր որ ալ ծնած ըլլան, թուրք հայրենակցիներ են:

Թուրք հայրենակից են նաեւ թուրքիոյ մէջ ծնած այն զաւակները, որոնց ծնողները անծանօթ են եւ կամ ո՛ եւ է երկրի հպատակ չեն ինչպէս նաեւ այն տղաքը, որոնք արտասահմանի մէջ կը ծնին, առանց օրինաւոր ամուսնութեան, թուրք հօրմէ կամ մօրմէ:

Բ.— Թուրքիոյ մէջ օտար մօրմէ կամ հօրմէ ծնած եւ այս երկրին մէջ բնակող տղաքը 18 տարեկանէն սկսեալ մինչեւ երեք տարի կրման. Թուրք հայրենակցութիւնը պահանջել եւ Գործափարներու խորհրդոյ որոշմամբ ընդունիլ:

Գ.— Օտար դեսպաններէն, եւ ասոնց պաշտօնեաններէն, կցորդներէն, օտարահպատակ հիւպատուններէն եւ ասոնց պաշտօնատարներու զաւակներէն զատ, 1 յնվր. 1929էն սկսեալ, թուրքիոյ մէջ ծնող օտարի մը տղան՝ թուրք է: Ասոնք, 18 տարեկանին՝ լից ամսուան ընթացքին կրնան իրենց հօր եւ մօր՝ հպատակութիւնը ընդունիլ: բայց այս պարագային, առանց արտօնութեան՝ օտարահպատակութիւնը ընդունած նկատուելով, Դորժալարներու խորհրդոյ որոշմամբ, թուրք հայրենակցութեան. կը զրկուին, եւ ասոր հետեւանքով թուրք

Ճիոյ սահմաններէն կը վասրուին, չեն կրնար վերադառնալ եւ գոյքերնին ալ կառավարութեան միջոցաւ հաշուեյարդարի կ'ենթարկուի:

Դ.— Թուրքերու հետ ամուսնացող օտար կիներ՝ թուրք հայրենակցին կ'ըլլան:

Ստարներու հետ ամուսնացող թուրք կիներ՝ թուրք կը մնան: Ե.— Օրէնքին մատանանշած պայմաններով, անոնք որ թուրք հայրենակցութեան կը վիճարուին սահմանէն դուրս կը հանուին, չեն կրնար վերադառնալ, գոյքերնին հաշուեյարդարի կ'ենթարկուի:

Հետեւաբար, թուրք հայրենակցութեան իրաւունքը պահելու համար անհրաժեշտ է, 1.— Առանց արտօնութեան օտար հպատակութիւն չընդունիլ: 2.— Օտար պետութեան բանակին մէջ իբրեւ կամաւոր կամ զինուոր չնառայել: 3.— Օտար պաշտօնէ մը հրաժարելու համար, երբ թուրք կառավարութեան միջոցաւ ազդարարուի, համակերպիլ: 4.— Առանց արտօնութեան՝ թուրքիոյ հետ պատերազմուն տէրութեան պաշտօնին մէջ չկտնուիլ: 5.— Առանց բանաւոր պատճառի զօրաշարժին չպատասխանել, կամ բանակ դրկուած միջոցին դասաւիք ըլլալ: 6.— Օդափոխութեան կամ պաշտօնով օտար երկիր գացող սպայ կամ զինուորները, եթէ բանաւոր պատճառ չունին՝ պայմանաժամէն յետոյ վերադառնալ: 7.— Օտար երկրի մէջ բնակողներուն համար հինգ տարին անդամ մը թուրք հիւպատոսարան դիմել եւ արձանագրուիլ:

Օրէնքներուն եւ կանոնագիրներուն հրատարակութեան, աղդարարութեան եւ գործադրութեան թուրականը ծշդող 17 յոդուածներէ բաղկացեալ 1322 համար օրէնքը, հրատարակուած է 4 յունի 1928 թուրքիր պաշտօնաթերթին մէջ:

Ներկայ 1927—1928 տարեշրջանին, Ազգ. Մհծ ժողովը վաւերացած եւ գործադրութեան դրած է հետեւեալ դաշնադիրները:

1.— Զելլոսուլաւաքիոյ եւ Զուլիցե-  
Քաղաքական

րիոյ բնակութեան եւ առեւտրական պայմանագրութիւնները:

2.— Մեքսիկայի եւ Պրազիլիոյ բարեկամական դաշնադիրները:

3.— Խոակիոյ շրջուն վաճառորդներու վերաբերեալ պայմանա-

գրութիւններ:

4.— Մինիոյ նաւարկութեան պայմանագրութիւնը:

5.— Պուլկարիոյ առեւտրական եւ նաւարկութեան պայմանա-

գրութիւններ:

6.— Ալպանիոյ հիւպատոսական պայմանագրութիւնը:

7.— Վրաստանի՝ արոտավայրերու պայմանագրութեան չորս ա-

միս եւս երկարածգումը:

8.— Պուլկարիոյ հետ 18 Հոկտ. 1925 թուրակիր բարեկամական դաշնագրին յարակից գրողթեգուին 2րդ հատուածին համաձայն, Պուլկարիոյ մէջ իրենց կալուածները չգողներուն տրուելիք գոյքերու մասին պայմանագրութիւնը:

9.— Ֆրանսայի շրջուն վաճառորդներու պայմանագրութիւնը:

10.— Պելքիքայի եւ կիւրքնապուրկի մաքսային միութեան հետ առեւտրական եւ նաւարկութեան դաշնագիրը

Ա. - Թուրք Հանրապետության կառավարութեան 1928թ հաշոեցը ծախուց բաժինը՝ 207,169,388 ոսկի, իսկ եկամուռը՝ 207,173,199

**Ելմասական** թրք. ոսկի նախատեսուած է. որով,  
նախորդ տարիէն ծախքը 12,714,761,  
եւ մուռաքն ալ 12,592,645 ոսկի աւելի է:

Բ.— Ընդհ. Հաշուեկշռ (միւվագէնէի ումսւմիյէ) որէնքին ճրդ-  
յօդուածին համաձայն, 1928ի միջոցին Օսմ. դ-րամատան հետո պետա-  
կան գանձուն ընթացիկ հաշիւէն զատ, կարծ պայյանաժամերով ա-  
վանն եւ ընթացիկ հաշիւներ բանալու եւ առ. առաւելն ն ամսեայ  
գանձային պոնոներ» (խազինէ պանուարը) հանելու, Ելմտական Գոր-  
ծավարին իրաւասութիւն տրուած է: Յիշեալ տոմսերուն սահմանը  
մինչեւ հնդգ. միլիոն ոսկի է:

Գ.— Մետաղ ոսկեդրամէն զատ, ռուսական թղթադրամ, արժենթուղթ եւլնի ներածումը արգիլոյ 12 ապրիլ 1335 թուակիր Գործավարներու Խորհրդոյ սրբածնագիրը 1334 թիւ օրէնքով ջնջուած է։ Հետեւաքար, այդ տեսակ ռուսական դրամու արժենթուղթերուն մուտքը ազդատ է։

Դ.— նոտարներու օրէնքին 84, 85, 87, 88 91, 92, 95, 111դ.  
յօդուածներով նշանակուած ժախքերը (1 թունիս 1928 թուականէն  
սկսեալ) կրկնուած են, Դրդ. յօդուածով ցոյց տրուածն ալ քառապատ-  
կուած է:

Ե.—Կալուածական տուրքի 14 յունիս 1326 թուակիր օրէնքին  
Արդ յօդուածով Նշանակուած բացառութեանց շարքին 5րդ հատուա-  
ծին տեղ Կառապարութեան ծանօթ կրօնքներու յատուկ աղօթատե-  
ղիները բառած էին

9.— Սպառաման տուրքը, կամքէն առկախ պատճառներով գոց-  
ուած փայթերէն չի գանձուիր Հրաժանգին 10րդ յօդուածը՝ Դորժա-  
լարներու Խորհրդոյ սորտժամբ այս իմաստով միանալու է:

կ.՝ Դաշտմաթուղթի հնի օրէնքն ու հրաշանգնեսը հնչւած եւ  
29 յունի 1928ին գործադրութեան դրուած է 1324 թիւ օրէնքը:  
և կիկա ունի բաւական նորութիւններ, Հանրութեան առօրեայ կեան-  
քին հետ սերտ առնչութիւն ունեցող այս օրէնքը, անհրաժեշտ է  
իրշտ տրամադրութեան տակ ունենալ, զերծ մնալու համար օրինա-  
կան հետապնդումէ եւ հաւանական տուբանը նընեսէ:

Ը.—Տուրքերու գանձման օրէնքին համաձայն, ելմտական լաշտուեաներու կողմէ դրսւելիք արդեւելիք (հանգ) եւ յարակից գործողութեանց մասին գատարանին ըլլալիք բողոքները անլսելի պիտի նան (գատ. գործավարութեան շնթաքերականը):

Ա. — Աճառաբեկ ատեանը 1221 թիւ 13 յօդուածնոց օրէնքին համաձայն, հետեւեալ ձեւով պիտի կաղմուի (Պ. 14 Ապրիլ 1928 թ., 863):

**Պատական** Զորս՝ քաղաքային, չորս՝ պատշական եւ մէկ աւելեւտրական ճիշճեր պիտի ունենայ: Ամէն մէկը մէկ նախագահ եւ չորս անդամներ կ'ունենայ: Նախագահ ահներէն գերադաս:

Բ.—Գործադիր մարմայ վերաբերեալ օրէնքը 21 ապրիլ 1928Են և վեր սկսած է գործադրութիւն, որուն համեմատ պարտապահանջները ուղղակի գործադիր մարմայ (ինցա) միջոցաւ կրնան պարտատէրներուն ազդարարագիր ուղղել Պարտատէրը՝ եթէ չպարտախանէ կամ խոսովվանի, պահանջուած գումարը ուղղակի օրինաւոր գործողութեամբ կը գանձուի իսկ, ուրանալու պարագային անհրաժեշտ է դատարան դիմել Դատավարութեամբ, երբ դատապարտուի, 0/0 տասը աւելի կը գնուուի իբրեւ տուգանք, եւլու։

Գ. — Դատական ծախքերը աւելցուած են (10 մայիս 928 թ. 825):

Դ. — Գիրքադեր մարմիններու կողմէ դանձուած դրամէն նահի  
0% 2, յետոյ 0% 5 եւ այժմ 0% 10 կ'առնուէր եւ պահանջատիրոց  
հաշուէն զար կը գըուէր Այդ գումարը 1233 թիւ օրէնքին համա-  
չան ասեէ մերը ապօտատէրներէն նիստի գանձուի.

**Ե.** Արեւելքան և արտանուսը և պատի գործությունը:

**Զ. Զ.- Մեծկադրի** (շիմեկ) մեքենաներուն ներածումը, գործածութիւնը, շինութիւնը արդիւուած եւ այդ իրաւուքը կառավարութեան վերապահուած է։ Հակառակ պարագային, ներածող, շինող առնող ու ծախող, քովը պահողները մէկ տարիէն մինչեւ 3 տարի պիտի բննտարկուին եւ առնուազն 300 ոսկի տուգանքի պիտի դատապարտուին (Պ. 3 յն. 1928 թ. 903):

Ա. — 26 Մյա. 1926 թուակիր եւ 854 թիւ օրէնքին համաձայն ցկեանն պաշտօնէ զրկութելու դատապարտուղաներ եւ 25 սեպտ. 1339,

Պարչական ստեան (այս զարգաց հիյերի) կազմուած է: Այս ատեան մէկուկէն տարուան մէջ քննութիւնը պիտի աւարտէ:

Բ.—Պաշտօնական ընդհանուր գրութեանց մէջ 1 յուն. 1929է  
սկսեալ միջադաշտին թուանշանները պիտի գործածուին:

**Առեւերական** շնորհածամբը (լորրա պէտքարի) չեւ  
լուսած եւ անսններն ալ աշատոնա  
թերթին մէջ նշանակուած են.

(Ալամերը Ժարիք) սրբն. 16 մարտ 1336էն մինչեւ 29 մարտ 1337  
առնուած եւ Լօզանի դաշնագիրին 91պդ յօթուածով սրբշեալ պայմանագիր տեսական առնուած, ննուած են:

թ. 18 փետրվ. 1925 եւ 28 ապրիլ 1304 թուակիր վաճառականներու եւ հեղինակներու իրաւունքներու կանոնագիրներուն գործադրութեանց ձեւը որոշող հրահանգ մը հրատարակուած է:

Գ.— 1339 թիւ օրէնքին համաձայն, ո՞ եւ է պատճառով ազգապատճանութեան շրջանակէն հանուած սպաները, զինուորական պաշտօնեաները մինչեւ 5 տարի չեն կրնար, ուղղակի կամ անուղղակի ընկերակցութեամբ կամ ներկայացուցիչի հանգամանքով, տէրութեան պաշտպանութեան յատուկ չենք ու գործիքներու վերաբերեալ յանձնակատարութիւն ընեւ Հակառակ պարագային Յ ամիսէն մինչեւ Յ տարի կը բանտարկուին եւ 100 սոկիէն մինչեւ 500 սոկի տուգանքի կը դատապարտուին:

Դ.— Արտագուելիք ապրանքներէն ոմանց համար 15 նոյ. 1341 (1925) թուակիր, Դորժավարներու Խորհրդոյ որոշմագրով, մասնաւոր վաճառանիշ եւ նախնական անեւտրական անուններով յորդորջուելու իրաւունքը չնշուած է:

Ա.— Թուրք թժկուհիները, տասը տարուան պարտաւորիչ ծառայութենէ զերծ են:

Բ.— Դեղագործերու 984 թիւ օրէնքը 4 յնվ. 1928 թուակիր շրջաբերականով գործադրուած եւ բաւական թուով դեղարաններ գոյուած են:

Գ.— Ռժշկութեան 82 յօդուածնոց օրէնքը հրատարակուած է 14 ապրիլ 1928ին կը պարունակէ ատամաքոյժներու, դայեակներու, հրւանդապահուհիներու մասին մասնաւոր տրամադրութիւններ:

Դ.— Դեղագիրներու պատրաստութեան մասին 1262 թիւ օրէնքը հրատարակուած է 26 մայիս 1928ին:

Ա.— Դիշերօթիկ ձրի աշակերտներուն պարտաւորիչ ծառայութեան օրէնքը հրատարակուած է 14 մայ. 1928ին:

Բ.— Թուրքիոյ մէջ, թէ վարժարաններ եւ թէ անոնցմէ դուրս կազմուելիք մարմամարզական ընդհանուր կազմակերպութիւններ հաստատուածքը, մասնաւորապէս թուրք հայրենակիցներու կը պատկանի: Ասոնք ալ, Կրթական Դորժավարութեան հրամանով կը կազմուին եւ անոր հակակըլին ենթակայ են:

Գ.— Ժողովրդային դասականութեանց եւ բանականութեանց (բնմէշտամս) 29 յօդուածնիք բազկացած կանոնագիրը, Դորժավարներու Խորհրդոյ որոշումով 19 յնս. 1928ին հրատարակուած է: Ասոնք որ, պարտաւորիչ դաստիարակութեան տարիքը լրացրցած են, կամ երեք կարտալ գրել չեն սորված, կրնան այդ դասականութիւններէն օգտուիլ:

Դ.— Արհեստի մը հետեւելու յատուկ վարժարաններու շինուաթեան համար, մինչեւ երկու միլիոն—ոոկի—ծախսելու արտօնութիւն տրուած է Կրթական Դորժավարութեան:

Ե.— «Ալլուր փոխադրուած անձերուն, լքեալ գոյք, պարտք ու պահանջներուն հաշուեյարդարութեան վերաբերեալ 13 սեպտ. 1331

(1915) եւ բարեփոխեալ 15 ապրիլ 1339

Լինալ Պոյքեր. (1923) թուակիր օրէնքները, եւ Լուսնի դաշնագրին տրամադրութեանց համաձայն հրատարակուած հրահանդիները միմիայն լքեալ անշարժ գոյքերու մասին՝ դրուած ըլլալով, այդ տեսակ անձերուն պահանջք ու շարժուն գոյքերուն համար ո՞ւեւէ տրամադրութիւն ըսւննալուն, ասկէ առաջ ոչ փոխանակելի անձերուն վերաբերեալ եւ դրամատունները գտնուող աւանդներուն ոտնձգութիւն ըսլալու մասին որոշում տրուած էր Հետեւաբար, այդ անձերուն, յիշեալ դաշնագրին վերջը, անշարժ գոյքի փոխարէն եղած պահանջքին համար այ այսուհետեւ պետական գանձին կողմէ չկրնար հետապնդուիլ (24 հոկտ. 1927 թուակիր Դորժավարներու Խորհրդոյ որոշումը):

Բ.— Կորուուող անձերուն այն լքեալ գոյքերը՝ որոնք նախապէս գաղթականներուն տրուած են, իրենց տիրոջ կամ ժառանգորդներուն կողմէ ետա առնելու որոշումները կը տրուին դատարաններէ: Այս պարագային, այդ կալուածները նոյնութեամբ ետ չեն կրնար տրուիլ, այլ արժէքները գնահատուելով կը վճարուին (Դորժավարներու Խորհրդոյ 13 յնս. 926 թուակիր հրահանդին դ. հատուածը):

Գ.— Փոխանակութեան ենթակայ հեղող կամ չեղող դաղթականներուն եւնի օրէնքներուն համաձայն յատկացուած անշարժ գոյքերուն թափուուն (սեփականաթուողիթ) տրուելու մասին 12 յօդուածներէ բաղկացեալ 1331 թիւ օրէնքը, հրատարակուած է 30 մայիս 1928ին Օրէնքին Դրդ. յօդուածը «13 սեպտ. (1915) եւ 15 ապրիլ 1339 (1928) թուակիր (լքեալ գոյքերուն օրէնքներուն համաձայն գրաւուած եւ գրաւուելիք անշարժ գոյքերը, թէ փոխանակելիներուն յատկացուած եւ յանձնուած ըլլան, եւ թէ պետական զանձուն վրայ զենուին, դատական որոշմարմ հաստատուելիք իրաւագետներուն (միւրանիզէրինէ) չեն վերադառնիր, այլ, անոնց գնահատուած արժէքները, 15 ապրիլ 1341 (1925) թուակիր օրէնքին համաձայն պետական դանձէն կը վճարուին ըսուած է:

Ուրեմն, լքեալ գոյքերու վարչութեան կողմէ գրաւուած կալուածներէն, անոնք որ փոխանակելիներուն պիտի վերադարձնելուն եւ ներկայ օրէնքին հիման վրայ սեփականաթուողիթ (բախու) կապուած են, նոյնութեամբ ետ չեն տրուիլ, այլ գնահատուելիք արժէքները կը վճարուին:

Դ.— Ներկայ տարեշրջանին մէջ ալ գործադրութեան դրուած է 1341 (1925) ընդիւնուր հասուեկուի (միւվազէնի ումումիյէ). օրէնքին 23րդ յօդուածին մէկ հատուածը, որուն համաձայն «ոչ. փոխանակելի բարյացական հաստատութիւններէն լքեալ ամբողջ անշարժ գոյքերը, թուոր իրաւունքներով ու պարտականութիւններով իրենց գտնուած կառավարութիւններուն, մասնաւոր վարչութեանց— (իւստէի նուսուսիյէ) ներուն—կը փոխանցուին:

59 281

Այդ հիման վրայ, ձեռնարկուած է Պոլիս գտնուող գաւառապատկան եկեղեցիներու կալուածներուն կուսակալութեան մասնաւոր վարչութեանց կողմէ յանձանաման:

Ասիկա, մեր կարծիքով օրէնքին սխալ մեկնաբանութեան արդիւնքն է:

Վասնզի, այն հաստատ համոզումը ունինք թէ, Պոլսոյ մէջ ազգապատկան լքեալ գոյք կարելի չէ ըմբռնել, քանի որ, օրէնքով ու Թուրք Հանր. Հառավարութեան կողմէ ճանշցուած բարոյական մարմիններու ընդհանուր ուղանները կը մնան Պոլսոյ մէջ, ինչպէս որ, անցեալ մարտ ամսոյն, կեդրոնէն հաղորդուած է պաշտօնապէս, Հայոց բարենպատակ հաստատութեանց սեփական կալուածներուն անձեռնմիելի մնալու:

Յետոյ, յիշեալ 23րդ յօդուածին գործադրութեան մասին հաղորդուած հրահանգով ըստուած է որ, կուսակալութեան չեն կրնար փոխանցուել այն անշարժ գոյքերը, որոնք համայնքի կամ՝ բարենպատակ հաստատութեանց կը պատկանին եւ սակայն փոխ անուամբ (նամբ միւսքա'րլա) արձանագրուած եւ ըրասինին զայտ չեն եղած...:

Մենք իրաւունք ունինք ըսելու որ, Պոլսոյ մէջ գտնուող ազգապատկան կալուածի մը գրաւումը սխալ հասկացողութեան հետեւանքը կրնայ ըլլալ, ինչպէս որ, թուրք հանր. կառավարութիւնը զգալիօրէն մատնանշած եւ աղդաբարած է վերոյիշեալ մասնաւոր շըրշաբերականներով ու հրահանգներով պատկան մարմիններուն:

Հետեւաբար, այս իորհրդածութիւնը մեզ կը ներշնչի, լաւագոյն շրջան մը յառաջիկայ տարուան համար, այն վստահութեամբ թէ, բարոյական ու բարենպատակ հաստատութեանց անշարժ եկամուտները յատկացուած պիտի մնան իրենց նպատակին, բիւրաւոր անտէր ու անոք թշուալներուն:

ԼՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՑՈՒՄՃԵՍՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՍՏԱՐԱՐԱԿԱՆ  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  
Վարչական և քաղաքական գործադրություն

Ը. Մ. 1930 ա

23 OCT 1975

## ԱՌԵՐՔԻՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

### ԱՐԴԻ ՕՐԵՆ ԲՆԵՐԸ

(1928 — 1929)

Թուրք օրէնտղիր մարմինը, անցեալ շրջանին 76 սկսած տերու մէջ, քուէարկած և գործադրութեան դրած է 177 օրէնքներ և 78 մեկնաբանութիւններ :

«Ապահովուրկան անրապեսին» օրէնքին ջնջման առաջին խիստ յատկանշական է վարչապետ Բամէթ փաշայի յայտարարութիւնը, որ միաձայնութեամբ հուշանութեան արժանանալով Ազգ. Մեծ Ժողովին:

Ա. Ներմին կողմէ, որոշուած է տպել և ցըռւել զայն ժողովը ուրղին:

«Չորս տարի տեսող ռազմահովութեան ամրապնդման» կողմէ, որոշուած է տպել և ցըռւել զայն ժողովը ուրղին:

— 66 —

ևսկ չնորողութիւնը կը պահանջնենք ըստ է Վարչապետը : Կառավարութիւնը, Պետութեան գլուխը դժուուող Հանրապետութեան մեծ նախադահին առաջնորդութեամբ յանդած է այդ որոշման :

Այդ օրէնքը, Հանրապետութիւնը չուղող, Ազգ. Մեծ Ժողովը մէջտեղէն վերցնելու փափաքող տարրերուն յարձակման դէմ դրուած էր :



ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  
Վարչական և քաղաքական գործադրություն

Ազգային Մեծ Ժողովի նախագահ  
ՔԵԱԶԻՄ ՓԱՇԱ

1923ին Հանրապետութիւնը հսկուատուած, և 1924ի օդոսոսին ալ Լոդանի դաշնագիրը վաւերացրւած է :

Ասոնց պաշտպանութեան համար անկախութեան դատարանները կազմուեցան, և Հանրապետութեան հակառակ

ՀԿԿ արշակ Տարեկյան, Կոմի 1930

— 67 —

շարժողներուն պատրիարքութիւնները, մինչև հիմա ըստւած-  
ներէն շատ աւելի ըլլալը, ամենէն զայ աչքերն ալ տեսած  
են: Նոյն իսկ, այս Բարձր մողովին կուրծքին վրայ, այս  
ազգին ամենէն թանկագին զաւկին հանդէպ սնուցուած յոռի  
նպատակները, մշուշապատ աչքերը, մթասազէեր հոգիները,  
խաւարուպատ խիզճերը մէջտեղ եւան:

Այս հաշիւներուն հարցաքննութիւնը երկու տարի տևեց: Ասկէ վերջը, Ազգ. Մեծ ժողովը, Հանրապետութեան պաշտպանութիւնը դատարաններու յանձնեց, և երկու տարի ևս երկարաձգեց: Մինչեւս, այս վերջին երկու տարուան մէջ, Կոստավարութիւնը երբեք գործածելու պէտք չէ տեսած աւագանովութեան ամրապնդման օրէնքը: Բայց և այս պէս, այդ չորս տարուան մէջ ալ, հարիւր տարուան մէջ

Հատական իշխանութեան կողմէ ընդունուած նոր  
օրէնքները, և դատական մարզին մէջ տեղի ունեցած բարձր  
լառացդիմութիւնը, պարծանքով կրնանք յիշել:

Ասկէ զատ, թուրք կնոջ հաւաքական գերութեամէ կրլ-  
նականապէս ազատման դէպքն ալ՝ այդ թուականին կը  
դուքաղիպի:

լրոնքին՝ պետութենէն և քաղաքանութաս» ։ Պատուին ալ՝ այդ շրջանին կը հանդիպի։

Կրօնքը՝ քաղաքական նպատակներու իրբու պահանջանակ դան ծառայեցնելու դուռներն ալ՝ ամուռ փակուած են :

թուրք տառերը այս միջոցներուն հաստատուածան....  
Մեր քաղաքական ուղեցոյցը հետեւեալն է.— Այս երկ-  
րին մէջ, ներկայ Բարձր Ժողովէն դերազոյն ոյժ մը չի կըր-  
նար երեւակայուիլ: Ինչպէս որ, այս Ժողովը, ներքին և  
արտաքին անհաշիւ թշնամիններուն ճիրամններէն մեր հայ-  
ընիքը փրկած է, ինչպէս որ այս Ժողովը, ղարաւեր աւան-  
դութիւններուն յաղթելով Հանրապետութիւնը հաստատած  
է, ինչպէս որ, այս Ժողովը, բիւրաւոր յոսի դիտումներու-  
նէմ Հանրապետութիւնը պաշտպնած է, ապագային ա՝  
ույնպէս Հանրապետութիւնը, օրէնքները և իր կամքը՝ օր-  
ույնպէս Հանրապետութիւնը, ներքին և արտաքին  
ուան պահանջններուն համաձայն, ներքին և արտաքին  
ամէն վտանգներու դէմ, խսկոյն գործադրելիք միջոցներուն  
և անպարտելի ոյժին չնորհիւ, անպատճառ պիտի յաջողի  
պաշտպաննել:

Հ. Բ. Բ. ՄԻՈՒԹ-ԵՐԱ - ՊԱՐԻԶ

Նրա Թուրք տառերու օրէնքը որ 41րդ յօդուածներէ կը  
բաղկանայ, Յ-Նոյ. 1928ին հրատարակուած է: Այս օրէնքը  
քովէ, արաբական տառերուն տեղ լատինականէն տառուած  
զիրերը ընդունուած են: 1 Դեկտ. 1929էն սկսեալ, նշանա-  
տախմտակները, ծանուցամբները, սինէմայի գիրերը նոր տա-  
ռերով գրելը պարտաւորիչ եղած է: Խակ, նոր տառերով  
գիրքերը և պետական թղթակցութիւնները, 1 Յնվր. 1929էն  
պարտաւորիչ գարձած են: Պետական բոլոր պաշտօնատուն-  
ները գործածուող տումարներու, հրահանգներու, գիրքերու  
նշան տպագրեալ բաները, մինչև Յունիս 1930 պիտի կրնան  
գործածուիլ:

Նոյնպէս, օրէնքին հրատարակուած թուականչս, բուր-  
վարժարանները պարտազրուած են թուրքերէնը՝ նոր տառե-  
րով ուսուցանելու. և արգիլուած է հին տառերով զիրքե-  
րուն գործածութիւնը:

Միայն թէ, դրամի, բաժնեթուղթի նման տրուքքաւո՞թուղթները, և մասնաւոր հանգամանք ունեցող վաստակութերը՝ մինչև իրենց փախուելու թուականը՝ պիտի կը թուղթերը նաև դարձածուիլ:

Այս օրէնքին ներչնչուած, վարչապետը սրոշած է պաշտօնատարներու անունները կրթատեղ հետեւեալ ձեռով;

Bs (Վարչապետութիւն), Ml (Ելմասական), Ad (Դատավական), Na (Հանրօգուած վիճութեանց), Sim (Սուզջապահական) գործադարձութիւններ։

Թուրք հայրենակցութեան օրէնքին համաձայն, առանց արտօնութեան օտարահպատակութիւնը ընդունողները կը վրարուին հայրենակցութենէ, և ասոր հետեւանքով գոյքերն ալ կը զրաւուին:

Պետական խորհրդոյ մէկ որոշումով՝ որ հրատարակուած է 22 նոյ. 1928 թուակիր պաշտօնաթերթին՝ մէջ, ըսուած է թէ, 1869 թուակիր «Հայատակութեան» օրէնքէնո. (թապիիշէթ գանունու) առաջ ու և է ձեւով օտարահպատակութիւնը ընդունողները՝ պէտք է այդ հանդամանքով ճանչուին: Հետեւաբար, այսպիսիները զերծ կը մնան ներկայ օրէնքն. յիշեալ տրամադրութենէն:

Յիշեալ հայրեննակցութեան օրէնքին Գրդ յօդուածը բարե-  
փոխուած է, որուն համաձայն Թուրքիոյ մէջ ծնած օտարա-  
հպատակի մը գաւակը թէև թրքահպատակ կը ճանչցուի,  
բայց չափահաս ըլլալէն մինչև վեց ամիս կրնայ իր ծնող-  
քին հպատակութիւնը ընդունիլ, (պաշտօնաթերթ 16 ապրիլ  
1929 և 1169 թիւ):

Ա. Գործադիր իշխանութեան (իմրա) և սեանկութեան վերաբերեալ և 345 յօդ.է բաղկացեալ օրէնքը հրատարակուած է Մայիս 1929 թուակիր և 1183

**Բ. Դատական** համար պաշտօնաթերթին մէջ.  
որ, 5 Սեպտ. 1929էն սկսեալ

դործադրութեան դրուած է:

Ասիկա ալ քաղաքային օրէնքին պէս Զուլիցերիոյ օրէնքներուն Քրանսերէն ընտրէն թարգմանուած է, և իր նոր կազմակերպութեամբ, նորանոր արամադրութիւններով արդարութեան ճշգրիտ կիրառման հաւասարիքը կը նկրչնչէ :

Բ. Պատմական դատավարութեանց օրենքը (ճեզա և ուհայիմն իրի ուսուլու զանունու) որ յար և նմանն է գերմանականին, 426 յօդուածներէ կը բաղկանայ և գործադրութեան դրուած է 20 սպասառ 1929ին (Պ. 20 Ապրիլ 1929. Շ. 1172):

Գ. Մովսեսին առեւտրական օրէնքը, շարունակութիւնն է նոր «առեւտրական օրէնքին», և սկսելով իրբև երկրորդ գիրք 1015րդ յօդուածէն, վերջացած է 1485րդ յօդուածով (Պ. 20 Մայիս 1929 թ. 1197):

Դ. Յանցաւորներու Անդրման և կարգ մը ոճիրներուն հետապնդումներուն և պատիժներուն յետաձղման օրէնքը՝

հրատարակուած է 16 Մայիս 1929 և 1194 թիւ պաշտօնած  
թերթով, և արդէն նոյն օրը գործադրութեան դրուած է:  
Ե. Կալուածի մը սեփականարուղին մէջ եղած սխալը  
ուղղելու, և կամ ժամանցումով իրաւունք ունեցող մէկուն  
զիմումին վրայ, «Շափուա»ի վարչութեան յանձնաժողով-  
ները կրնային դիմողին անուան սեփականաթուղթ տալ:  
Այս էր 810 թիւ օրէնքին տրամադրութիւնը, որ հրատա-  
րակուած է 29 Ապրիլ 1926 և 359 թիւ պաշտօնաթերթով:  
Միւս կողմէ, քաղաքային օրէնքին՝ որ հրատարակուած է 4  
Ապրիլ 1926ին և գործադրութեան դրուած է 4 Հոկտ. 1926  
թուականին, 639 և 935րդ յօդուածներովը պայման դրաւած  
է այս տեսակ պարագաներու մէջ, դատարանի որոշմանը, սե-  
փականաթուղթ տալու:

Երկու օրէնքներու այս յայտնի հակասութիւնը լուծեցու համար, բաւական երկար զրադած է Աղդ. Մեծ ժողովը իր նախաքննիչ դիւաններով միասին, և որոշած է, որ քաղաքային օրէնքով՝ 810 թիւ օրէնքը ջնջուած ըլլալով, մեկնաբանութեան ինդիր չի կրնար յարուցուիլ (Պ. 14 Մայիս 1929 թ. 1192):

Սակէ վերջը, 9 Յունիս 1929 և 1211 թիւ պաշտօնա-  
թերթով հրատարակուած և 5 յօդուածներէ բաղկացեալ  
1515 համար օրէնքով կրկին բրաւառութիւն տրուած է  
«թափուալ» վարչութեանց սեփականաթուղթ տալու այն տի-  
րացողներուն (զիշիյէս), որոնք՝ մինչև քաղաքային օրէնքին  
հրատարակութեան թուականը 15 տարի, առանց վէճի և  
բարի տրամադրութեամբ իրեւ սեփականատէր և առանց  
պաշտօնական արձանագրութեան, գործածած ևն խնդրոյ  
առարկայ կալուածը կամ պարտէզը, այդին և հողերը (ար-  
սա), և որոնք պիտակուան արձանագրուած են ուրիշին ան-  
ուան :

Որովհեականապէս տէր ճանչնալ տիւրացող մը (զիլիկէ) որ 15 տարի շարունակ տէրը եղած է կայուածին:

Օրէնքին Զրդ յօդուածը՝ անշարժ գոյքի մը համար զատ զատ սեփականաթուղթեր ունեցողներուն, իսկ Յրդ յօդուածն ալ՝ կանոնադրի մը կազմութեան մասին կը խօսի:

Հետեւաբար, այն աղջապատկան կալուածները, որոնք օրէնքին մատնանշած ժամանակամիջոցէն աւելի սեփակա-

Նութիւնը, եղած են Ազգին, նոյն իսկ պաշտօնապէս ուրիշի մը անուան արձանադրուած ըլլան, յիշեալ օրէնքին համաձայն, առանց դատավարութեան, կարիլի պիտի ըլլայ փախանցել պատկանած բարոյական հաստատութեան:

Զ.— Նօտարներուն անունը, պետքանի, ատլը, փոխուեցաւ «նօրեր»ի, և ասոր վերաբերեալ օրէնքին «օսմանլը» բառերը ջնջուելով քրուրք ըսուածէ:

Նոյնպէս, նօտարներու օրէնքին 1. և ճրդ յօդուածներով տրուած իրաւասութիւններուն վրայ, յետ մահու ըլլալիք կարգադրութիւններու, Կտակադիրներու, ամուսնութեան պայմանագիրներու պատրաստութեան, և հաշտարարագիրներու, քննական տեղեկագիրներու պէս պաշտօնական գրութիւնները զեկուցանելու պարտականութիւններն, ալ աւելցած են (Պ. 12. Wars. 1929 թ. 1141):

Ա:— Կուսակալութիւններու վերաբեկեալ 71՝ յօդուածնոց օրէնքը հրատարակուածէ 5 Մայիս 1929ի պաշտօնաթերթին մէջ, որուն առաջին յօդ-

Թ. Վարչական ուածով ըսուածէ թէ, «Հիմնա-

կան կազմակերպութեան» (րէշ-  
իլարը հասպիյէ) օրէնքին 91 թրդ յօդուածին համաձայն, կու-  
սակալութիւններու գրվծերը արտօնութեան ընդարձակման (րէկսիի մէկունիյէր) և պարտականութեանց բաժանման (րէկրիյը վիզայիք) սկզբունքներու վրայ կը տնօրինուին: Հիմնական կազմակերպութեան օրէնքին 89 թրդ յօդուածին համեմատ, թուրքիա, աշխարհազրական և տնտեսուկան տե-  
սակէտով կուսակալութիւններու, և ասոնք՝ դաւառներու (զազա), ասոնք ալ՝ դիւդաքաղաքներու (համիյէ) բաժնուած են. այս վերջինները, քաղաք և գիւղերէ (զասապա վի ժոյ) կը կազմուին:

Բ. Շթափուախ ծախսերուն վերաբեկեալ (քափու խարճա-  
լարը) 1451 թիւ օրէնքը գործադրութեան դրուածէ 15 Յունիս 1929էն: Որուն համաձայն, 1. Որոշ գումարի փո-  
խարէն ծախուած կամ փոխ անուամբ արձանադրուած (միւ-  
լազարամ քահինի) կալուածներու գործողութիւնէն հազա-  
րին 20 ըլլալով, ասիկա աւնողը կու տայ: 2. Յատկացում-  
ները (քահինս) եթէ բարեգործական հաստատութեանց հա-

մարեն, ծախքէ զերծ, կը կացուցուին: 3. Նոր արձանագ-  
րութիւններէն հազարին 25: (Ժառանգական կամ փոխանց-  
մանը (ինքիզալ) տուրքերուն ենթակայ եղողներէն ասիկա  
չառնուիր), միայն թէ այս հազարին 25ը 1932 Յունիս 15էն  
վերջը պիտի առնուիր: 4. Փոխառութեան (իմօրիք) գործո-  
ղութենէն հազարին 1 (առկոսները չեն հաշուուիր): 5. Օգ-  
տուելու իրաւունքիւ յատկացումէն (ինքիզա' հազզը) հազա-  
րին 10: 6. Անշարժ գոյցերուն եւ սեփականուրենին զա ի-  
րական իրաւունքներու (այնը հազլար) նուիրումէն հազա-  
րին 1: 7. Բաժանման (իրցաղ վէ բազրին) գործողութենէն  
հազարին 1: 8. Վարձակալութեան պայմանագրութեան  
արձանագրութենէն (քէսմիլ) որոշուած վարձքին հազարին  
1: 9. Գոյգերու միացման (մալ պիրլիլի) (ամուսնութեան  
պայմանագրութեամբ կ'որոշուի) գործողութենէն փոխարէ-  
քին հազարին 1: 10. Գոյգերու ընկերակցութեան (մալ  
օրգազլով). (նոյնպէս ամուսնութեան պարագային), ընտա-  
նեկան բոյնի հաստատման, պայմանագրութենէ ըլլամած  
առուծախի, շշուֆա'սի, անպայման կամ պայմանաւորեալ  
ժառանգորդ կարգուելու պէս գործողութիւններուն «թա-  
փու»ի արձանագրութեան համար հազարին 2: 11. Սրձա-  
նագրութեան պատճէնին համար հազարին 1, փոխանցման  
ընդհանուր արձանագրութիւններէն (քէսալլիզ զայը) հազա-  
րին 2: (ասոնք երբ դատարանէն կամ գիծրասէն պահան-  
ջուին՝ ծախքի ենթակայ չեն): 12. Փոխառութեան փո-  
խանցումէն (իմօրիք միրուու) հազարին 1, պայմանաժամե-  
րու երկարագումէն որոշ (մազրուէն), ինչպէս նաև զեկու-  
ցազիրներէն կէս ոսկի կ'առնուիր: 13. «Թարու»ի գործո-  
ղութիւնները, մինչեւ հիմա եղածին պէս, ելմտական, թա-  
զագետական, վաղըֆի տուրքերուն կարգադրման չըս-  
պատեր: 14. Ցիշալ ծախքերը, ծախուած դումարը երբ  
արձանագրուած արմէքէն աւելի ըլլայ՝ այդ գումարէն,  
իսկ հակառակ պարագային՝ գնահատուած արմէքէն կ'առ-  
նուի: Բայց երբ աճուրդով կամ կառավարութեան միջոցաւ  
ծախուի, որոշուած գումարէն կը վճարուի: 15. Երբ գործի  
մը կարգադրութեան համար մասնաւոր պաշտօնեայ ուզուի  
հազարին մէկ կը տրուի (լուսուս խարճը). ասոր կէսը պաշ-  
տօնեային, կէսն ալ պետական զանձուն կը պատկանի, և  
երկու ոսկիէն պակաս՝ 25 ոսկիէն աւելի չըլլար:

— ԱՐԻՑ 3 OCT 1975

Ա. Թուրք Հանրապետական կառավարութեան 1929ի հաշուեկշիռի ծախուց բաժինը 220,408,481 ռակի, իսկ եկամուտը 220,546,000 թրքական

Դ. Սլմտական ռակի նախատեսուած է։ Այսպէս նախորդ տարիէն ծախքը 13 միլիոն 239,093, և մուտքն ալ 13,872,801 ռակի եւելի է։

Բ. Տուրքերուն մինչեւ հիմա եղած զանազան յաւելումները՝ որոց կերպով և առորքին հետ միասին սկսուած են գանձուիլ 1454 թիւ օրէնքով (պ. 26 Մայիս, 1929 թ. 1199)։

Դ. Շահատուրքի օրէնքին 71րդ յօդուածին բարեփոխումով, այս տարի եւս յայտադիր տալ չուղողներէն 1341 (1925)ի թիւներին)ին Յանշամը պիտի դանձուի (Պ. 26 — 1 — 1929)։

Դ. Մանրուք հինգ միլիոն մետաղեայ դրամներուն թըղթադրամներու հետ փոխանակութեան մասին հրատարակուած 12 Փետր. 1924 (1340) և 16 Ապրիլ 1925 (1341) օրէնքներէն այդ պարբերութիւնները ջնջուելով, 30 Յնվր. 1925 (1341)ի օրէնքին առաջին յօդուածով ջնջման (իմանական 2,270,000 և դործածութեան (թէտավիւ) քանակն ալ 158,748,563 ռակի եղած է (Պ. 25—3 — 1929)։

Ե. Մաքսային 33 յօդուածներէ և առժամեայ յօդուածէ ինչպէս նաև ընդարձակ ցանկերէ բազկացեալ օրէնքը, 1 Հոկտ. 1929էն ակսեալ դործածութեան դրուած է։ (Պ. 1 Յուլիս 1929 թ. 1230)։

Ը. Ընդհանուր պարտուց վարչութիւնը (Տոյումը Ռւմուսիյէ) ջնջուեցաւ։ Այդ ասթիւ, «քութօնաներու խնդրոյն համաձայնազիրը վաւերացուած է 1367 թիւ օրէնքով»։ (Պ. 15 Դեկտ. 1928 թ.) 1066։

Ա. Արմեթուղթ (Անգուլ զրյուերից) և քամակիյոյի սակարանին վերաբերեալ 59 յօդուածոց օրէնքը հրատարակուած է 3 Մայիս 1929 և 1199

Ե. Առեւտրական թիւ պաշտօնաթերթով։ Կանոնագիրը պ. 24 Յլս. 1929 թըականով հրատարակուած է։

Բ. Պոլսոյ մէջ աանառուններու սակարանին (հայվանագորապ) վերաբերեալ 51 յօդուածոց հրահանգը, հրատարակուած է 8 Ապրիլ 1929ի պաշտօնաթերթով։

Գ. Արուեստաներու քաջալերման 1050 թիւ օրէնքին յաւելուած 28 Մայիս 1927ի օրէնքը բարեփոխուած է (Պ. 30—2—1929)։

Դ. Լուցկիի և կայձքարի մենաշնորհը, 1503 թիւ օրէնքով արուած և հրատարակուած է 10 Յնվ. 1929ի պաշտօնաթերթով։ Հրահանգը 7-8 Օգոստ. 1929 թերթով։

Ե. Երկրաչափականբարձր վարժարանի վիճութեան 1432 թիւ օրէնքը հրատարակուած է 2 Մայ. 1929 ի պաշտօնաթերթով։

Բ. Խճուղիներու և կամուրջներու 1525 թիւ օրէնքը հրատարակուած է 12 Յնվ. 1929ին։

Գ. Անատօլու և Մերսին. Թարսուս — Ատանայի երկանթուղիներու, և Հայտար բաշայի նաւահանգիստին և այս ընկերութիւններու վերաբերեալ արմեթուղթերուն, շարժուն և անշարժ գոյքերուն գնման համար կայացած համաձայնազիրները վաւերացուած են 1375 թիւ օրէնքով (Պ. 12 Յնվր. 1929 թ. 1090)։

Ծիշեալ համաձայնութիւնը հայրենիքի օգտին յաշողցուցած ըլլալուն համար, Ազգ. Մեծ Ժողովը, իր 31—12—1928ի նիստին, ելմտական գործակար Սարան Օղլու Շիւքրի պէյին պաշտօնապէս չնորհակալութիւն յայտնել որոշած է։

Գնման փոխարժէքը չորս մասնավճարով պիտի տրուի։

1 Յնվր. 1929էն 31 Դեկտ. 1932 պիտի տրուի 1,129,378 զուիցերիական ֆր., 1 Յնվր. 1933էն 31 Դեկտ. 1957 65,592 զուիցերիական ֆրոնք։

Դ. — Ամերիկան ամօրտ մօթէօր Քըմբէնի էքսրորթէնքորորէյթէթը բնկերութեան հետ պայմանագրութիւնը վաւերացուած է 1391 թիւ օրէնքով։

Ե. Խզմիր — Դասապա երկաթուղոյ վարչութեան հետ համաձայնաղիրը 1500 թիւ օրէնքով վաւերացուած է (պ. 6 Յունիս 1929)։

Զ. — Արևելեան վարչութեան հետ համաձայնաղիրը հրատարակուած է 6 Յնվ. 1929 և 1209 թիւ պաշտօնաթերթով։

Ա. — Բժշկական կաճառներու կազմութեան մասին 31 յօդուածներէ բազկացեալ կանոնազիրը, հրատարակուած է 27 Մարտ 1929 և 1152 թիւ

Է. Առողջապահական պաշտօնաթերթով։

Բ. — Բժշկութեան և մասնագիտութեան վերաբերեալ 14 յօդուածնոց կանոնազիրը

29 Յունիս, 1929ի և 1228 թիւ պաշտօնաթերթով հրատա-  
րակուած է:

Գ. — Թմբեցուցիչ՝ զեղերու, մասին 1369 թիւ օրէնքը, և ասոնց վերաբերեալ բացատրագիրը հրատարակուած էն 24 Դեկտ. 1928 և 26 Յնս. 1929ի պաշտօնաթերթերու մէջ:

Ա. — Մովային առեւտրական բարձր վարժարանի, հիմ-  
նական կանոնագիրը՝ հրատարակուած է 19 Սեպտ. 1929ի

և 993 թիւ պաշտօնաթերթով:

Ը. Կորական Բ. — Ժողովրդ, վարժարանի  
(միլիկ մերկավի)

կազմութեան կանոնագիրը և, տրուելիք վկայականներու պատճէնները 24

և 26 Նոյ. 1928ի պաշտօնաթերթու հրատարակուած էն:

Դ. — Օտար երկիրներու վարժարանները դրկուելիք ա-  
շակերտներու պարտականութիւնը ճշդող 1416 թիւ օրէնքը

16 Ապրիլ 1029ին հրատարակուած է:

Ա. — Ժընէլի մէջ 4 Մայիս 1925ին հաւաքուած միջ  
ջազզային «քօնֆէրաննաով ընդունուած բրոթոքլով», պա-  
տերազմի մէջ հեղձուցիչ և թու-

թ. Արտամին նաւոր, կամ ասոնց նման «կա-  
զմութիւններուն գործածութիւնը արդիուած էր» Այս «բրոթո-

միջոցներուն գործածութիւնը արդիուած էր» Այս «բրոթո-  
մովլով 1380 թիւ օրէնքով ընդունուած է Ազգ. Միծ. Ժո-  
ղովն (պ. 20 Յնվր. 1929):

Բ. — Պատերազմը՝ պայտային քաղաքականութեան գոր-  
ծիք ընելէն հրատարած էն Դերմանիա, Ամերիկա, Ֆր-  
անսա, Անդղիա, Գանատա, Աւստրալիա, Նոր Զելանտա,  
Հարաւային Աֆրիկէ, Իրլանտա, Հնդկաստան, Խոտիա,  
Ճապոնի, Լեհաստան, Չեխո-Սլովաքիա, Էսթոնիա, Էլեխո-  
նլա, Ռումանիա, Ասոնց հաւանութիւն յայտնած է նուե-  
թուրք Հանրապետութիւնը 1384 թիւ օրէնքով (5 Փետր.,  
8 Ապրիլ 1929 թիւ 1411 և 1162):

Գ. — Առեւտրական պայմանագրութիւն չինքուած տէ-  
րութիւններու հետ, մինչև Յունիս 1930 առժամեաց ա-  
ռեւտրական համաձայնագիր կնքելու արտօնութիւն տրուած  
է 1410 թիւ օրէնքով (պ. 8 Ապրիլ 1929):

Դ. — 1928—1929ի նատաշընանին, Ազգ. Միծ. Ժուլի ժողովը  
վաւերացուցած է հետեւեալ դաշնագիրները:

1. — Աֆրանիստանի՝ եղբայրակցութեան և համակեր-  
տակցութեան (քէշրիի մեսավի) դաշնագիրը:

2. — Պարսկաստանի՝ 23 Ապրիլ 1928ի եղբայրակցու-  
թեան պայմանագրութիւնը լրացնելով, 15 Յնս. 1928ին  
ստորագրուող ըրոթոքովը:

3. — Խաւալիոյ հետ՝ Հոռմի մէջ կնքուած և ստորագր-  
ուած չէղոքութեան, համերաշխութեան, դատական կար-  
դագրութեան դաշնագիրը:

4. — Խտալիոյ հետ՝ ոճրագործներու վոխանակման  
(իատի միացրիմի) դաշնագիրը:

5. — Շուէտի՝ առեւտրական և նաւարկութեան պայ-  
մանագրութիւնը:

6. — Խտալիոյ հետ՝ դատական մարմիններուն կողմէ  
քաղաքային, պատմական գործերուն մէջ փոխադարձ ա-  
շակցութեան և գպտական որոշումներուն գործադրութեան  
մասին դաշնագիրը:

7. — Սովիէթ հանրապետութիւններուն հետ՝ սահմա-  
նագլուխը գտնուած արօտավայրերէն երկու կողմի ժողո-  
վութիւններէն օգտուելու մասին համաձայնագիրը:

8. — Սովիէթ հանրապետութիւններուն հետ՝ Վրաս-  
տանի սահմանը գտնուող անհասուններու տարափոխիկ հի-  
ւանդութիւններէն պաշտպանութեան պայմանագրութիւնը:

9. — Հունգարիոյ՝ չէղոքութեան, համերաշխութեան և  
իրաւարարի դաշնագիրը:

10. — Զուլիցերիոյ՝ համերաշխութեան, դատական կար-  
դագրութեան և իրաւարարի դաշնագիրը:

11. — Պուլկարիոյ՝ չէղոքութեան, համերաշխութեան,  
դատական կարդագրութեան և իրաւարարի դաշնագիրը:

12. — Անդղիոյ՝ շրջան վաճառորդներուն նմոցներուն  
վերաբերեալ գործունէութեան մասին պայմանագրութիւնը:

13. — Հուանտայի՝ առեւտրական և նաւարկութեան պայ-  
մանագրութիւնը:

14. — Լէթոնիոյ՝ առեւտրական և նաւարկութեան պայ-  
մանագրութիւնը:

15. — Գերմանիոյ՝ իրաւարարի, համերաշխութեան պայ-  
մանագրութիւնը:

concerning the law of  
Ab. Goods, modifications  
were introduced from  
time to time, but it  
was never abolished,  
and the fact is that  
today Armenia's fixed  
properties remain seized  
and liquidated according  
(over)

to the Law of Sept. 13/26, 1915,  
revived and brought into  
force again April 15, 1923  
by the Grand National  
Assembly of Ankara.

16. Եղինակոսի՝ առեւտրական պայմանագրութեան ամէն երեք ամրս լինքնին նորոգութեան պայմանագրութիւնը:

Լքեալ գոյքերու օրէնքին ու հրահանդներուն շուրջ այս տարի ևս ոչ մէկ փոխութիւն:

Հետեւաբար, նախապէս հրա-

Փ. Աբալ զայնը տարակուած Սեպտ. 1331 (1915)

և 15 Ապրիլ 1339 (1923)ի օրէնք-

ները ի գորու են, որոնց համաձայն, Ո ԵՒ Է ԶԵՐԱԲ. Պօլս  
կամ արտասահման գացող, վախչող, անյայտացող անձի մը  
գոյքերը լքեալ կը համարուին:

Անցեալ տարի, պատեհութիւնը ունեցանք խօսելու 1331 թիւ օրէնքի մասին (։), որուն Դրդ յօդուածը— գոր  
նոյնութեամբ ներկայացուցած էինք— մեկնաբանուած է  
+ Ազգ. Սեծ Ժողովէն (պ. 8 Յունիս 1929 թ. 1210):

Այս մեկնաբանութեան համաձայն, Լքեալ գոյքերու  
վարչութեան կողմէ գրաւուած կամ գրաւուելիք կտրուած-  
ները՝ նոյնուրեամբ չեն վերադառնուիր, այլ, Պետական  
Խորհրդոց որոշմամբ, 1331 (1915)ին գնահատուած փոխար-  
ժէքը կը վճարուի:

Ենթականներուն առարկութիւններն ալ անլսելի են դա-  
տարաններու կողմէ: Քանի որ, իրաւասու մարմին ցոյց  
տրուած է «Պետական Խորհրդու»:

Ասիկա, ինչպէս նաև 1331—1339ի օրէնքները մաս-  
նաւորուած են անհատներու, որով, գրաւեալ աղքապատ-  
կան կալաւածներու մասին երեք չեն կրնար կիրարկուիլ: Ասոնք, «մասնաւոր վարչութիւններու» (իւստի խուսուի-  
յին) ներուն փոխանցուած են 1926ի բնդէ, հաշուեկշուի (միւ-  
վագինեի ունումիյի) օրէնքին 23րդ յօդուածին «վ» հատ-  
ուածին համաձայն:

Այն բարոյական անձերը կամ հաստատութիւնները, ո-  
րոնք գոյութենէ դադրած են, բնական է որ անոնց վերա-  
բերեալ գոյքերն ալ պետական գանձուն փոխանցուին:

Սակայն, յիշեալ մեկնաբանութիւնը, 1331—1339ի և  
նախորդ տարուան (28 Մայիս 1928) օրէնքներուն հետ ա-

(\*) 1929ի Տարեցոյց, երես 280, 29րդ տող, (իրաւագիտութեան) պէտ  
է կարդալ (իրաւատէրերուց):

79

որնչութիւն ունենալուն, «վագֆ» ներու կամ բարոյական  
հաստատութիւններու վերաբերեալ գոյքերու մասին ակ-  
նարկութիւն չունի:

Օպյներու պէս Հայերը փոխանակութեան չեն ենթար-  
կուած, և այս նկատումով, քանի որ Թուրքիոյ մաս մը  
քաղաքները, մասնաւորաբ Պոլսոյ մէջ և շրջակայքը,  
հայ համայնքը պահած է իր գոյութիւնը, ասոնց պատկա-  
նած բարոյական և բարեղործական հաստատութիւններուն  
գոյքերն ալ, ընդէ. հաշուեկշուի 23րդ յօդուածին տրամադ-  
րութիւններէն պէտք է զերծ մնան:

Այս խորհրդածութեամբ, ներկայ 1929—1930 շրջանը  
կը խոստանայ լաւագոյն կարդաղրութեան յանդեցնել հար-  
ցը, և մենք հաստատ յոյս և համոզումը ունինք թէ, վաղ  
կամ անագան ամէն թիւրիմացութիւն հարթուելով, Հայ  
ազգին բարենպատակ հաստատութիւններուն կալուածները  
յաէտ նուիրուած պիտի մնան իրենց յատկացումին և նպա-  
տակին, որոնք, առաւելապէս յատկացուած են անոք ու  
անօգնական աղքատ ու թափառիկ, հիւանդ ու անկար  
հասարակութիւնը վրկելու մահուան ճիրաններէն և օգնե-  
լու հայ աղքատիկ մանկտուոյն դաստիարակութեան:

ԼՈՒԹՅՈՒԿ ԴՈՒՅՈՒՄՁԵՆԱՆ

Ը. Ա. 1931

ՆՈՐԴԱՐԱԿԱՆ ՇԱՏԱՆԱԴՐՄԱՆ

Հ. Բ. Զ. ԱԽԹԱՔԻԱՆ — ՓԵԼՉԱ

ԼՐԵԱԼ ԴՊՅ ՔԵՐՈՒ ՏԵՐՅՑ

ԻՆՉՊԻՍ ՍԱՍԱԿ, ԻՆՉ ՇՐՋԱՆՆԵՐԻ, Ա.Ն.ՅԱ.Ի.

ԻՆՉ ԳՈՓՈԽԽՈԽԻԿԱՆՆԵՐ ԿՐՅՁ, ԻՆՉ

ՎԻՃԱԿԻ ՄԻՋ Է ՆԵՐԿԱԾԵՍ

Լրեալ դոյքերու խնդիրը պէտք է բաժնեւ երկու շրջանի, մէկը 1915—1923, միւսը՝ անկէ վերջ:

Առաջին շրջանին վիճակը այս է: 1915 ին երբ գողովրդական դանդուածներ այլուր փոխադրուեցան, կառավարութիւնը 13 սեպտ. 1331 թուակիր օրէնք մը հրատարակեց, որպէսզի մեկնողներուն գոյքերը մասնաւոր յանձնաժողովներու կողմէ հաշուեյարդարի ենթարկուին, պահանջները դանձուին, պարտքերը տրուին, իսկ մատցեալը պետական դանձին մէջ մնայ, սեփականատէրերն հաշուին:

Օրէնքը որ (10) յօդուածէ կը բաղկանայ: կը վերաբերի այլուր փոխադրած անձերու գոյքերուն, պարտերուն և պահանջներուն»:

25 հոկտ. 1331 ին (1915) ալ պարտատէրերու 25 յօդուածնոց կանոնադիր մը, կը ճշգէր թէ յանձնաժողովները խնչպէս հաշուեյարդար պիտի կատարեն: Գործունէութեան շրջանն ալ մէկ տարի էր, անկէ վերջ՝ գործերը դարձեալ գատարաններուն պիտի փոխանցուէին:

Պայման դրուած էր որ թուրքիա գտնուող պարտապահանջները 4 ամսուան, արտասահման գտնուողներն ալ 6 ամսուան ընթացքին դիմեն յանձնաժողովներուն և հաստատեն թէ այլուր փոխադրուած անձերէն պահանջ ունին:

ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ

Երկրորդ շրջանը, որ ամէնէն կարեւորն է, սկսաւ 1339 ին (1923): Երբ 15 ապրիլ 1923 թուակիր նոր օրէնք մը մշակուեցաւ և, հիմնովին տարբեր սկզբունք մը որդեգրուեցաւ: Այդ նոր օրէնքին վրայ էր որ կաղմուեցաւ լքեալ Գոյքերու վարչութիւնը (իմվարք մերունիք իտարի):

Փորձնք համաօտ ակնարկ մը նետել այդ կարեւոր

օրէնքին պարունակութեան, խնչպէս նաև կրած յաջորդական փոփախութեանց վրայ:

Այս օրէնքին առաջին յօդուածը կ'ըսէ թէ «լքեալ դոյքերը նախ պետական դանձին պիտի արձանադրուին, և տուրքերը վճարուելէն վերջը, մատցեալ մասը աւանդ ըլլաւ լով պիտի մնան»:

Միւս կողմէ, 1915 ի օրէնքին 2 բդ, 4 բդ, 7 բդ և 8 բդ յօդուածները փոխուեցան, իսկ 9 բդը չնշուեցաւ: Իսկ մշակուեցաւ բոլորվին նոր 6 բդ յօդուած մը, որ հակատաղրական զեր ունեցաւ լքեալ գոյքերու խնդրին: Իր այս կարեւորութեան համար, նոյնութեամբ կը ներկայացնեմ այդ յօդուածը:

«Ուեւ ձեւով (իւր նէ սուրերի օրուասօրուն), անյաշացող, մեկնող կամ օսար երկիր եւ գրաւեալ վայրերը, կամ Կ. Պոլիս եւ երգակայքը փախչողներուն, շարժուն եւ անշարժ գոյները ինչպէս նաև պարտքները եւ պահանջները 13 Սեպտ. 1331 (1915) թուակիր առամեայ օրէնքին եւ ներկայացնելիքուններուն նամածայն կը կարգադրուին»:

Ահա այս յօդուածին տրամադրութեամբ, օրէնքին հըրատարակութենէն տարիներ առաջ, նոյն իսկ կանոնաւոր անցագրով արտասահման դացողներուն, և Պոլիս պաշտօնով կամ գործով եկող գտաւուցիներուն, կամ հինէն ի վեր Պոլիս գտնուող գաւառացի կամ Պոլսեցի ոչ-իսլամներուն դաւանիները ունեցած դոյքերը իրեւն «լքեալք գոյք» պիտական գտնուուն փոխանցուած էին:

ՀԱՄԱՅՆՈՒԹԵԱՆ ԿԱՍՈՒԱՄԾՆԵՐԸ

1926 ի ընդհանուր հաշուելիքնի (Ամելիազինի ունումնեն) օրէնքին 22 բդ յօդուածին մէջ տրամադրութիւն մը աւելցը ուեցաւ, բարսլական անձնաւորութիւններու, այսինքն համայնքներու և բարեգործական ընկերութիւններու լքեալ գոյքերու մասին: Այդ տրամադրութեան համածայն, գլուխ գուրս, գաւառներուն մէջ գտնուող և լքեալ բարոյական անձերու, — այսինքն, եկեղեցի, լարմարան, վոնքեր, ևն, — բարեգործական հաստատութիւններու պատկանած գոյքերը: Երենց գտնուած վայրերուն կուսակարութիւններուն (իտարի խուսուսից) կը փոխանցուին:

## ԿԱՐԵՒՈՐ ՌԱՐԵՖՈԽՈՌԻՄ ՄԸ

1926 ին, կարեւոր քարեփսխում մը կատարուեցաւ ու ուղարկելով զերջ կը տրուէր լքեալ գոյքերու դրաւման, իսկ գրաւուածներուն մէկ մասն ալ կը վերադարձուէր տէրերուն, Այդ բարեփսխումը կատարուեցաւ 13 Յունիս 1926 թուակիր 4 յօդուածէ բաղկացեալ որոշմադրով՝ (գարանանի) և գործադրուեցաւ Գործավարներու Խորհուրդին՝ 4 Օգոստ. 1926 թուակիր որոշումով։

Ահա թէ ի՞նչ կը տրամադրէ այդ կարեւոր որոշումնագիրը։

«Հօգանի դաշնագրին զործադրութեան բուականնեն (6 Օգոստ. 1340—1924) յետոյ ցինալ զոյց» շպիտի գրաւուի։ 6 Օգոստ. 1924 են առաջ եղած Տեղեկատուուրիններեն (իրքիլա) եւ գրաւուներեն զատ, այդ բուականնեն վերջը ո՛ եւ է ձեւով գրաւում շպիտի ըլլայ։ Այնպիս որ երկ տէրը զոյցին զենուած տեղը ներկայ է, անոր պիտի յանձնուի, իսկ երկ ներկայ չէ, անոր ՓՈԽԱՆՈՐԴԻՆ։ Եւ երկ փոխանորդ չընենայ, զոյցը տիրողը հաշուին կը յանձնանուի պետութեան կողմէ։ Այդ տեսակ զոյցները (այսինքն, 6 Օգոստ. 1924 են վերջը գրաւուածները) երկ գաղրականներուն տրուած են, Տեղական Արամինները պիտի որոշեն զոյցին արձեքը, համաձայն յանձնուուի օրուան կանխիկ վաճառումի զիներուն, եւ այս փոխարժեքը պիտի վճարուի զոյցին տիրողը։ Իսկ երկ զոյցը ծախուած է, վաճառուած գումարը պիտի տրուի սեփականահրոց։ Եւ ասիկա երկ դժողովնայ, կրնայ դաստան դիմաց։ Ո եւ է ձեւով բոլյատերի չէ հաջուելարդարի ուրեմնը զործադրել այնպիսի անձեռու նկատմամբ, որնին իրենց զենուած Տեղեն չեն փախած, չեն անյայտացած, կամ չեն հեռացած, բայց ուրիշ վայրի մէջ ինչին եւ կարուածի տէր են։ Երկ օրեմնը սիսակ մեկնուած եւ զործադրուած ըլլայ, այդ սիսակները պիտի սրբագրուին։ Օրինակի համար Պոլսոյ մէջ ծնած ու բնակող, Արդահաւարի մէջ արձանագրուած, եւ ո եւ է կողմէ յանյայտացած անձ մը։ Պոլսկն դուրս, զաւառներու մէջ ունեցած, եւ գրաւուած զոյցները, իրենց պիտի վերադարձուին։»

Եիշեալ որոշմագրին համաձայն, միայն այդ թուականին 25 ի չափ կարեւոր կալուածներ, իրենց տէրերուն վերադարձուեցան։

Եթէ յեց միտե 88 + ճառադույր  
Բոյուս չէ

## ՓՈԽԱՆՈՐԴՈՒԹԵԱՆ ՎԵ ԶԵԶՈՒԻՆ

17 Յունիս 1927 ին անդրադառնալով վերոյիշեալ որոշմագրին, Գործավարներու Խորհուրդը հետեւեալ ձեւով փոխած է անոր Ա. և Բ. յօդուածները։

«13 Սեպտ. 1331 (1915) և 15 Ապրիլ 1339 (1923) թւակիր օրէնքներուն համաձայն, և սակայն Լողանի դաշնագրին գործադրութեան թուականէն (6 Օգոստ. 1924) առաջ ձերեալ Գոյքը համարուող անշարժ գոյքերու մասին, միեւնոյն ձեւով գործողութիւն կը կատարուի։

«Միայն թէ, մինչև յիշեալ գաշնագրին գործադրութեան թուականը, եթէ կառավարութեան կողմէ տակաւին տիրացուած չըլլայ, և իրենց վայրերը վերադարձող սեփականատէրերուն կողմէ վերստացուած և յանձնանձուած ըլլան, այդ անսակ դոյքերը այլեւս զերծ կը մնան կառավարութեան միջամտութենէն »

Փոխուեցաւ նաև փոխանորդին վերոյիշեալ Գ. յօդուածին առաջին մասը։ Հին որոշմագրին համաձայն, արտասահման գտնուող մէկու մը Պոյսոյ փոխանորդը կրնայ տիրանալ անոր կալուածներուն։ Մինչդեռ 17 Յունիս 1927 ին կառավարութիւնը որոշեց որ Գործերը յանձնուին ուղղակի տիրողը և ոչ թէ փոխանորդին։ Ուրիշ խօսքով, մինչև որ արտասահման գտնուող անձը չգոյաց ու յներկայանայ, կալուածը իստ չի տրուիր։

Միայն յիշուած է որ այդ պայմանը յետադարձ աղեցութիւն չունի և չի վերաբերի 13 Յունիս 1926 էն մինչև 17 Յունիս 1927 եղած կարգադրութիւններուն, նոյն իսկ եթէ անոնք նեկառուկ ըլլան ներկայ բարեփսխեալ տրամադրութիւններուն։

Այս նոր կարգադրութեան վրայ, Լքեալ Գոյքերու Վարչութիւնը մերժեց այլեւս ճանչնալ արտասահմանի անձերուն։ Պոյսոյ մէջ փոխանորդ կարգած անձերը, և յայտարարեց թէ ամենին որ սեփականատէրը իր զոյցին զուխը ներկայ չի զնուի, այդ զոյցը իր յինայ պետութեան կը փոխանցուի։

## ՍԼԵԽՄՑԱԱՍՆ ԴՈՐԾԱՎԱՐՈՒԹԵԱՆ

### ԵՐԶԱՌԵՐԱԱՍՆ

Նոյն տրամադրութեամբ, Ելեւմտական գործավարութիւնն ալ շրջաբերականով մը պատկանեալ մարմիններուն հաղորդեց թէ։

15 Ապրիլ 1923 ի օրենքին համաձայն, պետութեան կը փոխանցուին բոյոր անշարժ գոյցերը այն ոչ հաշառներուն, ուրեմն լօզանի դաշնագրին վահեացումն առաջ ունեն պայմանագրին կամ օտար երից գայսուն են, փախուսի, մակնումի և կամ այլ անշայտացնեան ձեռու:

Ամրեն Լօզանի դաշնագրին փոքրամասնութեանց վերաբերեալ յօդուածներուն մէջ ունեւ տրամադրութեան վայաց այն մասին, թէ կառավարութեան կողմէ նոտիապէս պետական գանձին սեփականացուած անշարժ գոյցերուն համար եղած կարգադրութեանները ջնջուած են:

Հետեւաբար այս կարգի անձերը քանի որ պետութեան փոխանցուած լքեալ գոյցերու համար սեփէ կանութեան և և միջամտութեան իրաւունք մը չեն կրնար ունենալ, ուրեմն իրենց կողմէ տրուած փոխանորդազգութիւններն ալ օրինական ուժ: մը չեն ներկայացներ:

Հաւանական չի նկատուիր որ զատարանները այդ տրամադրութեաններուն հակառակ որոշում տան և նրէ տալու ըլլան, կրնայ վճռաբեկ ատեանին կողմէ բեկուի:

Հարկ է նկատի առնել որ, եթէ լիշեալ լքեալ գոյցերէն տակաւին պետական գանձուն անուան քթափուայով չարձանադրուածներ կան, 20 նոյ. 1340 (1924) թուակիր շրջարերականին համաձայն, պէտք է նոյն ձեւով արձանադրուին:

#### ԿԱՐՈՒՍԵՆԵՐԸ ՆԱՅԵՆՈՒԹԵՍՄԱՆ ԱՏ ԶԵՆ ՏՐՈՒԻՐ

28 Մայիս 1928 թուակիր «Սեփականութեան» (թիմիլ) օրէնքին 7 րդ յօդուածին համաձայն, զաղթականներուն յատկացուած անշարժ գոյցերը, եթէ բախուին մէջ ալ արձանադրուած են զաղթականին անուան, տառնք չեն վերադրուիր նոյնութեամբ, այլ անոնց փոխարժէքը կը տրուի:

Ահա այս 7 րդ յօդուածին մեկնաբանութեան առթիւ, լքեալ գոյցերու խնդիրը արձարծուեցաւ Ազգ. Մեծ Ժողովի 2 Յունիս 1929 ի նկատին, և վերջնական հանգամանք մը առաւ հետեւեալ ձեւով.

28 Մայիս 1928 րուակիր և 1331 համար սեփականութեան օրենքին 7 րդ յօդուածին, և 13 Նեպ. 1331 (1915) և 15 Ապրիլ 1339 (1923) րուակիր օրենքներուն համաձայն, գրաւուած կամ դրաւուելի (վագր եւս օրուեան վե իսլիենք օլան) անշարժ գոյցերը, պետական զանձուած արձանացրուած կը նկա-

ուին. և անեց Տիրերուն իրաւուելը կը վերապահուի միայն 1331 (1915) սարուան սկիզբը արձանացրուած փոխարժէքնով:

Այդ գոյցերը երկ յատկացուած (բախսիս), տրուած (քեծակից) կամ ծախուած և կամ պետական զանձուած փոխանցուած րուան, նոյնուրեաւը չեն իրեար սեփականատերերուն վերադարձուի. մինչեւ որ պետական խորհուրդին կողմէ յսուզուի քայլ գոյցերուն համար եղած կարգադրութիւնները, 13 Նեպ. 1331 (1915) և 15 Ապրիլ 1339 (1923) րուակիր օրենքներուն հակառակ եղած են:

Նոյնակա 28 Մայիս 1928 րուակիր օրենքին հրատարակութեան առաջ կերպ կը լինալ գոյց մը իրաւատերոց (Միւսրանք) վերադրածուելու համար դաշտան վճիռ մը ալ գոյցուրին ունենայ, դաշտան գոյցերը այնուհետեւ չեն իրեար իրաւատերերուն տրուի. այլ, 1331 (1915) սարուան սկիզբը արձանացրուած արժէքը կը տրուի:

Այս պատապային ալ, 15 Ապրիլ 1341 (1925) րուակիր և 622 համար օրենքին տրամադրութիւնները ամերածեց և նկատ առնել:

Յիշեալ մեկնաբանութեան առթիւ, Ազգ. Մեծ Ժողովի ելեւմտական Յանձնաժողովը, յինլով 15 Ապրիլ 1339 (1923) թուակիր օրէնքին 6 րդ յօդուածին, առաջարկած է տարրեր մեկնաբանութիւն մը, որուն համաձայն պէտք պիտի ըլլար լքեալ գոյց համարել կայուածները այնպիսիններուն, որունք թէ՝ արտօնութեամբ և թէ հիւանդութեան պատճառու, և թէ ուրիշ զանձան օրինաւոր հարցերով, առաջ կամ վերջը մեկնած են իրենց գտնուած վայրերէն: Իսկ ասունք նոյնիսկ եթէ վերադառնախ, չեն կրնար ստանալ իրենց հողն ու կալուածը քանի որ կը նկատուին լքեալ գոյցը:

#### ՄԱԿԱԿԱՆ ԱՎԱՍԱԿՈՂՆԵՐՈՒՆ ԿՈԼՈՒՄՆԵՐԸ

Հետեւելով մինչեւ հիմա հրատարակուած օրէնքներուն և եկած հրահանդներուն, լքեալ Գոյցերու վարչութեւնը իրը լքեալ կը գրաւէ կայուածները նաև այն անձերուն, որոնք Համբականական անզարդուած, և նոյն իսկ լոգամի դաշնագրին վաերացման րուական վերջը մեկնած են արտաստանամ, բայց երթեւեկութեան հրահանդին համաձայն չեն կատարած իրենց վաղացիական ու հայրենակցական պարտա-

կանուքիւները (կայատեղը պէտք է արձանագրել տալ գըաւ նուած վայրի հիւպատոսարանին), և եթէ իրենց մեկնած թուականէն, մինչեւ մէկ տարի չեն նորոգած իրենց անշագրեց:

#### ԽԱՏԱՐԱԿԱՆԵՐԸ ԴԱՏ ՁԵՒ ԸՆԴՈՒՆԵԲ

Մինչև 1929, դատարոնները կընդունին լքեալ դոյքերու առթիւ բացուած դատերը, և եթէ որոշում տրուերու գործադրուերը, աէքը կրնար միւրատանալ իր չէնքը կամ կալուածը:

Հիմա փոխուած են երկու պայմաններն ալ: Նոխ կալուածը նոյնուրեամբ չի արուիր, մինչւ որ Պետական Խորհուրդը չօրոշէ թէ նոյնութեամբ տուած է: Դատը շահուած պարագային, կայուածին արժէքը կը արուի, համաձայն ասկէ տարիներ առաջուան զինին, որ մեծ բան մը չէ:

Յետոյ, համաձայն Զ Յունիս 1929 ի մեկնաբանութեան, դատարանները այլեւս չեն կրնար. Լքեալ դոյքերու դատը ընդունիլ: Ասոր համար պէտք է դիմու Պետական Խորհուրդին: Ատէկ զատ, նախապէս ստացուած դատական վճիռներն ալ — նոյնպէս երե վերջնական հանգամանի (choose jugee) ստացած ըլլան — չեն կրնար գործադրուիլ:

Միայն, եթէ վարչականապէս պէտք աեւսուի գըրաւեալ գոյքը սեփականատիրոջ վերադարձնելու, դոյքին 1331 (1915) թուականին, պետական տամարներուն մէջ նըանակուած արժէքը պիտի վճարուի:

\* \* \* Ներկայ տարիցոյցին համար ընտրուած յիշեալ նիւթը, իր մասնաւոր — առժամկայ կամ մեայուն — օրէնքներով, բազմազան բարեփոխութեամբ, հրահանդներով, կանոնագիրներով ու հրամանադրերով այնքան ընդարձակէ որ բնականարար չէինք կրնար նոյնութեամբ ներկայացնել ներկայ անձուկ սիւնակներուն մէջ: Աշխատեցնք միայն խիստ ամենուի ու համառոտ ակնարկ մը նետել «լքեալ դոյքերու», շուրջը եղած օրինական ու վարչական տրամադրութիններուն վրայ, պարզապէս այն խորհրդածութեամբ որ այսքանն ալ թերեւս նոյն չափով օգտակար ըլլայ հարցին մասին գաղափար մը տալ շահադրուողներուն:

Միեւնոյն ատեն, ներկայ վարչութեան գերադոյն օրկաններուն պատկանող անձերուն արժանահաւատ և յուսաւու յայտարարութիւնները հաստատապէս կը ներշնչին այն յոյսը թէ յիշեալ հարցին բարեոք լուծումը և վերջնական կարգադրութիւնը շատ մօսալու է:

ԼՈՒԹՖԻԿ ԴՈՒՅՈՒՄՑՑԱՆ

Ը. Ա. 1932

23 ՕԿՏ 1975

# Ի Ն Ե Ր Թ ՈՒ Հ Ր Բ Ի Ա Ա Ր Ա Ր Ի Մ Յ Ո

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԻ ՄՅ

ԹՈՒՐԲԻՈՅ ՔԱՂ. ԱՆՑԵՍՈՅ ՈՒ ՆԵՐԿԱՆ

Արդի օրենքներուն, որում անհանգիստ ներկանք ու կանոնագիրներուն,  
կարեւորազոյն մասերուն  
համառօս ամփոխումը :

(1922 — 1932)

## Ա. Ա. Զ Ա Խ Ա Ն Շ Ր Ջ Ա Ն

Ապրով սերունդը, շատ լաւ կը յիշէ հին թուրքիոյ վերջին տարիները :

Բորբոսած մթնոլորտին մէջ, տեսած են Բարձրագոյն Դրան հաստակերտ ու անթափանցելի չէնքէն դուրս ծորած գաղտնախորհուրդ անօրինութիւնները :

Նոյնպէս, գիտեն Պայազիտի սլացիկ աշուարակէն վար, դարձարձիկ լիրկ ու մերկ փողոցներուն մէջ կառուցուած հնամենի երկյարկ չէնքը, ուր, լայնածաւալ ու ծալլապատիկ նատած վաթթոցաւորներու, թոյլ ու մեղկ մրավիները կը խանդարուէին այցելուներու տրուած հողաթափիերու ըստրուքէն և որոնք, անսահման իրաւասութիւն ունին արձակելու ամենազօր մերկան, որով կը անօրինուէր «ճի-հատը», պատգամ «Մարզարէշի...»

\* \* «Մէտրէսէներու» մէջ՝ կրօնազիտութեան (իրմի ժեղամ) սկզբունքներով շաղախուած աստուածպետական վրդին տիրապետութեան հիմը դրուած է 584 ին :

Երբեմնի ամենահզօր Օսմ. Տէրութիւնը Տիվլիրը ալիյելի Օսմանիկ, սկիզբէն (1281) մինչև վերջը գործադրած է իսլամ կրօնքին վարդապետութիւնը, որուն հետեւնքով հռու-

չակած է թագաւորը ռեսլամներու Խալիֆան, և Պատութեան վարչածեւն ալ եղած է իսլամական

Մենատիրական ու բռնապետական ձգտումներով տիրապետող Օսմ. կայսրութիւնը ունեցած է սուր ու հուրի աւանկալ յաղթանակներ. բայց հակառակ իր զինուորական յաղողութիւններուն, երբէք չէ կրցած հպատակ այլտարրազգերը ընտելացնելի, արհաւիրքը մերմացնել, և իրում մարդկային բնական օրէնք, վարչական ու քաղաքական մարզերու մէջ, չէ կրցած ճանչնալ երիայային հաւասար իրաւունք :

Ոչ-իսլամները երկրին աստուածպետական անօրինութիւններուն համաձայն, պարզ հարկատու շիմմի ճանչուած ըլլապով, ո՞չ պաշտօնեայ կրոնային ըլլապ և ո՞չ զինուոր. և այսպէս հայրենակցական ոգիէ գրկուած այդ ժողովուրդը, դատապարտուած էր անտարբեր. միայն կառավարութեան հանդէպ:

## ԳԱՐԻԹԻԿԱԾԱՌՈՒՆԵՐՈՒ ԺԱԴՈՒՄԸ

Օտարահպատակներու մասին, մաքսային ու երթեւեկութեան կարգ մը թոյլտութեամբ տրուած մենաշնորհները, որոնք կը ճանչցուէին մասնաւոր հրովարտակներով(\*) պէտք չէ շփոթել հպատակ աղջերու կիրարկուած դրութեան հետ :

Օսմ. կայսրութեան սահմաններուն մէջ օտարահպատակ մը, երկրին հպատակ ու ո՞չ-իսլամ հարկատու տարրերէն շատ բարձր իրաւունքներու տէր էր :

(\*) Ֆրանսացիներուն հետ առաջին բաղաբական յարաբերութիւնները 1283 Պայազիս թ. էն սկսած է:

Առաջին հրովարտակը 1508ին դրուած է Ասկէ վերը հետզհետէ տըրուած մենաշնորհի հրովարտակները՝ հետեւեալներն են: 1535 Սիւլէյման, 1569 Սէլմ թ., 1581 Մուրատ թ., 1597 Մէհմէտ թ., 1604, 1607, 1609, 1614 Ամէտ թ., 1624, 1640, 1649-1673 Մուրատ թ., 1740 Մահմուտ թ.:

Այս թուականներէն վերը կնրուած դաշնազբերուն մէջ, առանց մի առ մի յիշելու տրուած թոյլտութիւնները, պարզապէս կրնուած են հետեւեալ բառերը. ններկայ դաշնազբերը կնրող տէրութիւնն ալ պիտի կրնայ օգտուի, ամէնէն աւելի մենաշնորհ վայելող էն զիյատէ մազհարը միւսաատէ օլմաւ, պետութեան իրաւունքներէն. և այսպէս շարունակուած են բարիթիւլասիրները, որոնք հետզհետէ աղէտալի հանգամանք առած են այս երկրին մէջ:

Հոկտեմբերի Տարբանդ, Կոյրի, 1932

ՄԻՔԻՆ ԳՐԱՐՈՒԽ ՕՍԹ.  
Կ.Ռ.Ս.Վ.Ս.ՐՈՒԹԵՆԱՆ Ա.Խ.ՑԱ.Ա.Բ

Անկեր Օսմ. Կայսրութեան վասուաստակը՝ սկսած է թօշնի Գանուռնի Սիւլէյմանի մահուամբ։

Մէկ կողմէն արտաքին անյաջողութիւնները, միւս կողմէն ներքին տագնապները, կատարեալ քառսի վերածած են Տէրութեան ոռկանները։

Մասնաւոր պիտնէ չունենալով, ամէն բան արքային քմահաճոյքին և նութեարկուած, և ելմտական զանձը իր տրամադրութեան տակ զրուած էր որ անխնայ կը մսխուէր զեղխութեան կոմ շուայտութեան մէջ։

Կառավարութեան պաշտօնական թղթածրարները, պարտքերու մէջ լեցուած՝ ցիր ու ցան, առուրքերն ալ՝ բոլորովին անկանոն ու կամայական։

Ո՞չ իսլամներէն գանձուելիք հարկատուրքը խարաճ, տասահնորդը, մաքսատուրքը, եւն. կը յանձնուէր կապալառուներու. որոնք իրանց կարգին բացարձակ աղէտ մըն էին ենթականերու գլխուն։

Կուսակալութեան վորչական մարմինները, ինքնակամ գործունէութեան տէր էին. և ինչո՞ւ չըլլային, քանի որ ամէն մէկ կուսակալ, նահանդի մը պաշտօնը... աճուրդով կը գնէր։

Եկեղիերիները պատմութեան ամէնէն վայրուգ ու աղետալի շրջանն ունեցած են։

Հանրային կեանք ու պատուի տպահովութիւն, երբեք գոյութիւն չունէր։

Ո՞չ կառավարութիւն կար և ոչ օրէնք։  
Գտնուեցան Մարտաի պէս վեհապետներ, որոնք—Մուսթաֆա Բ. կամ Խալիֆահիմի նման թոյլ ու ապիկար թագաւորներու հակառակ—չափազանց խիստ և բուռն պայքար բացած են անիշխանութեան դէմ։ Ո՞ւէ հրամանին անսաւատողները՝ իսկոյն կը զլսատուէին։ Զոր օրինակ, ծիեւը արդիլուած էր հրովարտակով։ Հետեւարար, ծխողը կը պատժաւէր խստիւ։

Ան ու սարսափիը զերագոյն տատիճանին հասած էր։  
Սյապիսի անկազմակերպ ու մոլեսանդ իշխանութեան և նթարկուած այլաղան տարրերը, բնական է որ դրկուած էին՝ տղատ տպրելու անհրաժեշտ ու մորդկային իրաւունքներէն։

ՊՈԼՍՈՅ ԳՐԱՅՈՒՄԸՆ ՎԵՐՋԸ  
ՄԻՆՉԵՒ ԹԱՆՁԻՄԱԹԸ ԽԱՅՐԻՅԻ,

Պոլսոյ գրաւումէն 1453 մինչև 1826, վոքր տարրերութեամբ, յարափոխիս քաղաքականութեամբ, Օսմ. Պետութեան վարչական կազմը, զրեթէ նոյնը եղած է։

Բարեկարգութեան ամէն ձեռնարկ, սաղմնային վիճակին մէջ կ'անէտնար։

Սուլթան Մահմուտ 1826ին վերջ տուած է «Եէնիչը ներուց շահատակութիւններուն, և օնախներուն մուխը մարելով՝ վերջակէտը դրած է անիշխանական ձգտումներուն։

Անշան փափսիութիւնները՝ միշտ հրովարտակով կը հրամայուէր, և պատժական խիստ տրամադրութիւններով կարգապահութիւնը կը տնօրինուէր։

Ի մէջ այլոց, 1830ին հրովարտակով մը Մահմուտ Բ. կ'ազդարարէր պեխները երկարել, մօրուքը կարճեցնել...։

Հետզհետէ, դէպի քաղաքակրթութիւն, դէպի յառաջդիմութիւն ձեռնարկներ անպահաս եղան. որոնք, քաղաքական զանուղան խոչընդուներու հակառակ, քայլ առ քայլ շարունակուեցան պետական ու պատմական անձերու կողմէ։

Սյս առթիւ ամէն բարի կամեցսութիւն, դժբախտաբար կը չէզոքանար կրօնական մոլութիւններէն ու նախապաշարումներէն, և Եւրոպացիներու միջամտութեան ալ պատճառներ կ'ստեղծուէր։

Խալամացող մը երբ փափաքէր նախկին կրօնքին անդրադառնալու միւրքի կը գլխատուէր, ինչ որ գլխաւոր պատճառներէն մէկն էր յիշեալ միջամտութեան։

101 թնդանօթի հարուածներով հանրութեան տւետուող րանզիմարը խայրիյէի բարեկարգութեան հրովարտակով (խանար փերնանը) կը խոստացուէր առանց կրօնքի խարութեան գործադրելու հաւասարութեան սկզբունքները։

Թագաւորը՝ երդում ընելով, նոր օրէնքներու դէմ չը գործելու, կ'ապահովուէր անհատական կեանքը, պատիւը, սևիականութիւնը։

Օսմ. հպատակ ո՞չ իսլամներն ալ զինուոր պիտի ըլլային, պաշտօնեայ պիտի կարգուէին, և այդ սապարէզներուն ամէն աստիճաններուն պիտի բարձրանային։ Այլեւս հարկատու չէին՝ այլ. . . հաւասար իրաւունքներու տէր հայրենակից (?)։

Համայնքներու Պատրիարքարաններուն աղջարարութեցաւ կազմել ժողովներ, և խորհրդակցութեամբ պատրաստել սահմանադրական ծրագիրներ պատշաճեցնելով զանոնք իրենց բարքերուն, և վաւերացնելու համար ներկայացնել Բ. Դրան:

Միեւնոյն կրօնքին հետեւող ժողովուրդը, ազտա պիտի ըլլոր նոյնութեամբ նորոգելու ազօթատեղիները, վարժարանները, հիւանդանոցները, գերեզմանները եւլն:

Ո՞չ իսլամներու հասցէին ուղղուած պաշտօնական կամ անպաշտօն, անպաշտաճ ու տգեղ բառերը այլեւս չպիտի գործածուէին:

Ամէն համայնք ճիւսար աղատ ձգուած էր տոհմային դաստիարակութեան, արուեստի ու արհեստի վերաբերեալ վարժարաններ հիմնելու:

Չարչարանքի և տանջանքի դրութիւնը պիտի ջընջուէր:

Համայնքի մը պետը, կայսեր կողմէ կարգուած պետական անձերու հետ, Օսմ. հպատակներուն մասնաւորուած կան անձերու համայնքի մը պատասխան ներկայ պիտի գըտկանոնդիրներուն խորհրդակցութեան ներկայ պիտի ջընջուէր...

### Թ. Ա. Ն. Զ. Ա. 1908

1871էն վերջը, անկանոնութիւններն ու խառնակութիւնները կրկին սկսան ծայր տալ:

Այս անդամ անկարգութեան գլխաւոր պատճառն էր տնտեսական սուր տաղնապը և դրամական անձկութիւնը:

Պիտմէի բացը, 1875ին 12 միլիոնէն աւելի էր: Սյնպէս որ, հանր. պարտքերուն վճարուելիք տոկոսներուն հազիւ կէսը պիտի վճարուէր: որով, կառավարութիւնը գրեթէ սնանկանալու վիճակին մէջ գտնուեցաւ:

Տուրքերը ծանրացան:

1875ին, բարեկարգութեան նոր հրովարուակ մը հանուեցաւ, սակայն տօնկա ալ իր ազգեցութիւնը չունեցաւ:

Վերջապէս, մէկ կողմէն Սուլթան Աղիջը, կ'ամբառատնուէր՝ իր խելագոր, անհաշիւ մսխումներուն պատճառնուէր՝ իր խելագոր, անհաշիւ մսխումներուն, «Երիուաւ, միւս կողմէ խամաց կարգ մը լուսամիտ անձեր, «Երիուաւ, մուրքիստ կիմմ թուրքիստ կիմմ թուրքիստ» անունով կուսակցուարդ թուրքիստ կիմմ թուրքիստ կիմմ թուրքիստ (1868): Թիւն մը կադմած սահմանադրութիւն կը պահանջէին (1868):

Խայրէտին Փաշա թագաւորին կ'սպառնար գահնկէց ընել: փաթթոցաւոր ուսանողները խումբ խումբ ցուցարարութեամբ կը բողոքէին: Մեծ եպարքու Մահմատ Նէտիմ Փաշան պաշտօնանկ ըրին, Երիտասարդ թուրքիստ կուսակից պետերը գործի գլուխ ըերին, և այսպէս, Աղիջը գահնկէց ըրին (30 Մարտ 1876): Քիչ վերջն ալ գահնկէց սուլթանը՝ անձնասպանութեամբ կ'երջ տուաւ կեանքին:

Յաջորդող Սուլթան Մուրատ, մի քանի օրուան մէջ խելագաւթեան նշաններ ցոյց տալուն, գահնկէց եղաւ և ասոր տեղ Ապտիւլ Համիտ գահ բարձրացաւ (31 Օգոստոս 1876): Այս միջոցին, իսլամութեան գլուխը կը գտնուէր Միտհատ Փաշան:

Քաղաքական յիշեալ արմատական փոփոխութիւնները չկրցին բարելաւել տնտեսական սուր տաղնապը և ընդհակառակը, հանրային պարուց տոկոսները նոյնիսկ կէսի իջեցնելով չկրցին վճարել: Պահանջատէր եւր տէրութիւններն ալ, Օսմ. կառավարութիւնը նկատելով իրեւ սնանկ, որոշեցին խնամուկալի պէս հակակչուել զինքը, և պարտադրեցին Սերպիոյ հետ բացուած (Յլ. 1876) պատերազմին վերջ տալով զինադադար կնքելու. այդ առիթով... փոքրամասնութեանց իրաւունքներն ալ պաշտպանելու նպատակաւ, բարեկարգութեան ծրագիր մը ըն ալ ներկայացուցին Բ. Դրան:

Այս ծանր պայմանները ճնշեցին Երիտասարդ թուրքիոյ» կուսակցութեան վրայ և ասոնք խորհեցան սահմանադրուկան ռէժիմ» մը հաստատել, և խոկոյն գործի լծուելով, Սիւրուրի Փաշայի նախագահութեամբ 31 անդամներէ բաղկացեալ որոնց Յը քրիստոնեայ՝ գերագոյն ժողով մը կազմեցին:

Ժողովին մասնակցող 10 կրօնաւոր անդամներ, բուռն կերպով մերժեցին քրիստոնեաներէն երեսփոխան ընտրուելու պարագան» և չէրի գատարաններուն տոջեւ քրիստոնեաներու վկայութեան հակառակ արտայայտուեցան, ինչ որ, Միտհաթ Փաշայի նախագահութեամբ, աւելի բազմանդամ ժողովի մը մէջ վերաբնոււած սահմ. օրէնքին նոյն ծրագրին մէջ, ընդունուեցաւ ո՞չ իսլամներէն երեսփոխան ներ ընտրել, բայց քրիստոնեաներու զինուորական ծառայութիւնը և չէրի գատարաններուն մէջ իրեւ վկայ լսուելու իրաւունքը մերժուեցաւ (1 գեկտ. 1876):

23 գեկտ. 1876ին հրատարակուած յիշեալ սահմ. օրէն-

Քոլ, նախարարներուն սահմարձակ գործունէութիւնը և իրաւասութիւնը կը սահմանափակուէր, պատասխանատուութիւնը կը ճշդուէր՝ հանդէպ երեսի. ժողովին, մամոյ ու հաւաքումներու ազատութիւնը, դատական անկախութիւնը, պարտաւորիչ նախակրթութիւնը, համայնքներու տոհմային դաստիարակութեան թոյլտութիւնները, կ'ապահովուէր : ...

Օրէնքը հազիւ դործադրութեան դրուած, Ապտիւլ-համիտի մինատիրական ընթացքէն ու դիտումներէն բռնադատուած՝ իսկոյն ամլութեան դատապարտուեցաւ : Միտհաթ Փաշան պաշտօնանկ եղաւ ու աքսորուեցաւ (5 մարտ 1877) և սահմանադրութիւնն ալ, երեսփոխանական ժողովը՝ ջնջուեցաւ :

Յեղաշրջման նպատակը, գործադրուելիք սկզբունքները, որդեգրուած արեւմտեան ներչնչու մները որքան ալ բարի տրամադրութեամբ առաջնորդուած ըլլային, երբէք՝ կ'կրցան հիմապէս քանդել, արմատախիլ ընել այն մոայնութիւնները, որոնք գարերու հոլովմամբ, ժանդուած մթնոլորտին մէջ, զօշաքաղութեան, չարաշահութեան, կեղեքման լոյն և ընդարձակ բոյներ կազմած էին:

Չուշոցաւ Ռուսիոյ պատերազմը (24 Ապրիլ 1887), որուն հետեւանքով կնքուեցաւ Սան. Սթէֆանովի (այժմ Եկալ գիւղ) դաշնապիրը (Փիտրիք. 1877): Թիչ վերջը, Անդմիոյ միջամտութեամբ, կնքուեցաւ նաև Պերլինի դաշնագիրը (13 Յու. 1878):

Յիշեալ դաշնապիրուն բովանդակութիւնները և անկէ վերջը տիրող միապետական կառավարութիւնը, երկրին վարչածեւը, ամբողջ մանրամասնութեամբ ծանօթ ըլլալուն, պիտի խուսափինք կրկնութենէ: Միայն հարկ է յիշեցնել թէ, բռնապետական ձգտումները չէին կրնար յաւիտենապէս յորատեւել Հետեւարար պատահեցաւ անխուսափելին, և կրկն հարկադրուեցան հռչակելու Միտհատ Բաշային պատրաստած սահմանադրութիւնը, և կազմնցին Ծերակոյտն ու երեսի. ժողովը (23 Յու. 1908):

1908-1922

Նախապէս կազմուած սահմանադրական օրէնքը՝ փորձ մըն էր ստնծելու մենատիրական քմահաճոյքները :

Վերակադմուած Ազգային ու պետական օրէնսդիր օնկանները, իսկոյն դործի լծուելով, սկսան քուէարկել նորա-

դոյն մեթուներու վրայ պատշաճեցուցուած օրէնքներին բարեփոխումները :

31 Ժարտ 1909ի յետաղիմական արիւնալի շարժումը և առոր հետեւանքով սահմանադրութիւնը կրկն տապալելու փորձը; Ապահու համարի անկմամբ՝ վերջացած և յաջորդուծ է Մէհմէտ Ռէշատ (14 Ապրիլ 1909):

Զախորդ զուգաղիպութեամբ տոր գահակալութիւնը սկսած է Քողերայի համաճարակով (1910), հետզհետէ չարագուշակ? Հալլէյի գիսաւորը (1911), Խտալական և վերն ալ Պալքանեան պատերազմը (1912), Ընդէ. պատերազմը (1915), հաւաքական ու աննախընթաց տարագրութիւնները, քաղաքական զանազան ձախորդութիւնները վերջապէս իրերայաջորդ ու աղէտալի, կործանարար դէպքերը, թէպէտե արգելք եղած պետութեան նորակերտ սահմանադրական օպկաններուն բեղմնաւոր գործունէութեան, սակայն, նոյնպէս կանաներուն է որ, ամէն ակնկալութիւններուն հակառակ, ընդունելու է որ, ամէն ակնկալութիւններուն հակառակ, միատարր ու համազգային խանդավառութեամբ ընդդրկուած յիշեալ սահմանադրական զրութիւնն ալ, ասաու ածափական սկզբունքներով թրծուած հիմնական կէտերէն չկրնական լով ձերբազատուիլ, երբէք չկրցաւ սպասուած արդիւնքին յանդիլ Բայց և այնպէս, սահմանադրութիւնը կթէ չկրցաւ սպասուած ազատութեան և հաւասարութեան նուիրական յոյսերը պատկել, գոնէ հին թուրքիոյ յետաղիմական շարքերուն մաս առ մաս քայլքայման հիմնակէտը դրաւ : . . .

Օսմ. Վերջին թագաւորը եղաւ վահետէտոտին, և վերջին վիսլիֆան ալ Մեծիտ, որոնցմէ տուաջինը «Միլի» կառավալի վագաւուած ալ անդուր պայքարներէն ահարեկած, համաձայնականներու նաւով փախուստ տուած է, իսկ եկամածաւուած անդուր պայքարներէ գորդը. Ազգ. մնծ ժողովոյ որոշմամբ, և 3 մարտ 1924 թորդը. Սպահական անդուր պայքարներէ բաղկացեալ օրէնթուակիր, 431 համար և 13 յօդուածներէ բաղկացեալ գորդ, Օսմ. անկեալ գահուն ընդհանուր դերդաստանով արտասահման հանուեցաւ (7 Ապրիլ 1924):

ՆՈՐ ԹՈՒՐՔԻՑԻՑ.

Զինադադարին թագաւորական կրովարտակով կրկն լուծուած Օսմ. խորհրդարանին երեսփոխաններէն ոմանք, կազի Մուսաթափա Քէմալ Փաշայի նախաձեռնութեամբ ըսկազի Մուսաթափա Քէմալ Փաշայի նախաձեռնութեամբ մասնակցած, և հաւեղծուած Ազգային «Միլի» շարժումին մասնակցած, և հաւաքարար Ազգային ուխտաց (Միասը Միլի) կնքած են (Յունիք. 1920):

Ասով նպատակ ունեին պետութեան անկախութիւնը և Ազգին ապագան, առաւելագոյն զոհողութիւններով, արդար և տեւական հաշտութեամբ ապահովել:

Վեց յօդուածներէ բաղկացեալ «Աղջային ուխտախն 5րդ. յողուած հեաեւեալն էր:

«Համաձայնական Տէրութիւններուն և ասոնց հակառակորդներուն ու կարդ մը համախոններուն մէջ կնքուած դաշնագրերու հիման վրայ. փոքրամասնութեանց իրաւունքները հարեւան երկիրներու իսլամ ժամանութիւնը ալ միեւնոյն իրաւունքներէն օգտուելու պայմանաւ — մեր կողմէն ու հաստատուած և ապահովուած է»:

Համաձայնականներու կողմէ Պօլսոյ պաշտօնապէս գրաւումէն վերջը, ԱՍՍոյ և Ռումելիի իրաւանց պաշտպահն, կուսակցութեան, զործադիր մարմանոյն պետ «Մուսթաֆա Բէմալ» ստորագրութեամբ շրջաբերականին մէջ հեաեւեալ ձեւով կ'արտայայտուէր:


Նկատելով որ, իսլամներու Խալիֆայութեան կեղրոնը և Օսմ. Տէրութեան մայրաքաղաքը պաշտօնապէս գրաւուելէն յետոյ՝ պետութեան օրէնսդիր, զատական, և զործադիր երեակ օնկանները անկարող կը գտնուին զործելու, և այս պատճառաւ ալ ցրուած են Երեսի. Ժողովը, Կայսրութեան և Խալիֆայութեան անկախութիւնը, և Օսմ. պետութեան փրկութիւնը ապահովելու միջոցներուն վրայ խորհելու, զործելու և հակակշուելու լիազօր իրաւասութեամբ ժողով մը կազմուեցաւ, և ասիկա, մասնաւոր հրահանդով նահանդային վարչութիւններու կողմէ ընտրուեցաւ:

Էնկիւրիի մէջ հաւաքուող Աղջային մեծ ժողովին 350 անդամներէն 86ը Պօլսոյ լուծեալ Երեսփոխանական ժողովոյ անդամներն էին:

Ութը յօդուածներէ բաղկացեալ «Խորհրդարանական նհասպը Միւզաֆէրի օրէնքին (5 Միւստ. 1920) առաջին յօդւածը, կը պարտադրեր Ազգ. Մեծ ժողովը անդադար գումարուելու, մինչեւ որ Խալիֆայութեան, Կայսրութեան, հայրենիքին և Աղջին վերջնական ապատութիւնը և անկախութիւնը ապահովուէր:

Սկիզբները Գործավարական Խորհուրդը Շէրիի-Էլզաֆի Առողջապահական հանրային օգնութեան, Տնաեւսական (առեւտուական, արուեստական, երկրագործական, անտառներու

և հանքերու), Կրթական, Դատական, և Կրօնքներու, Ելմասական, (Մաքսային և Տէֆթէր Խազանի (սեփականաաիրութեան արձանագրման տնօրինութիւնը), Հանրոգուած շինութեանց, Ներքին (ընդէ. ապահովութեան, թղթատարական հեռազրական), Ազգ. պաշտպանութեան, Արտաքին, Ծնդէ. բայակոյտի, գործերը վարելու համար 11 անդամներէ կազմուած էր, և հուաքարար կ'ընտրուէին Ազգ. Մեծ ժողովին (2 Մայիս 1920, 4 նոյ. 1920, 8 օւն. 1922):



ԿԱԶԻ ՓԱՇՈՒ. ԱԶԳ. ՄԵԾ ԺՈՂՈՎԻՆ  
ՄԵԿՆԱՐ ՊԱՀՈՒՆ

Այսպէս կազմուած Թուրքիայ նոր իշխանութիւնը, 16 Մարտ 1920էն սկսեալ, Պօլսոյ կառավալարութեան կողմէ կընքուած լնդհանուր պայմանագրութիւնները, դաշնադիրները ևն. չեղեալ հոչակեց (7 Յնս. 1920):

Հիմնական կազմակերպութեան Թէշիլարը հասկից 23 յօդուածնոց օրէնքը, 22 Յունիար 1921 թուականին գործադրութեան դրուած է:

Այս առթիւ Մուսթաֆա Բէմալ Փաշա Ազգ. Մեծ ժողովոյ բեմէն յայտարարած է թէ, կեղծելով, փոխելով օրէնք ԸՇԱՄ: Օրէնքը, պէտք է իրական — այսինքն Աստուածային ըլլայ: Ահա, Հիմնական կազմակերպութեան օրէնքնիս՝ այդ

Ճեւ՝ իրական օրէնք մըն է : Վասնդի . Ազգին խիղճէն ու համապումէն բխած է : Հետեւարար, մեր հաւաքական կազմը՝ ամբողջացնող, և միաձայնութեամբ ընդունուղ այս օրէնքին (ցուցնելով ձեռքի հիմն . կազմ օրէնքը) այս զիտական համատութեան կործանումը պահանջող, և ասոր աեղը միւս ձեռքով ալ սահմանադրական հին օրէնքը ցոյց տալով) այս գիրքը, այս աւերակոյտը, բուերու բնակարան ըլլալիք այս առարկային կրկին զործադրութիւնը ջատագովող, ո՛չ մէկ արարած, ո՛չ մէկ խիղճ չի կրնար գտնուիլ» . . . :

Այս իշխանութիւնը ետ առնել ուղողները, զանիկա ստանալու համար գործածուած միջացներուն դիմելու են :

«Երկու հազար տարի առաջ զոյութիւն ունեցող, և մարդկային ճշմարիտ փափաքներուն և զգացումներուն յարմար եղող այս կազմակերպութիւնը, կարդ. մը բռնապետներու կողմէ կործանուած է : Վերջապէս նախնական դարերու մէջ գոյութիւն ունեցող այս գեղեցիկ դրութիւնները բռնակալ կայսրութիւններու, թագաւորութիւններու փոխուած են . . . :

1922 – 1932

Հիմնական կազմակերպութեան օրէնքը, բարեխառնութեան ենթարկուած է 29 Հոկտ. 1923, 20 Սպրիլ 1925 թը ու ականներուն, և Հանրապետութեան վարչաձեւը ընդունելով, ի վերջոյ կրօնքն ալ անջատուած է Պետութենէն :

Եէրիէւկզաքի, Ընդհ. սպայակոյալ զործավարութիւնները ջնջուեցան (Յ Մարտ 1924) և Երկրագործական-առեւտրական դործավարութիւնները վերակազմուեցան : Վագրֆներու զործերը վարելու համար, Ազգին ճշմարիտ շահերուն համապատասխան տնօրէնութիւն մը կազմելը՝ վարչապետութեան յանձնուեցաւ :

Հանրապետութեան նախագահը, Ազգ. Մեծ. Ժողովը անդամներէն պիտի ընտրուի, և ասիկա, նոյնպէս Ազգ. Մեծ Ժաղովին, Վարչապետը պիտի ընտրէ : Միւս գործավարներն ալ Վարչապետին կողմէ, և ժողովոյ անդամներէն պիտի ընտրուին . . .

\* \* \* Հանրապետական կազմակերպութենէն զմդոն տարբեր, — որոնց պարագլուխներն էին կարդ մը նախկին իթթիւականներու պետեր— գլուխ ցցելով զործոն դերի մէջ մտած, — և Հանր.՝ վարչաձեւը-տապալելու-ստաղբութեամբ :

մահավորք կազմած են Հանր. նախագահին դէմ, որոնց հեղինակներուն հանդէպ կառավարութեան ձեռք առած խստեւ բուռն միջոցներով, և նախապէս անկախութեան շրջա-



ՎԱՐՉՈՎԻՑ ՀԱՄԱՐ ՓԱՇԱ

Նին զործած մասնաւոր դատարանները խրիզլաշ մահիկելինի իսկոյն վերակազմուելով, մահուան պատիժին ենթարկուած են :

\* \* \* Եէլս Սպայիտի ապատամութիւնը, Հանրապետական միակամ, զօրաւոր կամք ու գործունէութեամբ ջախջախուեցաւ :

Հանր, Նախագահ Կազի Մուսթաֆա Քէմալ փաշա, 1  
Նոյ. 1925 ի Ազգ. Մեծ ժողովոյ բացման ճառին մէջ, «.,  
ապստամբութիւնը յետադիմական և ընդհանուր բնոյթ մը  
ունեցած և չատ երկար ատենակերէ ի վեր կազմակերպուած  
ըլլալը, մէկ տարիէ ի վեր ձեռք առնուած միջոցներով,  
անդամ մըն ալ հաստատուած է...»

«... Մամուլը, դէպքերուն զօրայիդ եղոծ կրնայ ըլլալ,  
սակայն մամլոյ ազատութեան ստեղծած վնասներուն գար-  
մանումը՝ միեւնոյն մամլոյ ազատութեամբ կրնայ իրակոր-  
ծուիլ»

«Հետեւաբար, Հանրապետութեան շըջանին մտայնու-  
թեան և բարյականին ներշնչումները արտայայտող մամու-  
լը, նոյն ինքն Հանրապետութիւնը կրնայ հասցնել...» ը-  
ստծ է:

\* \* \* Թէհինեներուն գոցուելուն, 5 Սեպտ. 1925 Շեյխու-  
թեան, Տէկիրիշներուն և համասոհներուն ցրուելուն դէմ  
արտայայտուելու, և Հանրապետութիւնը՝ անկրօնութեամբ  
ամբաստանելու, վերջապէս հիմնական կազմակերպութեան  
օրէնքը փոխելու նպատակաւ, կրետացի Մէհմէտ անուն մէ-  
կը, ինքնակոչ մարզարէի գերով ամբոխը զրդուած, և գլուխը  
անցնելով կարգ մը թափառականներուն, Մանիստէյն՝ Փա-  
շաքէյ և Պօղալան անցած, հարարի ազգեցութեամբ Մէհմէ-  
տէն եկած, և մէկիթին իսլամ կրօնքին պատգամներէն մէ-  
կուն վերտառութեամբ զրօշակը առնելով՝ ապստամբած են,  
որուն հետեւանքով, զինուորական ջոկատի հրամատար Գուլպ-  
էտի պէյը զէնքով վիրաւորելէն վերջը, դանակով մորթած,  
և արինը քամինով գլուխը զրօշակի ձողին անցուցած են:

Այս հրէշային արտարքին հեղինակներն ալ, խստիւ հե-  
տապնդուած, և հազիւ մէկ ամիս տեւող պատերազմական  
ատենական վճիռով 28 հոդի կախսական հանուելով պատ-  
ժուած են:

\* \* \* Հանրապետական նույիրական սկզբունքներուն պահ-  
պանման խստիւ հախսանձախնդիր պետական անձեր, անխը-  
տիր բուռն պայքար մղած են զանազան մարդերու մէջ ի-  
յայտ եկած զեղծումներու դէմ:

Սկիզբները, Հանրապետութեան շահերուն հակառակ  
արտայայտուող կարգ մը թերթերը, և հետիմիտայութիւնը  
շատագովող կութիքի թիքրի պէյը անձերը դատելու հա-

մար կազմուած անկախութեան դատարանի նախագահի ին-  
սան պէյ, ջնջեալ ծովային նախարարութեան բարձրացած  
էր: Թիչ վերջը եավուզ — Հավուզի խնդրին մէջ տեղի ու-  
նեցած շահատակութիւններուն համար, իսկոյն պաշտօնանկ  
եղած, և երեսի: անձեռնմինելիութեան վերջ արուելով,  
զեղծումներէն յառաջ եկած վասներուն հատուցման դատա-  
պարտուելէն զատ, երկար ատեն ալ բանտարկուած է...»

\* \* \* Ակա այսպէս, վեցուկէս գարեր շարունակ արհաւիրք  
ափուող, միակողմանի և շահամոլութեամբ կառավարուող,  
մարդկային բնական օրէնքները անզունող, դէպի յառաջ-  
դիմութիւն ամէն քայլափոխ չեղութացնելու հարկացրող,  
Օսմ. կայսրութեան մոլիուանդ և աստուածաբետական քա-  
յաքականսաւթեան վերջ արուած, և ընդհանուր մարդերու  
մէջ, նորագոյն և առողջ սկզբունքներու վրայ չնոր թուր-  
քիան հիմնելու ո՛ւ և է ջանք չէ խնայուած:

(Նոր Թուրքիոյ արդի օրէնքներուն մէկ համառօտ ամ-  
փոփումը, զրեթէ ամէն տարի ներկայ տարեցոյցին մէջ հը-  
րատարակուած ըլլալուն, պիտի զգուշանանք զանոնք կըրկ-  
նելէ:)

#### ԲԱԿԱՐԱՐԱԿԱՆ

Նոր Թուրքիա, իր քաղաքական կազմին ամբողջու-  
թիւնը, վերջնականապէս հիմնած է. ներքնուալէս հիմնական  
կազմակերպութեան օրէնքով, արտաքնապէս ալ՝ կօղանի  
դաշնագրով:

Այդ հիմնուն վրայ, հետզետէ յօրինուած նոր օրէնք-  
ներով, և կնքուած նորանոր դաշնագրերով, խոկապէս նոր  
դարագլուխ մը սկսած է նոր Թուրքիոյ համար:

կօղանի դաշնագիրը, որ կնքուած է Թուրքիոյ Ազգ Մէծ  
Ժողովոյ՝ կառավարութեան, Անգլիոյ՝ կայսրութեան, Ֆրան-  
սայի, Իտալիոյ, Ճարոնի, Յունաստանի և Ռումանիոյ կա-  
ռավարութիւններուն — և յետոյ Սերպիոյ, Խրութ, Սլավ-  
ուէրութիւններուն — կողմէ (24-7-923), յարակից պայմա-  
նագրութիւններով վաւերացրուած էր Թուրքիոյ Ազգ. Մէծ  
Ժողովին կողմէ 6 Օդոսոս 1924 ին:

- Ցիշեալ պայմանագրութիւններն են,
- 1. Նեղուցներու վարչածեւին,
- 2. Թրակիոյ սահմանը ճշդելու,

Յուրք Յոյն վորսանակութեան վերաբերեալ (ՅՈՒՐՔ ՅՈՅՆՎՐ. 192),

#### 4. Հնդկանուր ներման

5. Հոգանի մէջ ստորագրուած կարդ մը վաւերաթուղթներուն, Պելճիքայի և Փորթուկալի մասնակցութեան պայմանագրութիւնները:

6. Անգլիայ, Ֆրանսայի, Խոտալիոյ բանակներուն կողմէ գրաւուած Թուրքիոյ հողերուն և Պողճա-Խմբով կղղիներուն պարագելու բրոթովով :

7. Գարա — Աղամ և Պողօն-Խմբող կղզիներուն համար թուրքիոյ, Անգլիոյ, Ֆրանսայի, Իտալիոյ, Ճապոնի կառավարութիւններուն կողմէ ստորագրուած համաձայնադիր:

Փոքրամասնութեանց վերաբերեալ իրաւունքներն այլ, վերջնականապէս ճշդուած են Լօգոսնի դաշնազրին 37—44 յօդուածներով, որոնց համաձայն, կրօնքի աղատութիւնը, ոչ իշխամներու ալ — Խալամներու պէս — քաղաքային ու քաղաքական իրաւունքներուն ապահովութիւնը, ասսոնց ալ հանրային պաշտօններուն մէջ ընդունուիլը, և իրենց ծախւ-քերով ամէն տեսակ բարեկործական, կրօնական հաստատու-թիւններ և վարժարաններ հիմնելու, մատակարարելու, հա-կակշռելու և իրենց լեզուալ ազատորէն ուսուցանելու իրա-ւունքնին հաստատուած է:

Միանգամայն, Թուրք Հանր. կառավարութիւնը. իր հովանաւորութեան ներքեւ, փոքրամասնութիւններու վերաբերեալ, եկեղեցիներուն, սինակօկններուն, գերեզմաններուն վազֆներուն, և այլ կրօնական և բարեդործական հաստատութիւններուն պաշտպանութեան և պահպանամար, խոստացած է ամէն կերպ դիւրութիւն ու արտօնութիւն չըլանալ:

Լօղանի դաշնապրին 42րդ յօդուածին տուաջին տրամադրութենէն<sup>(\*)</sup> հրաժարած են վորքրամտանութիւննելը , ինչ-

(\*) 42η<sup>η</sup> ιοηπιαδ = εθνικρ կառավարութիւնը կ'ընդունի ոչ իսլամ փոքրամասնութեանց բարբերուն և սպիրութիւններուն համաձայն, իրենց ընտանեկան իրաւանց և կամ անհատական տրամադրութեանց անհնարին շախսիյէ; (statut personnel) վերաբերեալ խնդիրներուն լուծման համար օրէնքներ դնել:

Այս օրէնքները, Թուրք Կառավարութեան հետ, նոյն փորբամասնութեանց ամէն մէկէն հաւասար թիւով ներկայացուցիչներէն կազմուած մասնաւոր յանձնաժողովներու կողմէ պիտի պատրաստուին Անհամաճայնութեան պարագային Թուրք Կառավարութեան հետ Ազգերու Ընկ-ժողովը՝ համախորհուրդ, Եւրոպայի իրաւագէտներու մէջէն մէկը, իրբու կերպին իրաւարար պիտի կարգէ...»:

պէս նաև Հայ համայնքը (1925), այն նկատումով թէ, ջուից երիական քաղաքային օրէնքին նոյնութեամբ թուրքիոյ մէջ կիրարկումը, պէտք չէ ձգուծ մասնաւոր յանձնաժողով մը կաղմելով թրքահայոց անհատական իրաւունքները վերապահող օրէնք մը ծրագրելու. հետեւարար, Կառավարութիւնն գործադրելիք լային օրէնքին արամադրութեանց համաձայն, անհատ մը քաղաքային ամուսնութիւնը կնքել տալէ վերջ, իրենց կրօնական իշխանութիւնը եղող. Պատրիարքարանին զիմելով հայ կրօնքին ներած և արտօնած սահմանին մէջ կրօնական ամուսնութիւն եւս կրնան կատարել տալ, որուն համար որեւէ օրինական արգելք գոյութիւն չկրնար ունինալ...:

ՆԵՐԴԻՆ ՎԱՐՉՈՎԱԿԱՆ

1. ԱՆԿՐԹՄԵԼ է յիշել՝ ի մէջ այլոց թուրք նոր տառերու կիրարկման պարտադրութիւնը (Յ նոյ. 1928). որ հին տառերուն այլանդակ ու յաճախ անընթեռնելի տղանց-ներուն վերջ տուած և չտփաղանց դիւրացուցած է ուսման վարժութիւնը հանրութեան մէջ :

2. Նոյնպէս՝ «Հայրենակցութեան» նոր օրէնքներու գործադրութիւնը (1. Յունվ. 1929) յեղաշրջման թանկագին արդասիքներ են։ Նախապէս Օսմ. Պետութիւնը իրաւունք չունէր ինքնազլուխ շարժելու հպատակութեան հարցերու շուրջ ալ։ Այնպէս որ, հրատարակուած հպատակութեան օրէնքը (1869), շահագրգուռող միջազգային պետութիւններուն հաւանութեան ենթարկուած էր։

Մինչեւ հիմա, կատարեալ տնկախ ու ազատ, ուզած  
ձեւով ու արդիական բովանդակութեամբ, նոր թուրքիան  
ունեցած է իր հայրենակցական օրէնքը:

3. Նոր թուրքիոյ աշխառու և կարկառուն կոթողներէն մէկն ալ, Պետական Խորհրդոյ վերակազմութիւնն է:

Օսմ. Կայսրութիւնը՝ առաջ ալ ունէր այդ ճիւղը, ստացին այժմ, քաղաքակիրթ երկիրներու ամէնէն յառաջաց-ալ կազմն է որ ունեցած է:

Միջազգային իրաւանց երեւելի դաստիօս Ֆրիզաթ,  
0 մարտ 1927ին Թուքքիոյ համալսարանի Պոլսոյ իրաւա-  
աբանական ճիշդին սրահներուն մէջ մասնաւոր ատենա-  
պուռթեամբ շեշտած է Գետական Առբրդոյ կարեւորու-  
թիւնը, և եղբակացուցած է ըսկլով թէ, «Ճափահարութեան  
րժանի է նաև Պետական Առբրդոյ կազմոթիւնը տպահո-

վելու որիշունմը՝ որովհետև աւելի ուշադրութեամբ՝ արդարութիւնը պիտի ցոլացնէ։ Պետութեան օւկաններուն ու անհատական իրաւանց մէջ այնպիսի սուր վէճեր կը ծագին որասոնք ոչ թէ հանրային դատարաններու այլ Պետական Խորհրդունը առ պավագութիւնը՝ ազգին կողմէ կը զեկավարուի, և պիտական մեքենային կաղմարան ալ Պետական Խորհրդուն է։ Ժողովրդական սկզբունքներու վրայ կառավարուող ամէն երկրի մէջ, Պետական Խորհրդու գոյութիւնը անհրաժեշտ է։

Հիմնական կազմակերպութեան պարտադրութեան հետեւելով, Պետական Խորհրդու գործունէութեան սկսած է՝ իր մասին հրատարակուած օրէնքէն մէկ քանի տարի վերջը։ Այս շրջանին Ազգ. Մեծ Ժողովը կը կառարէր Պետական Խորհրդու գերը։

Սկիզբները, որոշ ուղեգծի մը չգոյութեան պատճառաւ հազարաւոր հաւաքուած թղթածրարներուն ուսումնասիրութեան և որոշման երկարաձգումը, լուրջ մտահոգութեան կ'ենթարկէր ենթականները։ Իսկ հիմա Պետական Խորհրդու Ընդհանուր Նախագահ Ռէշատ պէյի տքնաշան աշխատութեամբ ծրագրուած և Ազգ. Մեծ Ժողովէն ալ 21-7-931ին ընդունուած և վաւերացուած, բարեփոխեալ օրէնքին համաձայն, ունեցած է իր վերջնական և զուտ արդիական կազմը։

Չորս վարչական դիմաւոր մասերու բաժնուած Պետական Խորհուրդին կարեւորագոյն մասը, դատական ճիւղն է, որ երկու մասի բաժնուած է։

Ասոնք, վարչական ընդհանուր օնկաններէն տրուած ուրումներուն հանդէպ յարուցուած խնդիրները կը լուծեն։ Օրոնցմով, հիմնական դատարանները իրաւասու չեն զբաղելու։

Դատական յիշեալ ճիւղերէն մէկուն ներկայացուած հարցը, դատավարութեանց օրէնքին համաձայն հրապարակու կը զատուի։

Անու ասոր համար էր որ, Բանկայթի Ազգ. գերեզմանատան սեփականութեան հարցը, մէկ կողմէն հիմնական դատարանին նկատառման յանձնուելով, միւս կողմէն ալ օթափուածի վարչական ժողովին տուած աննպաստ որոշան դէմ ալ, Հայ ազգը Պետական Խորհրդին դիմած է բեկանելու համար այդ որոշումը։

Մոտէն հետեւելով յիշեալ հարցին, եւ փորձառու թեամբ քանից տեսած ըլլալով Պետական Խորհրդու դատական ճիւղին անկողմնակալ, անտչառ ժրոշումները, վստահ եմ թէ չթափաւածի վարչութեան տուած որոշումը, Պետական Խորհրդու կողմէ, յետ դատավարութեան արդար որոշմանը զպիտի ջնջուի։

4. Նոր մամլոյ օրէնքը, որ 68 յօդուածներէ և տուժամեայ Զ հատուածներէ կը բաղկանայ, գործազրութեան դրուած է 8 Օգոստ. 1931ին, որուն Ա. մասը, մամլոյ և հրատարակութեան վերաբերեալ խնդիրները թուած, և անոնցմէ յառաջ գալիք յանցապարտութիւնն ալ անոնց շուրջը սահմանած է։

Մամլոյ մեքենայով, և կամ քիմիական միջոցներով, կամ ձեռքով յացցնելով հրատարակուած դիրեքը, նկարները, երաժշտական, ձայնագրական բլաններուն պէս հեղինակութիւնները, մամլոյ օրէնքին ենթակայ են։

Շարժանկարներու վերաբերեալ մասերը՝ յիշեալ օրէնքին սահմանէն դուրս մնացած են։

Նոյնպէս, հանրութեան ցուցադրելիք, կամ վճարովի ու անվճար մտնելիք տեղերուն մէջ ամէն տեսակ տպագրութիւններուն կախութիլը, ցրութիլը, ծախութիլը, կամ ասոնց ազգարարութեամբ ծախուելու, ցրուելու յատկացուած ըլլալը յայտնել, հրատարակութիւն կը համարուի։

Բ. մասը կը խօսի տպարան բանալու պայմաններուն վրայ։

Տպարանատէրը օրէնքին մատնանշած յայտագիրը եթէ չտայ, կամ սխալ տեղեկութիւն հազորդելու ըլլայ, Պատժ. օրէնքին 533րդ յօդուածին տրամադրութիւնները կը զործազրուին, և 50—200 սոկի տուգանքի կը դատապարտուի։

Գ. Տպագրութիւններու վրայ տպարանին տնունը չզըրտելու պարագային, 10—100 սոկի տուգանք կ'առնուի։ Եթէ վեց ամսուան մէջ այդ գէպքը կրկնուի Զ ամիս կը բանտարկուի։ Եթէ սխալ տնուն գրուելու ըլլայ, պատիժը կը կրկնուի։

Տպուած ամէն տեսակ դրութիւններէն երկու օրինուկ օրը օրին վարչական բարձր պաշտօնեային և ընդհ. դատախազութեան եթէ չտրամադրութիւն 5ական սոկի տուգանք կ'առնուի։ Կրկնութեան պարագային տուգանքը 10—20 սոկի կը բարձրանայ։

Իրագիր կամ հանդէս հրատարակել ուղղված ենք, 1. Իրագրին կամ հանդէսին անունը, 2. Տիրոջ անունը, մականունը, հպատակութիւնը, ուսման աստիճանը, հասցէն: 3. Ամբաղբաղետին, ընդէ, տնօրէնին, գրական ծիւղին արնօրէնին անունները, հասցէն: 4. Ասոնցմէ գործոն դեր ունեցողին անունը: 5. Տպարանին հասցէն, անունը: 6. Քաղաքական թերթ ըլլալը: 7. Հրատարակուելիք ատենները: 8. Լեզուն: 9. Դրամագլուխը եթէ ուրիշներուն է, ասոնց անունները, ևն: 10. Եթէ կուսակցութեան մը կը պատկանի ասոր կանոնագիրը, մասնաւոր յայտագրով տեղեկացնելու պարուաւոր են:

Իրագիր կամ հանդէս հրատարակողները, պարտաւոր են չետեւեալ պայմանները լրացնել:

1. Պէտք է թուրք ըլլան. 2. Քսան տարիկանը լրացնելու է: 3. Բարձրագոյն վարժարաններէն, կամ լիսէ. և ասոր աստիճան ուրիշ կրթարանէն վկայեալ ըլլալու է (օտար վարժարաններէն վկայեալ եղողները պէտք է թուրքերէն գրել կարդալ գիտնան): 4. Օտար պետութեան մը ծառայութեան տակ գտնուելու չէ: 5. Պաշտօնատան մը մէջ տարանպատակ եղած ըլլալուն վրայ պնդած չըլլայ: 6. Պատժ. օրէնքին կարգ մը յօդուածներուն մատնանշուծ անբարյական ու պատժապարտ ընթացքներով դատապարտուած ըլլալու չէ: 7. Հայրենիքի, Ազգ, պայքարին, Հանրապետութեան և յեղաշրջմտն դէմ գործած ըլլալուն համար, ո՛ւէ գտատարանի կամ ատեանի կողմէ յանցապարտութիւնը հաստատուած չըլլայ:

8. Պետական ծառայութիւններէ զրկուած ըլլալու մասին, 25-9-1339 և 29.5.1926 թուակիր և 854 համար կանոնագրին տրամադրութեանց ենթարկուած ըլլալու չէ:

Յիշեալ պայմանները յլրացուցած թերթ կամ կամ հանդէս հրատարակողներէն 100—500 ոսկի տուղանք կ'առնուի: Կրկնութեան պարագային ալ 1—6 ամիս կը բանտարկուի:

Ե. Խմբագիր և լրաբերներն ալ 21 տարեկանը լրացուցած և մամլոյ օրէնքին մէջ մատնանշուծ յանցանքներով պէտք չէ դատապարտուած ըլլան:

Ասոնք, թերթին կողմէ տրուած և տեղւոյն ամէնէն բարձր պաշտօնեալին կողմէ վաւերացուած անձնագիր մը պիտի ունենան: Հակառակ պարագային՝ պատժ. օրէնքին 528րդ յօդուածին համաձայն կը պատժուի:

Զ. Մէկ տարուան մէջ չէրատարակուող, և հրտարակուենքն վերջը հինգ տարի ինքնիրեն գաղտաղ թերթի մը արտօնատէրը իրաւունքը կը կորսնցնէ:

Թերթի մը կամ հանդէսի մը, ո՞ւեւէ ձեւով ձեռք անցուցած լուրը՝ իր սեփականութիւնն է: Իրաւատիրոջ հաւանութիւնը չառնուած 24 ժամէն առաջ անիկա ուրիշի մը կողմէ չկրնար հրատարակուիլ:

Է. մասը՝ պատասխանատունները կը ճշղէ:

Ը. Գրգորի հրտարակութիւն ընողները զանազան ծանր պատիճներու կ'ենթարկուին:

Անհատական և ընտանեկան կենցաղի վերաբերեալ խընդիրները — նոյն խոկ զգացնելու ձեւով — հրատարակողները, մէկ ամիս բանտարկութեան և 50 ոսկի տուգանքով կը պատժուին:

Թ. մասը ամօթապարտ և հանրային բարոյականը վիրաւորող հրատարակութիւններու մասին կը խօսի:

Ժ. Շանրամ ընողները Պատժ. օրէնքին 192րդ յօդուածին տրամադրութիւններուն կ'ենթարկուին:

Ժ. Սուտ հրատարակութիւններու համար մէկ շաբաթէն մինչև մէկ ամիս կը բանտարկուին և 10—50 ոսկի տուգանքի կը դատապարտուին:

Ժ. Պատժակոն և քաղաքային դատավարութեանց նկարագրութիւնը՝ ճշգուած է օրէնքով, հակառակ գործողներէն 20—200 ոսկի տուգանք կ'առնուի:

Իրագիր և հանդէսներուն արգիլուած է վիճակահանութեան պէս բախտախաղեր սարքել. հակառակ պարագային 200—1000 ոսկի տուգանքի կ'ենթարկուին:

Թուրք և օտար հեղինակութիւններէն, անոնք որ գիտական և բարոյական չեն, և անոնք որ իրական կամ երեւակայական աւազակութեան, բախտախնդրութեան դէպքեր կը ներկայացնեն ու փափաքներ կ'արթնցնեն, այդ տեսակ հրատարակութիւններ խստիւ արգիլուած են: Այս արգելքին հակառակ չարժողները, մինչև մէկ տարի կը բանտարկուին և մինչև 200 ոսկի տուգանք կ'առնուի:

Անձնասպանութեան դէպքերը՝ առանց արտօնութեան չպիտի գրուին: Եթէ արտօնութիւն ալ առնուած ըլլայ, պատկերնին չղրուիր: Հակառակ գործողը, 1 շաբաթէն մինչև մէկ տարի կը բանտարկուի և 25—100 ոսկի տուգանքքով կը դատապարտուի:

թագաւորութեան, խալիքայութեան, համայնավարիւթեան, անհշանութեան գրգոռղ հրատարակութեանց հեղինակները՝ և ամիսէն մինչև 3 տարի կը բանտարկուին:

150որդներուն կողմէ դրկուելիք գրութիւնները երբէք չեն կրնար հրատարակուիլ, հակառակ պարտազային, և տարմէն մինչև 3 տարի բանտարկութեան կը դատապարտուին: Օրէնքները՝ պաշտօնաթերթէն առաջ հրատարակողներէն 50 ոսկի տուգանք կ'առնուի:

ԺԴ. մասը, պատժապարտ ընթացք չհամարող խրնդերը պարզած է:

ԺԴ. Պատասխանադիրները և վրիպակներու ճշգումը անպայման պէտք է նոյնութեամբ հրատարակել:

Այս պարտադրութեան հակառակ գործողներէն 25—500 ոսկի տուգանք կ'առնուի:

ԺԵ. Թերթի մը աննպաստ տրուած դատական վճիռներն ալ, պէտք է նոյնութեամբ հրատարակուին: Ասկէ զատ, ծախքերը դատապարտուողին ըլլալու պայմանու, ուրիշ երեք թերթերու ալ կրնայ տրուիլ:

Վճիռը նթէ դժկամակի թերթին մէջ հրատարակելու, 200 ոսկի տուգանք կ'առնուի, և նթէ կրկին չղնէ, անոնց ամէն մէկ օրուան համար, մինչև հրատարակուած թուականը օրական 100 ոսկի ժանր տուգանքի կը դատապարտուի:

ԺԶ. Երկրին քաղաքականութեան հակառակ գրող թերթերը, Գործադարներու Խորհրդոյ որոշմամբ առժամապէս կը դադրեցուին:

ԺԷ. Նիւթական վնասներէն, ծախքերէն և բարոյական հոսուցումէն, դրամագլուխ դնողներն ալ փոխադարձ պատասխանատու են:

ԺԹ. Մամլոյ յանցապարտութեան ժամանցումը վեց ամիս է:

Ի. Դատավարութեան մասին կը խօսի, որուն մէջ նըշանակալից կէտը այն է թէ, դատարանին վճիռը սխալ հըրատարակողներէն 200 ոսկի տուգանք տոնելով առնուազն երեք ամիս բանտարկութեան կը դատապարտուին:

ԽԱ. Պաշտօնաթերթերուն կողմէ գործուելիք յանցապարտ ընթացքն ալ, ներկայ օրէնքին տրամադրութեանց ենթակայ է:

Վերջապէս քառորդ մասն ալ, 16 Յլ. 1325 (1909)

թուակիր օրէնքին և յաւելուածներուն, ինչպէս նաև հեղինակութեան օրէնքին հակառակ տրամադրութիւնները ջընջած է:

Առժամանայ յօդուածները գոյութիւն ունեցող թերթերը կը պարտադրեն մինչև 15 օր պատշաճեցնել յիշեալ պայմանամաններուն: Խոկ' ուսման աստիճանի համար պարտադրութիւններն ալ մինչև 3 տարի պէտք է լրացնել:

Ահա գլխաւոր մասերը ներկայ մամլոյ օրէնքին: Արուն համար, Վարչապետը 5 Յլ. 1931ին Աղջ. Մեծ ժողովին ոչ շաած է թէ, և... ժողովուրդին կամքովը կառավարուող երկրներուն մէջ, ամէն անհատ իր պատասխանատուութեան բաժնին գիտակից պէտք է ըլլայ:

«Փոքրիկներուն դաս տուող ուսուցիչները ինչպէս որ կը հակակառենք, նոյնպէս ալ, ամէն օր աղջին ներշնչումներուն մէյմէկ զաղափար դրոշմելու աշխատողները հակառակուի ենթարկուելու են: Այս տեսակ հակակշոփի պարտականութիւն ունեցող աղջակներէն դիմաւորը մասուն է, անկէ վերցն է որ քաղաքական ուկանները և օրէնքները կը գործին:

«Եթէ երկրի մը մէջ բարոյականի տէր անձերը, յանցապարտներու չափ պաղաքիւն չըլլան, այդ երկիրը անպատճառ կը քայլայուի:

«Ասոր համար, երբ կ'ըսենք թէ, ներկայ վարչածեւը ժողովուրդային է, այն ատեն անհրամեշտ է որ ամէն անհատ վարչական պատասխանատուութիւններէն իր բաժինը ունենայ:

«Եթէ կառավարութիւն մը պարտաւոր ըլլայ ամէն խընդիրը լուծելու, այդ պարտագային՝ միջին դարու թագաւորութենէն տարբերութիւն չունենար:

«Ահա այս պատճառներով, մամլոյ կողմէ անիրաւ յարձակումները քննադատելով հանդերձ օդտակար մասերն ալ միշտ գնահատութեամբ յիշելու ենք:

«Մամլոյ գործունէութեան կեղրոնը եղող Պոլսոյ մէջ տեսայ զարգացումը որմէ կ'արմէ օգտուիլ:

«Պլիսը, մամլոյ զանազան խնդիրներ ունենալուն հակառակ հանրային մտայնութիւնը երբէք յէ աղջուած անոնցմէ... ժողովուրդը, լուսութեամբ և համբերութեամբ փոխարինած է զայն: ...

## ԳԱՅՍԱԿԱՆ

Դատական ճիւղը հիմովին յեղաջրջուած է, քաղաքացի կիրթ երկիրներուն ամէնէն կատարելագործեալ օրէնքները թարգմանուելով և տարիներու փորձառութեամբ երկրին պահանջներուն պատշաճեցուելով դործազրութեան դըռուած է:

Արդի օրէնքները և դատավարութեանց եղանակը աստուածաբատկան ոչիչն հիմովին անջառուած են:

Եկրի դատարանները (Չնջուած 26 Ապրիլ 1924) և դատարաններու կազմը, բոլորովին փոխուած և նոր դրութեան վերածուած են:

Այժմու կազմակերպութեան համաձայն,

1. Հաշտարար, 2. Հիմնական, 3. Ծանր պատիմներու դատարանները, և ասոնցմէ բարձր Վճռաղատ ատեանները կան:

Այս վերջինները, բաժնուած են 4 քաղաքային, 4 պատժական և մէկ առեւտրական մասերու (14 Ապրիլ 1928):

\* \* Քաղաքային օրէնքը: որ թարգմանուած է Զուիցերիականէն, անշարժ գոյքերու սեփականութեան հարցը, վերջնականապէս լուծուած է այս երկրին մէջ ալ:

Մինչեւ հիմա վազգին, միւլիի, մուզարայի, արագիի միւրիյի, մելզուիֆի, միւլվար, մելվուիի, եւն. եւն. տեսակներու մէջ բաժնուած, և ամէն մէկ տեսակին համար անջառ օրէնքներ յօրինուած, կատարեալ լորիւրինթոս մըն էր:

Այժմ, ներկայ օրէնքներով այդ ճիւղաւորումներու վերջ տրուած, և միօրինակ դրութիւն մը ստեղծուած է:

Աեփականացման դիմաւորներէն ժառանգութեան խընդիրն ալ ամէն տեսակ կալուած ու հոդի համար հաւասար կերպով, և օրէնքին ճշգած պայմաններուն վրայ վճռականապէս կը լուծուի:

Աւելի կարեւորը, երբ անհատ մը բարի տրամազրութեամբ (հիւսնիւ նիյեր, եօն ոօն) սեփականաթուլթ թափուուննայ, ուրիշներու կողմէ յարուցուելիք սեփականատիրութեան ունէ առարկութիւն երբեք լսելի չկրնար ըլլալ տիրացողին (զիլիյեր) հանդէպ:

Ասիկո ընդունուած սկզբունք մըն է Հանր: դատարաններու կողմէ, և նոու իրազործուած Վճռաղատ ատեանէն . . . :

## ԿՐԹԱԿԱՆ

Ինչպէս միւս մարդերու մէջ, նոյնպէս ալ, կրթական գործին յոյժ կարեւորութեամբ զարկ տրուած է:

Եոր տառերու գործադրութիւնը շատ դիւրացուցած է: Խառաջդիմութեան ծրագիրները, և մետրէսիներու իսլամ կը րմական կրթական ընդէն հաստատութիւններու ջնջումով, և տանց կրթական գործավարութեան փոխանցմամբ, նոր դարագուխ մը բացուած է կրթական մարդին մէջ ջալ 7 Ապրիլ 1924:

\* \* Ուսուցչանոցը մուալլիմ մեյրիկի նորագոյն մեթոդներով օժուած, և առ այդ 191 յօդուածներէ բաղկացեալ հրահանզը 31 Յնվր. 1931ին գործադրութեան դրուած է:

\* \* Նոյնպէս լիահներու և միջին վարժարաններու օրականութիւնը յատուկ 188 յօդուածնոց հրահանգը հրատարակուած է 17 Յնվր. 1931ին:

## ԵԼՄՑԱԿԱՆ

1 Թուրքիոյ 1931 ի հաշուեկոսի պիւտնե ծախուց բաժինը 186,582,005 սոկի, իսկ եկամուաը 186,05,599 Թրք. սոկի նախատեսուած է: որով բաղկատմամբ անցեալ 1930 պիւտնեին, ծախիքերու բաժնէն 36,064,518 սոկի խնայուած, և հասոյթէն ալ 36,026,401 պակսեցուցուած է:

2. Անզիլիոյ կառավարութեան լնդհանուր պատերազմէն առաջ ունեցած դրամական պահանջքը, որոն կարդաղութեան ձեւը որոշուած էր Լօզանի գաշնադրին 71րդ յօդուածին համաձայն, վերջնական լուծման յանդու է 1 Յնվ. 1931ի օրէնքով. և Թուրք Հանր. կառավարութիւնը յանձն առած է 30,000 անդլ. սոկիի մէջ կայսեցած այդ գումարը, հաւասար մասնավճարներով հինգ տարուան մէջ վճարելու, և այսպէս որոշու է հին պարտքերէն մէկն ալ համաձայնութեամբ վերջացնելու:

3 Ժառանդական փոխանցման վերասէր ինքիզալ տուրքի օրէնքին 3 Ապրիլ 1926 կարեւոր յօդուածները, բարեւփոխուեցան 4-7-1931ի օրէնքով, որ գործադրութեան դըռուած է 1 Յնվ. 1931էն սկսեալ:

Այս բարեւփոխական յօդուածներով, ժառանդութեամբ, կամ կասկով և կամ առանց փոխարժէքի անհատական կամ բարոյական անձերու կողմէ ուրիշներուն փոխանցուած շարժուն կամ անշարժ գոյքերէն, օգտուելու իրաւունքէն ինքիզա հազզը, Ասմարան մասնաւոր օրէնքներով արձանագրութեան թիսնիլ ենթակայ ընդհանուր իրաւունքներէն տուրք կ'առնուի:

Միայն թէ ներկայ բարեփոխութերով, տուրքի և թարկուելիք խնդիրները՝ եթէ 1 օնս, 1926էն գոյացած են, զերծ կացուցուած են տուրքէ:

Նոյնպէս բացառութիւն համարուած են ի մէջ այլոց, հանրային օգտին ծառայող միութիւններուն, հանրութեան յատկացուած աղօթատնկիներուն, և ձրի հրանդանոց, ան-կելանոց, որբանոցներուն եղած շարժուն դոյքերը առանց փոխարժէքի յատկացուած անշարժ դոյքերը՝ տուրքի ենթա-կայ են . . .

Ժառանգութեամբ վոխանցուած ամբողջ տան կարասին ները զերծ են տուրքէ:

Ժառանգութեան պարագային առնուելիք տուրքը հե-տեւեալ համեմատութեամբ կը հաշուի:

Աղքականութեան ասթիճանը	Մինչեւ 500 ոսկի հարիւմն												
	501 — 2500	2501 — 10,000	10,001 — 25000	25001 — 50000	50001 — 100000	100001 — 150000	150001 և ավելին	501 — 2500	2501 — 10000	100001 — 25000	25001 — 50000		
Սերունդէն, կնիկէն, էրի-էրիկէն:	1	2	3	5	7	9	10	15	3	4	5	6	8
Քաղաքային օրէնքին 257 եւ 442րդ յօդուած. ներուն համաձայն ուղեգիրներուն եւ ապօրէն տղաքներուն առնելիք բաժիններն ալ՝ այս համեմատութեան ենթակայ են:													
Մօրմէն, հօրմէն եւ անոնց սերունդէն:	1,5	3	4	6	8	11	15	20	4	6	8	10	14
Մեծ մօրմէն, մեծ հօրմէն եւ ասոնց սերունդէն:	2	4	6	8	10	15	20	25	6	8	10	12	16
Երբեք ազգական չեղող-ներէն:	4	6	8	12	16	22	28	32	8	10	12	14	18
Երբեք ազգական չեղող-ներէն:													

Կտակով, արձանագրութեամբ բհսնիլով նու իրատուութիւններէն և կամ առանց վոխարժէքի վոխանցութեներէն առնուելիք տուրքերը հետեւեալներն են:

Աղքականութեան ասթիճանը	Մինչեւ 500 ոսկի հարիւմն					
	501 — 2500	2501 — 10000	100001 — 25000	25001 — 50000	50001 — 100000	100001 և ավելին
Սերունդէն, կնիկէն, էրի-էրիկէն:	2	3	4	5	6	8
Մօրմէն, հօրմէն եւ ասոնց սերունդէն:	3	4	6	8	10	14
Մեծ մօրմէն, մեծ հօրմէն եւ ասոնց սերունդէն:	5	6	8	10	12	16
Մեծ մօր եւ մեծ հօրմէն իւ հօրմէն եւ ասոնց մէկ աստիճանին յատուկ սերունդէն:	7	8	10	12	14	18
Վերոյիշեալներէն դուրս մնացած արենակցական ազ-գականներէն:	8	10	12	14	16	20
Երբէք ազգական չեղող-ներէն:	10	12	15	18	20	25

Փոխանցման խնդիրներուն աեղեկացող նօտարները, գործադիր իշխանութեան, անձնագրութեան (նուգուս) բա-փույի պաշտօնեաները մինչև 15 օր պատկանեալ ելմտա-կան պաշտօնատան տեղեկացնելու պարտաւոր են. հակառակ պարագային՝ 100էն 1000 ոսկի տուղանքի կ'ենթարկուին:

Նոյնպէս թաղերու եւ գիւղերու ծերոց ժողովները հիւպատունները, կեանքի և տպահովութեան ընկերութիւնները:

ները ամէն ամսոյ 15ին մահուան դէպքերը տեղեկացնելու պարաւոր են:

Շարժուն գոյքիրը տիրացողներուն սեփականութեան անցած խուականէն երեք տարի անցնելէն վերջը այլեւս տուրք չգտնձուիր: Այդ երեք տարուան շրջանին մէջ եթէ ելմտական պաշտօնուունը փոխանցման տեղեկանալով են թակային գրաւոր տեղեկացնելու ըլլայ, ժամանցում տեղի չունենար:

4. Կալուածառու բքի 4.7.931 թուակիր 45 և երկու տոժամեոյ յօդուածներէ բազկացեալ օրէնքով տուրքի և նժակայ են՝ թուրքից սահմաններուն մէջ գտնուող ամէն տեսակ չէնքիր:

Մասնաւոր կրօնքի տրարողու թիւններուն յատկացուած համբային ազօթատեղիները և ասոնց յարակից չէնքերը, ձրի ըլլալու պայմանաւ Հիւանդանոց, դարմանտուուն և բազնիքները, և որբանոց ու անկելանուցները, հանրային դաստիարակութեան և հանրուղուտ միութիւններուն սեփական չէնքերը սկզբունքով շահու ակնկալութեամբ չիղածները տուրքէ զերծ կացուցուած են:

Օրէնքը մասնաւոր կանոնագրով մը պիտի դորձադրուի, և 1 Յնո. 1931 թուականէն սկսեալ ի զօրու է:

Ներկայ չէնքերուն արձանագրուած հկամուաթին, տուրքը (իրաց) % 20ը զեղչուելով, մասցորդէն % 12ը կ'աւանուի: Եինութեան տեսակիր, — քարուկիր կամ փայտաշէն—բնակտվար կամ հասութարեր կալուած, իսանութ կամ դորձարանինչ որ ըլլան տարբերութիւն չունին տուրքի և դանակի տեսակէտով:

Եթէ տուրքի ենթակայ վայրին հկամուաթը 331 (1915) դնահուուած տեսակէն ըլլայ, այդ քանակութիւնը նով բազմապատկիրէ վերջը % 20ը կը զեղչուի և մասցորդէն % 12ի համեմատութեամբ տուրք կը հաշուուի:

Շէնքի մը հկամուաթը եթէ չէ զնահատուած, իրական արժէքը զնահատուելէ վերջը, ասոր % 10 եկամուած համարուելով ըստ այնմ տուրք կը արուի: Շէնքի մը փոխարժէքը հասկնալու համար, որոշեալ եկամուաթը % ով պիտի բազմապատկուի....

Անտ որոշապէս կը տեսնուի թէ, նախապէս զոյութիւն ունեցած բաժանումներն ու յատկացումները բոլորովին

վերցած, և պարզ վիճակի մը վերածուած կալուածատուրքի խնդիրն ալ, հասկնալի լեզուով ներկայացած է հանրութեան:

5. Գործառութեան տուրքին (նուակիկ վերկիսի) վերջնական ձեւը հշտուած է 21.7.931 թուակիր 23 և երկու տոժամեայ յօդուածներով, 17 Օգոստ. 1931ին գործադրութեան դրուած օրէնքով. որուն համաձայն, 1. Մեքենայ գործածող, արուեստի վերաբերեալ հաստատութիւններուն, տարեկան 10,000 սկի գործառութիւններէն ճիշտ աւելիէն օրէնքին մէջ նշանակուած զեղչերէն յիտոյ՝ մնացորդին % 6ը.

2. Օտար երկիրներէն շինուած և թուրքիս ներածուած նիւթերէն, ֆարութային նշանակուած գումարին վրայ, ապահովագրութեան, փոխազդութեան և մաքսին ծախսքերը աւելցներով յառաջ եկոմ օրէնքին % 6ը:

3. Ընդհանուր ապահովագրական ընկերութիւններուն, դրամատուններուն, սեղանաւորներուն գործառութեանց վարձքերէն, տասանորդէն, տոկոսներէն, զեղչի ստկերէն և այլ անուամբ առնուած դրամներէն % 2 1/2 գործառութեան տուրք կ'առնուուի:

6. Նոր թուրքիոյ ելմտական ու անտեսական բաժնին մէջ նշանակելի և կարեւորութեամբ յիշատակելի նորութիւններէն մէկն ալ, և թուրքիոյ Հանր. կեղրոնական զըրամատունն է (Թուրքիյի ձուևնուրիյի Սրբիկ Պալմասը), որ 30.6.1930 թուականէն մինչեւ 30 տարի թուրքիոյ մէջ դրամատում պանզանօր հանելու մենաշնորհը ստացած անանուն ընկերութիւն մը ըլլալով, պիտի ստարէ զեղչի սակը ճշգելու, դրամական հրապարակը և շրջարերութիւնը կազմելու, պետական գանձուն գործառութիւններէն կատարելու, կառավարութեան հետ թուրք թղթադրամն ապագայ կայունացման միջոցները անօրիներու (11.6.1930 և 1715 համար օրէնք, և 20 Սեպտ. 1931ին հրատարակուած 104 յօդուածնոց կանոնագիր):

#### ՀԱՆՐՈԴՈՒՏ ՇԻՆՈՒԹԻՒՆԵՐ

Նոր թուրքիոյ աչքառու յոռաջղիմութիւններէն մէկն ալ, հանրօգուտ շինութիւններուն կարեւորութեամբ զարկ տալն է:

Պետական երկաթուղիներու և նաւահանգիստներու ընդհանուր անօրինութեան 1931 ի հաշուեկորին 13,865,785 սկի ծախսք յատկացուած և եկամուաթն ալ 17,233,000 սակէն ախտատեսուած է:

## ԱՐԴՅԱԿԱՆԱԿԱՆ

Մյս մարզին մէջ տլ զգալի է յառաջդիմութիւնը։  
Մօտ ատենուան մէջ կառուցուած և հիմնուած առողջապահական հոյական հաստատութիւններու կարդին, բը ժկուական կաճառին վերակազմութեամբ կարգապահութիւնը հաստատուած է։

Տարափոխկ հիւանդութիւններու տարածման գէմ, նոր կազմակերպութիւններով բռւռն պայքար մղած են։

Դեղաբաններու ստհմանափակումը, խորսակէս և իրաւամբ վրդոված է ենթականները, և իրաւասու մարմինները խորհած են կարգ մը միջոցներով բարելաւելու այդպիսիններու վիճակը։

Բնշկութեան, և տասնց մասնագիտութեան, ինչպէս նաև գեղարաններու վերաբերեալ օրէնք ու հրահանգներէն դատ, գեղազործ և գեղարաններու յատուկ 70 յօդուածներէ բաղկացեալ հրահանգ մը հրատարակուած է 10 Մարտ 1931 ին։

### ԱՐՏԱՐԱՐԵՆ

Նոր Թուրքիոյ կարգ մը բարեկամական, քաղաքական կամ մաքսային հարցերուն շուրջ կնքած դաշնագրերուն, համաձայնագրերուն, և պայմանագրերուն մէջ, նշանակիլ տեղ կը դրաւէ Յունաստանի հետ կնքուած ու վաւերացուած 17 Յնս. 1930 թուակիր համաձայնագրիրը, որ Լոգանի դաշնագրին և Աթէնքի համաձայնագրին գործադրութենէն ծագում առած կնճուութիւնները վերջնականապէս կը լուծէ։

Ցիշեալ համաձայնագրով, փոխանակելի իսլամներուն՝ Յունաստանի մէջ, և փոխադաբար Յոյներուն ալ Թուրքիոյ մէջ, գտնուած շարժուն և անշարժ գոյքերնին պետութեան փոխանցուած են։

Միայն թէ, գրամատուններու քով գտնուած ամէն տեսակ աւանդները իրենց տիրոջ պիտի յանձնուին։

Պոլսոյ և արտաքաններու մէջ տեղաւորուած Յոյները, ընդհանուր առմամբ աշխապլիւ յորջորջուած են։ Առանց ամուսնութեան, կալուածներու և հողերու առուծ ախէն զատ երթեւեկութեան պէս խնդիրներուն տրուած արդեւքը իսկոյն վերցած է։

Նմանապէս, Յունաստան ալ թուրքիոյ յունականապատակ իսլամներուն միեւնոյն զիւրութիւնը ընծայել յանձն առած է։ Համաձայնագրին գործադրութեան զրուած թուականին յաջորդող ամսոյն մէջ, Յունաստան յանձնառու եղած է 425000 անգիսկան ոսկի յանձնելու փոխանակութեան խառն յանձնաժողովին, և տափկա ալ, Պոլսէն գուրս գաւառներու մէջ անշարժ գոյք ունեցող էրապի Յոյներուն 150,000 անգլ. սոկի, և Յունաստանի փոխանցուած յունականափակ իսլամներու անշարժ գոյքերուն փոխարէն ալ 150,000 անգլ. սոկի, և մայորդ 125,000 անգլ. սոկին ալ 3. մասնավճարներով թուրք կառավարութեան պիտի տան։ Համաձայնագրին հակառակ գանուող օրէնքները, միևնարանութիւնները չնշուած են։

Յիտայ կնքուած է նաև բարեկամութեան, շեղոքութեան, հաշտութեան, և իրաւարութեան դաշնագիրը տարգր. 30 Հոկտ. 1930ին և վաւերացուած Աղդ. Մեծ ժողովէն 12. 2. 1931ին ինչպէս նաև բնակութեան, առեւտրական հաւարակութեան պայմանագրութիւնը ստրգ. 30 Հոկտ. 1930 և վաւերացուած 5-3. 931ին։

Ահա այսպէս, տպագային փոխադարձ շահել ու վերակենդանացման նկատումով գոյացած վերջնական համաձայնութեամբ, նոր գարագլուխ մը բացուած է իրկու զրացի երկիրներուն մէջ։

### ԼՐԵԱԼ ԴՈԾՔԵՐՈՒ ՀԱՐՑԸ

Անցեալ տարուան տարեցոյցին մէջ, մասնաւոր նիւթուններուն յիշեալ հարցը, բաւական բացարութիւններ տուած և յոյս յայտնած էինք մօտալուտ և վերջնական կարգադրութեան։

Թէպէտև վերջակէտը չէ դրուած տակաւին, բայց և այնպէս, լքեալ գոյքերու վարչական կազմակերպութեան հաշտուեարգարումով (քայլիյէ) պիտական ելմատական պաշտօնանց փոխանցումը, յունանպատակ և տեղական էրապի կամ փախստական Յոյներուն գոյքերու վերաբերեալ առական հարցերուն վերջնական լուծումը, կրնան արդարացնել մեր այդ տեսակէտը։

ԴՐԱ.ԻՆԱԼ. ԴՈՅ.ԲԵՐԵ ԿՐՆԱՇ ԵՑ ԱՌՆՈՒԻՆ.

28.5.1928ի սահմականութեանո (քիմիլի) օրէնքին. Դրդ յօդուածին մեկնաբանութեան առթիւ, պրաւուած կամ գրաւուելիք անշարժ ռութերը նոյնութեամբ ևտ տալու միակ իրաւասուուկան նկատուած է Պիտական Խորհնուրդը:

Պարզ է թէ, գրաւուած կամ գրաւուելիք գոյքին սեփականատէրը երբ ստնձգութիւն տեսնայ իր իրաւունքներուն դէմ, և երբ խնդիրը 13 Սեպտ. 1331-1915 և 15 Ապրիլ (1339 1923) թուակիր օրէնքներուն հակառակ գտնուի, կրնայ դիմել ուղղակի ցոյց տրուած իրաւուսու մարմնոյն։ Սակայն կը գտնուին երբեմն դատական վճռագրով հաստատուած իրաւատէրեր, և որոնց համար ալ, յիշեալ մէկնարանութեան մէջ՝ «Եթէ, լքեալ գոյքին իրաւուտիրոջ միւրահիլք վերադարձնելու վճռագիր մըն ալ դոյց թիւն ունենայ; անչափ դոյցքին 1331-1915 տարուան սկիզբը գնահատուած ու արձանագրուած փոխարժէքը կը տրուի, և գոյքը նոյնութեամբ չի կրնար տրուիլ» ըստուած է։

## ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՅՈՅ ԸՄԲՈՆՈՒՄԸ

Մեկնաբանութիւնը Ազգ. Միծ ժողովոյ որոշումը ըլլա-  
լով, օրէնքի ոյժ ունի և որուն դորձաղութիւնն ալ պար-  
տաւորիչ է:

Ճիշտ է թէ իրաւատէք ներկայացող անձ մը, վճռապիր ունենայ կամ ոչ, պարտաւոր է Պետական Խորհուրդին զիմելու, և ասիկա, ինչպէս որ բացատրեցինք վերը իր բաժնին մէջ — «վարչական գաստկան մարմանոյն» (contentieux administratif) նորուգոյն կազմակերպութեամբ, շատ արզար և անկողմնակալ սրոշումներ կայացուցած է այդ առթիւ ալ. ինչ որ, հիմնոկան կազմակերպակոն օրէնքին 54. 103րդ յօդուածներուն ալ կատարելապէս կը համապատասխանէ:

Հիմնական կազմակերպութեան օրէնքին 54րդ յօդուածը, «Պատարաններու սրաշաւմները, Թուրքիոյ Աղլ. Մհծ Ժողովին և Գործավարներու Խորհրդագին կողմէ, ո՞չ մէկ կերպավ չի կրնար փոխուիլ, և ասոնց զործադրութիւնը հրբէք չի կրնար յապաղիլ» և 103րդ յօդուածով ալ, «Հիմնակազմակերպութեան օրէնքին ո՞չ մէկ յօդուածը, ո՞չ մէկ պատճառով չկրնար զանց առնուիլ կամ ջնջուիլ» Ո՞չ մէկ օրէնք

Հիմն, կազմ. օրէնքին չի կրնոր հակառակ տրամադրութիւն ունենալը ըստուած է:

Արդէն-մեկնաբանութեան-մէջ ալ, խնդրին վերջնակալութեանը պատճենագործութիւնը, Պետական Խորհրդոյ որոշման յանձնուածէ:

ԱԶ-ՓՈԽՍՆԸԿԵԼԻ Բ Ը.ՐՈՅՍԿԱՆ Ա.ՆԶԵՐՈՒ

## LITERATURE

Ներկայ օրէնքներուն տրամադրութեանց համաձայն, իրաւատէրի հանգամանքով, բարոյական անձերը կշխար էիօմիլիչի անհատներէն տարբերութիւն չունին :

Աշխարհական բարոյական անձերէ լքեալ գոյքերն ալ 1926ի ընդհանուր հաշուեկշռով օրէնքին 22րդ յօդուածով մասնաւոր վարչական մարմիններուն իշտարէի խուստուսիյէ պիտի փոխանցուեն :

Հետեւաքար, այս տեսակ դոյցերու վերաբերեալ հար Հետեւաքար, անշուշտ վերև յիշուած օրինական տրամադրութիւններուն ենթակայ են:

Ո և է բարեգործական մարմինն կամ համայնքին սե-  
փական անշարժ դոյքերը, երբ լքեալ նկատուելով ոտնձը-  
գութեան ենթակայ ըլլան, կրնայ դիմուիլ ու բողոքուիլ  
Պետական լյորհուրդին, քանի որ, օրէնքին բացորչ տրամա-  
դրութեան համաձայն, համայնքի կամ բարոյական հաստա-  
տութիւններու վերաբերեալ դոյքի մը, պատկանեալ Պետա-  
կան մարմիններուն փոխանցման համար, պայման է նոյն  
ինքն համայնքէն, կամ բարոյական հաստատութեանց վար-  
չական մարմիններէն՝ լքեալ ըլլալ:

\* \* Ահա համարոտ ակնարկով և հակիրճ բաղդատութեամբ ջանացինք վերլուծելու Հին և Նոր Թուրքիոյ վարչածեւերը:

Այսքան բազմակողմանի նիւթ մը անչուշտ չէինք կրնար իսկութեանը մէջ ներկայացնել ներկայ սեղմ շրջանակներու մէջ բայց և այնպէս, տուեալ պայմաններու ներքեւ, -ամփոփ գաղափար մը տալու մտադրութեամբ, աշխատեցանք ցոյց տալու յիշաշրջման և հիմնական կազմակերպութեան յուսատու և նոյնքոն կենսատու ցոլացումները, որ հաստատ երաշնիքը կ'ընծայեն ապագայ յառաջիմութեան և արդաւոճման :

(1984) January 3rd

ՀԵՅԼԻՆԴԻՆ Ի ԲՈՒԺԴԱՏ ԽԱԼԵՎՄԱՆԸ

- 100 -

-վմտք-հյուղալրպվթող)՝ մնացած սովորական գործառությունը հրեսի վրաէցը ։ Ի Ո՞ւ եւսիտք մորոց շալցամնտքման ծէ ճշր վոստ -եւկեզ ուո զնմդի ող քուսցմուղը զամգլվետուկումք հրեսի վվմիտի զութիւնը զտոյնչ վոստովիշք զ պատկը ։ Ենանտիտուո մեզլրվատուո շալզմլցու հոտիկմի հով ։ Ենանմդի մոլովթամն շալքրտուո զովթամտիտուոն զտմ ոյուղ ու շումն մրկց վվուիտևազտիտուուո հոգմորոց ճշր տամգլվումտառն ոց եցլիքեմո շվտոոյ մս Յղի ։ Մոկի մոլովթամն շալզմլցուիտոսով խսմզդչումտամն լու ճշր վմտեսմաց զ դամգլվուիտրաց թ նըր ։ Եցիտմտառց (ցրացոն ավտո ոմտենասերա) մնջ յնօ զտի -որքտուո բումի զամզրմց զտիտդուքտառուո ոց մեմետու սոդի վմբունաց ովլ(ՅՕՏԻ) 926 զտրիցլուկը ՆՈ վուալուք

• ճգիտմուտունց  
մզպավթյամնորունտ զոհիտքտուն ոգ զվլուծունուն ։ Խոմի  
ռամզրպա զոհիտագիտքուստուն ։ Խոլզմուղը մլզուր զոհիտուզ  
-քմսե զհմզպատիմզպա ։ ճգիտնաց մլրգթյամտես վմզօմի ոգ  
Եղոլսկիդուն մթետի զոհիտնմտի ոգ զոհիտմունուն զոգթյաստ  
-քու խուշանիրյաց մլրազտես ։ Խոհնց մմզպավթյաղոհիտուստուն  
ռամզրուցունուն ։ զկ(ԳԵՆ) ցց8 աշրյաց ։ ՂՈ Կվթուց

**• Եղղուսղոյ լուծո առո եվեղ**

զտթիւսը՝ մեծին զփառ մոսնտվտ կյակի շախ զբուժմուն  
-զ քզը յամօ վարցոցը զտթիւսը՝ զփառմի «տառմուռո՛»  
զկամմունիզ քզը ։ ծառու զհզգթիւսնպկայրեալի որդի  
։ մասն վայրակարգը մցոկիվց ։ Զ ։ մասն վայուսու վաչվցզն»  
։ ի ։ մասն «ցոգմառազգցց» ։ Զ ։ մասն «ցոգմարու  
-ովկովկից» ։ Զ ։ մասն «ցոգմառայտեազ քզը» ։ Լ ։ զվհզվմ  
-օղու մի մեջլոյտրումց դմանեամզմուն մեզհսսան» նզցց մար  
-տոյին ու զվհ քուազքուն զոտր եզցց մմդքման զիմումուշ

միշտ մի զօտշուն շալդյառածի օհու զգմզգվի  
գրգմդ զմարեզտ մորտց շալդմիտստոկ մմզմժմետմերզի  
լու հրանի ճղառող զվհրամադմ, ի հմզպուտի մատղոցվտոտ  
կողիմի ցոռքիրվավը լու վկերակինք լու զմզլուհուուի հոգ  
զվհրանմոկ մի հմմուիտստի մզմտտորյում մրտազտ վկեր  
եռցցոր բուհ լուղ վստուն հիյր լիքր քուազրտմ զրամզո  
տր զմէրրավ լու հավող մմզմիմզ զտզպուորո մմզի ինպո

ւաղմտար զոկտմաւազին ոչ կոռմզոցն էլ մմզվարի աղմօզտ  
զոկտմատի մարիքեցու ոգնզի պշտման նմը . շուատ զիմ  
-նը երվարկվկ մաօծնեզ զոր լու զմկցնձվիոզ զվարցմօ դաւատ  
մկ մատովցոցումուք . հրեճսոտ ոգ . ճգչրում . շամզեղոց  
-ող մրեսի զոկտմատի պվմիմզ մմմզի պշտմատա թվիրեզ  
ոգնզի մմզվարցու ոգոցը և ապելու ող զարու զոբը և ապ

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

## ፳፻፲፭ ታሸስታን የተከተሉ በኩል

‘ՂՎԱՋՂԻՔՂՎՈՒՅՈ ԸՆԿԱԺԵՎՈՒԹ

Digitized by srujanika@gmail.com

ՀԱՅԹ - ՀԱՅ-ՄԱՍԻՆ Ծ. Ա.

Digitized by srujanika@gmail.com

5481308

թիւլասին)՝ երկրին ամէն կողմերը գործադրել տալու սխալին մէջ գտնուեցաւ:

Երբորդ Սլ.՝ Մէհմէտ, 1003 (1584)ին վաթթոցաւորներու անկարողները զատեց, եւ անոնք որ իրեւ կարող մացին, պաշտօնանկ չին ըլլար մինչեւ որ Արքայական տառեանին (Տիլանը Հիւմայուն) մէջ եւ Գաղասքէրի որոշմամբ յանցապարտութիւննին չը հաստատուէր:

Չորրորդ Սլ.՝ Մէհմէտ = 1091 (1672)ին բարեփոխելով Գանունի Սլ. Սիւլէյմանի պատժ. օրէնքը, Յ մասի բաժնուած պատժական օրէնք մը գործադրութեան դրաւ:

Եէնիչէրիներու 1ուկէս դարու չափ տեւող անիշխանական գործունէութիւնը բոլոր մարզերու վրայ տարածուած, կառավարական դատական եւ վարչական կազմերը տակնուլը յեղած են: Սյս սանձարձակ գործունէութիւնը վերջ գտնելէ յետոյ, աստուածափտական դրութիւնը կը ընկին հաստատուած է Սուլթան Մահմուտի օրով:

25 Ճէմազիէվէլ 1247 (1828) «Թագվիմը Վէգայի» պաշտօնաթերթը սկսած է հրատարակուիր:

Սլ. Ապտիւլ Մէհմէտ 1254 (1835) Կիւլանէի հրովարտակու (Խաթթը Հիւմայուն) ի մէջ այլոց իսլամի եւ ոչ իսլամի խորութիւնը վերցուց: Տանջանքի եւ գոյքերու զըրաւման իրաւասութիւնները բացարձակապէս ջնջեց: Դատական կազմը բարեփոխեց: 1264 (1845) խառն դատարանը կազմուեցաւ: 18 բամազան 1266 (1847) Փրանսերէնէ թարգմանուելով առեւտրական օրէնքը առնուեցաւ:

1272 (1853)ին իսլամը ո'չ իսլամի դէմ կամ ո'չ իսլամները դէմ եթէ անհամածայնութիւն ունենային, կանոնաւոր դատարաններու (մէհաքիմի Եիզամլիկ) կը յանձնուէին: Վկաները, իրենց կրօնքին համածայն երդում կ'ընէին: Գաւառներու մէջ այդ տեսակ դատերը՝ կուսակալին ներկայութեամբ կը նայուէր: Ատենագրութիւնները գանազան լեզուներով կը խմբագրուէին:

6 ՈՒՀԱԲԻԼ Էվէլ 1280 (1861)ին Հոլանտական եւ ֆրանսական օրէնքներէն բաղուած Ծովային արեւտրական օրէնքը գործադրութեան դրուեցաւ....

2 Քիւրվար 1279 (1860)ին բարձրագոյն ժողով կազմուելով, 1279–1282 (1862–1863) Տիւրուրները հրատարակուեցան, որոնց մէջ ամփոփուած են պետական այդ թուականի–օրէնքները:

Անթել հեռագիր եւ անթել հեռածայնը հաստատեցին (Օգոստ. 1330–1914 եւ 30 Հոկտ. 1330–1914):

Ամբաստանիչ ատեանները (նէլէրը իրրինամիյէ) չնցեցին (16 Փետրվր. 1337–1921):

Նոտարներու այժմու կազմը հաստատեցին (15 Հոկտ. 1329–1909):

Տուրքերու գանձման ծեւերը փոխեցին (5 Օգոստոս 1325–1909):

Պահեստի սպաներու կազմութիւնը հիմնեցին (5 Ապրիլ 1326–1910):

Հեղինակութեան իրաւունքները՝ ապահով հիմերու վրայ դնելու աշխատեցան (8 Մայիս 1326–1910):

Նախակրթարաններու օրէնքը դրին (23 Սեպտ. 1329–1913):

Էվգաֆի դրամատունը հիմնեցին (19 Յունիս 1330–1914):

Օտարներու երթեւեկութիւնը՝ որոշ ուղղութեամբ հաստատեցին 2 Մարտ 1331–1915):

Օտար անանուն ընկերութիւններու եւ օտար ապահովագրութեան ընկերութիւններուն գործառնութիւնները հակաշուկու միջոցներ տնօրինեցին (30 Նոյ. 1330–1914 եւ 10 օգոստոս 1331–1915):

Թղթադրամները շրջաբերութեան հանեցին (20 Յուլիս 1330–1914 եւ 21 Մարտ 1332–1916):

Մաքսային օրէնքները փոխեցին (10 Մարտ 1332–1916 11 Ապրիլ 1334–1918):

Պատերազմի տուրքը (5 Օգոստոս 1328–1912) եւ վերջն ալ պատերազմի շահատուրը (14 Դեկտ. 1335–1919) հաստատեցին: Յետոյ, զինուորական փոխադրութեան տուրք մըն ալ դրին:

Արհեստներու բազալերման օրէնքը հրատարակեցին (1 Դեկտ. 1329 1913):

Պատերազմական բարձրագոյն ատեան կազմեցին (6 Հոկտ. 1332–1916):

Բաղադրապետութեան օրէնքը, (17 Դեկտ. 1328–1912, 25 Ապրիլ 1336–1916) փոխուեցաւ, այդ առթիւ նոր կազմակերպութիւններ ալ ըրին (17 Յունուար 1328–1912):

Գատարքոն հաստատեցին (5 Փետր. 1328–1912):

Աւելի վերջը՝ այլեւն հետզինետէ՝ զանազան մարզերուն  
մէջ բազմաթիւ օրէնքներ եւ կանոնագիրներ հրատարակ-  
ուեցան։

1908ին, Օսմ. անկեալ կայսրութեան համար, սահմանադրութեամբ նոր դարավլուխ քացուեցաւ :

Իշխանութեան գլուխ անցնող ի բրիհատականները, նախ գլխաւոր նպատակ ունեցան արքային բռնապետական ծգութմները, կամայական տնօրինութիւնները սանձելու. եւ ասոր համար ալ թէպէտեւ Միտհատ բաշայի ասհմանադրական օրէնքը, մի քանի փոփոխութիւններով որդեզրեցին. բայց, աստուածակնեական սկզբունքներէն չկրնալով ծերրազատուիլ, յառաջդիմութեան ամէն նիգ ապարդիւն անցաւ: Ամէն նորութիւն որ ռէկրիաքային հակառակ էր, սադմային վիճակին մէջ ոչնչանալու դատապարտուեցաւ:

Հետհւաբար, կրնայ ըսուիլ թէ մինչեւ 1922ի վերջերը .  
թեթեւ ու աննշան փոփոխութիւններով, զրեթէ շարունա-  
կութիւնը եղաւ նախորդ՝ սուլթանական ցրջանին:

Օրէնքները, կանոնագիրները թագաւորին քմահաճոյ-  
քէն ազատելով, հանրութեան հասկնալի եղանակաւ հրա-  
տարակելու ձեւերը սրոշուեցան (11 Մայիս 1327—1911 և  
11 Փետր, 1329—1913):

Երկրին կենսական պէտքերէն մին համարուող 45 յօդ-ուածնոց մարդահամարի օրէնքը հրատարակեցին (14 օ-դուստոս 1330—1914):

Ղերբէզ եւ այլ գերիներուն եւ զերուհիներուն—սեւա-  
մորթներու պէս— առուծախը արգիլեցին (17 Հոկտ. 1325  
—1909)։

Թափառականները եւ կասկածելի անցիալ ունեցողները հետապնդեցին (26 Ապրիլ 1325—1909)։

Զանազան միութիւններու կազմութիւնները արտօնեցին, բաջալերեցին (Օգոստոս 1325—1909)։

Գործադուլները՝ հակակշռի տակ առին (27 օուլիս  
1325-1909)

Հակոբյան հաւաքոյթները արտօնեցին (27 Մայիս 1325  
1909 և 3 Մարտ 1328—1912):

Վագրեաներու կետիկները ջնջեցին (16 Փետրվար 1328—1912)։

Բարոյական անձերու սեփականութեան իրաւունք աղը-  
ւին (16 Փետր. 1328-1912 և 1 Սեպտ. 1329-1916):

Վազրի հողերուն եւ կալուածներուն ժառանգորդներու փոխանցումը ապահովեցին (21 Փետր. 1328-1912):

Լրեալ գոյքերու օրէնքները հաստատեցին (13 Մեպտ.  
1331-1915, 22 Մեպտ. 1332-1916, 26 Հոկտ. 1331-1915,

որոնք 15 Ապրիլ 1339-1923ին վերջնական ծեր ստացան»:  
Կատար, ամէն տառի 10 Յունիսի օնն առ նոր հասկա-

Յամագիս, անգլ. առաջը 10 Յուլիսի օրի աղ առ բրաչունացնելով, տօնական օր հոչքակեցին (25 Յուլիս 1325-1909)։

Արդյունակ օրէնքները այսօր ալ ի զօրու են . ( գ 33 )  
Արդ, հակառակ այդքան հիմնարկութիւններու . կազ-

մակերպութիւններու, բարևիտիսումներու, մէկ կողմէն ահեղ աստիճաններուն, իւ մինչ կարդէ առ ապրուածականներուն:

պատմագնասրուս և սրբ Կոլյս ալ աստղածափական  
սկզբունքներուն ազգեցութեամբ արգելք եղած են հիմնա-  
կան փափաքուած յառաջդիմութիւններուն կիրաւման...  
Վերասահման 1992ին Ծովորեալ նոր կազմով նոր ճեմ

Հայոց ազգության համար կազմակերպությունը առ զավասարը, սուր ղուզական կազմակերպութեան օրէնքով, յաջողած է հոչակելու արդի հանրապետական ազատ սկզբունքները:

ՀԱՅԹՅԱԿ ԴԱՒՅՈՒՄՀԱՍՆ

Կեանիք Տուն մըն է որոյ զարբումն է մահի. կ'Երազենք  
Ֆրէս, հազիւ մէկ երազը կը ջնջուի եւ ահա ուրիշ մը կը  
լազմուի. ինչպէս ծովուն մէջ ալիի կը յաջորդեն ալիաց.  
Անոնք ու ամեննեն աւելի խաբուած են բախտէն. կ'Երազենք  
յարձեալ, թէեւ լինի մահուան հանցիսր.

ՕՐԵՆՍԴՐԱՎԱԾՆ ԵՒ ՎԱՐՉԱՎԱԾՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Հ. Ա. 1933

Անցնող տարին վարչական ու օրէնսդիտական տնօրինութիւններով բեղուն տարի մը եղաւ։ Ներկայացող պահանջին և անտեսական կեանքի յարաճուն պէտքիրուն համեմատ նոր նոր տնօրինութիւններ եղան, օրէնքներ քըշարկուեցան և կանոնագիրներ հրատարակուեցան որոնց ամփոփումը աւասիկ։

— 131 —

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  
ՎԱՐՉԱՎԱԾՆ ԵՒ ՎԱՐՉԱՎԱԾՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Վարչական։ — Գործավարներու Խորհուրդին 12228 համար որոշմագրով 18 2 932ին հրատարակուած է նոյն օրը գործադրութեան դրուած «Երթեւեկի» հրտկանգին համաձայն 1. 150 վարուածներու ցանկին մէջ նշանակուածները, 2. Թուրքիրու հայատակութենէ զրկուողները, 3. Անկեալ կայսրութեան գերդաստանին պատկանելնուն համոր ազգային սահմաններէն դուրս հանուողները չեն կրնար Թուրքիա մտնել։

Ասոնցմէ զատ, այն թրքահպատակները, որոնք թւրքական անցագիր չառած օտար երկիր փախած են, հատեեալ պայմաններով կրնան գալ։

1. Երբեք անցագիր չառած օտար երկիր գացող, 2. Օսմանեան անցագրով մեկնող, 3. Հինէն ի վեր օտար երկիր գտնաւելով հինգ տարուան մէջ Թուրք հրւապատսարան չղիմող, չարձանագրուող, հպատակութեան փաստաթուղթ կամ անցագիր չառնող թրքահպատակները, 4 յայտագիրներ պատրաստելով և լուսանկարը փակցնելով, մէկ հատը հիւպատսարան պիտի ներկայացնան։ Խակ, միւսները ներքին գործավարութեան ապահովութեան ընդհ. անօրէնութեան պիտի դրկեն։

Անոնք որ Թուրքիոյ Ազգ. Մեծ Ժողովոյ կառավարութեան և Հանրապետութեան անցագրով օտար երկիրներ գացած են և Թուրք հայրենակցութիւննին չեն կորսնցուած, կրնան վիրաժառնալ։

2. Ցլս. 1340 (1924) և 17 11 930 թուրակիր երթեւե.

Կութեան հրանանդները չնջուած են,

\* \* Աստիկաններու կազմութեան 46 յօդուածնոց 2049 թիւ օրէնքը, հրատարակուած է 6 Ցլս. 1932 թուրակիր պաշտօնաթերթին մէջ։

\* \* Անձնասպանութեան ինդիրները տուանց արաօնութեան չեն կրնար հրատարակուիլ ասոնց պատկերներն ալ դնելը բացարձակապէս արգիլուած է (պաշտօնաթերթ 19 Ցլս. 932)։

\* \* Բաղաքային օրէնքէն առաջ եղած գրաւներու (վեհական Ֆերադ) վրայ Բ. Ռ. Դ. Դ. Ռ. Դ. և լ. աստիճանով դրաւ կրնայ ըլլալ (7 Ցլս. 1932)։

Դատական։ — Վճռագրատ ատեանը 2020 թիւ օրէնքին համաձայն կազմուած է հետեւեալ ձեւով։

Հայկաբերձու Տարեփայլ, Կոմի 1933

— 132 —

4 քաղաքային, 4 պատժական, 1 առեւտրական, 1 գործադիր իշխանութեան և սնանկութեան (ինրա վե իֆլաս) ըլլալով 10 ձիւզերու բամնուած է:

Քաղաքային ատեսնները = 1 յատկացման (քեկսիս) և անշարժ գոյքերու վերաբերեալ եական (այնը հազ) իրաւունքները. 2 անձնական և ընտանեկան ինդիրները. 3 Հաշտարար քաղաքային դատերը, 4 Շարժուն գոյքերու եական իրաւունքները, գրոշմաթուղթի օրէնքին համեմատ առնուելիք դրամական տուգանքները և քաղաքային, առեւտրական, սնանկութեան դատավարութեանց ինչպէս նաև գործադրութեան (ինրա հետապնդումներէն յառաջ գոյլիք իրաւասութեան (քայինի մերնի) հարցերը կը լուծհին:

Առեւտրական ձիւզը = Հիմնական (ասլիյէ) և հաշտարար դատարաններէն առեւտրական ինդիրներու մասին տրուած որոշումները կը վճռէ:

Գործադիր և սնանկութեան մասն ալ = գործադրութեան և սնանկութեան վերաբերեալ գործադիր իշխանութիւններուն քննիչ դատաւորին (քեզիզ մերնի) կողմէ տրուած պատժական վճիռները և առեւտրական դատարաններու որոշումները կը լուծէ:

Վճռարեկ ատեսններու կազմութեան համար 11 Ապրիլ 1928 թուակիր օրէնքը յիշեալ ձեւով բարեկախուած է (2 Յու. 1932):

\* \* Գործադրութեան սնանկութեան 370 յօդ. բազկացեալ նոր օրէնքը հրատարակուած է 19 Յնս. 1932ին և պիտի գործադրուի 4 Անդամ. 1932էն սկսեալ:

Ասով ջնջուած են՝ նոտարներու օրէնքին 69 և 71 րդ յօդուածները, վարձակալութեան վերաբերեալ կանոնադիրը, 1424 թիւ գործադիր և սնանկութեան օրէնքը և յիշեալ օրէնքին 342 րդ յօդուածով ջնջուած օրէնքը, ինչպէս նաև 1425 թիւ օրէնքը:

Ներկայ օրէնքը, նախկինէն աւելի հասկնալի խմբագրուած, աւելի գործնական ողուով պատրաստուած, արգելքի (հանգ) դէմ հախապէս զրուած սահմանափակումները վերցած, պատժական տրամադրութիւնները աւելցած՝ խստացած, և առաջուան օրէնքին 1, 2, 11, 19, 22, 24, 27 րդ ինման անպէտ ու աւելորդ յօդուածներէն ձերբադառած, անիմաստ բաւական հատուածները ջնջուած և կարեւոր փոխութիւններով օմտուած է:

\* \* Դատասթրոյի դատաւորները իրաւասու են ժառանգական վճրագիրները տալու (10 11 931 թիւ 1946):

\* \* Խօսարի պաշտօնաթուղթով եղած անշարժ գոյքերու առուծախները՝ օրինաւոր չեն (վճռ. ատեսնի համագլուխար 12 8 931 թ. 1871):

\* \* Մեկնարանութեան (քեծսիր) որոշումները՝ նախկին խնդիրներու ալ կ'ազդէն (retroactive) (2 Յնվր. 932 թ, 1991):

\* \* Արաբական տառերով, գաղտնի կամ հրապարակաւ դասարաններ բացողները, պատժ օրէնքին 526 րդ յօդուածին համաձայն մինչև մէկ ամիս բանարարութեան և 50 սուկի տուգանքի կը դատապարտուին (4 Յնվր. 1932, թ. 1993):

\* \* Մաքսանենգութիւնը արգիլերու համար 74 յօդ. օրէնքը, հրատարակուած է 12 1 1932ին և թ. 2000 պաշտօնաթերթին մէջ: Այս առթիւ, մասնագիտական (իլիրիսաս դատարաններն ալ 3 Մարտ 1932ին կազմուած են՝ որոշ վայրերու մէջ:

Ճշմարտութեան հակառակ յայտադիր տուղները, կամ ո՞նչ ձեւով խարդախութեամբ, խարէութեամբ և զիղծարաբութեամբ պակաս տուրք վճարողները, և կամ մաքսաւ տուրքը չիմարելով գործողութիւնը լրացած ցոյց տալով ապրանքներու ծովածողները՝ մէկ տարիէն մինչև երեք տարի բանարակութեան և ապրանքին արժէքին կրկինը տուգանք կ'առնուի: Այս տեսակ զէպքերուն մեղամկից պաշտօնեաներուն, վերոյիշեալ չարիքներուն կրկնապատիկը կը անօրինուի:

\* \* Օտար հիւպատոսարաններուն՝ նոյն իսկ օտար երկիր մէջ՝ տուած ժառանգական վաստաթուղթները անվաւեր են: Ասոնցմով, փոխանցման գործողութիւնները չեն կրնար կատարուի (24) 1 932):

\* \* Մոսկուայի և Կարսի գաշնագիրներուն համաձայն, ազտակամքովին Ռուսիա գաղթող Մալականներէն՝ թրքանպատակներու կողմէ մէկ տարուան միջոցին նոտարի պաշտօնագրով առնուած անշարժ գոյքերը, գնողներուն անուան՝ առանց դատական ձեւակերպութիւններու՝ կ'արձանագրուին և բավկուները կը տրուին (12 1 932):

Տնտեսական.— Երկրին թէ ներսը և թէ դուրսը, մեծաքանակ ձախուած ապրանքներու արժէքը տւելցնելու

\* \* Ապահնառ. գյուղաթիւն չունեցած՝ յաւելում՝ ընդուները մէկ ամբոխն մինչև մէկ տարի բանտարկութեան և մինչև տասը հազար ոռկի տուզանքի կը դատապարութին։ Հինգ հարիւր զրշէն աւելի տունտուրներու մէջ, գնողին պահանջին վլայ, ծախողը պարտաւոր է ֆարուրա տալու։ Այս դատերը հաշտարար դատարանները կը նային (օրէնքի թիւ 1913)։

\* \* Վաճառանիշներուն միջազգային արձանագրութիւնները կարենալ ընկու համար 13 յօդ. կանոնադիրը հրատակուած է 18 2 932ին։

Արուեստի սեփականութիւնը պաշտպանելու մտադրութեամբ միութիւնն (նեմիյեր) մը կազմիլու համար, 20 Մարտ 1883ին Փարիզի միջազգային պայմանագրութեան, գործարաններու և առեւտրական վաճառանիշներուն մասին 14 Ապրիլ 1891ին, Մատրիտի համաձայնագրին, և վերջին անգամ ալ 6 նոյ. 1925ին Լոնէյի մէջ տեղի ունեցած բարեփոխումներուն համաձայն, գործարաններու և կամ առեւտրական վաճառանիշներուն միջազգային արձանագրութիւններուն վերաբերեալ սոյն կանոնագիրը 12229 թիւ գործաւորներու որոշմագրով վաւերացուած է։

\* \* Հինգ միլիոն վարկային (իրիպարի) դրամագլուխով մթուրքիոյ արհեստից վարկային դրամատուն (Թիւրքիա Սինայի գրեսի պանձասր) կազմուելու 26 յօդուածով 2064 թիւ օրէնքը հրատարակուած է 14 Յլու 1932ին։ Օրէնքը, հրատարակութենէն ամիս մը վերջը գործադրելի է։

\* \* Կառավարութիւնը արտօնուած է մենաշնորհի ձեւով Շնաւերու ազատարար թուրք անանուն ընկերութիւն կազմելու։ Տասը հազար հատ, անուան արձանագրուած 50 ոսկինոց բաժննեթուղթերով 500,000 ոսկի դրամագլուխ պիտի ունենայ։ (17 7 1932 թ. 2151)։

\* \* Թուրքիա ներածուելիք ինքնաշտրժ խաղաղիքի մեթենաները ներմուծել և ասոնք շահագործելու իրաւունքը մանկապաշտպան ընկերակցութեան յատկացուած է (Օ. 1787, 14 931)։


\* \* Կաղիններու արտօնումը պիտի հակակառե, որուն համար 34 յօդուածոց կանոնագիրը հրատարակուած է 21 11 931ին։

\* \* Արօններու (Բուլլուղ) 1797 թիւ օրէնքը հրատարակուած է 2-4-931ին։

\* \* 1933 Յունուար մէկէն գործագրութեան դրուելիք չափերու 1782 թիւ օրէնքը (Կօչիլեր զանուենու) հրատարակուած է 4 4 932ին։

Օրէնքին մէջ նշանակուած չափերը և կշիռները հարկադրուած են պայմանագրութիւններու, «Ֆարուրա»ներու, տոմարներու և այլ առեւտրական փաստաթուղթներուն վրայ արձանագրելու, հակառակ պարագային՝ այդ տիսակ թուղթերը արժէք մը չեն ներկայացներ։

Բացառութիւն կը կազմեն 1. «Մէթրօ»ն չընդունող



Վարչապետական և Ելմական պատշօնառութեան

երկրի մը հետ պայմանաւորուիլ, 2. Թուրքուի և պայմանագրութեան պէս ներկայ օրէնքէն առաջ եղուծ արձանագրութիւնները 3. Դրամի, արամանդի և գիտական խնդիրներու մէջ գործածուող 6. Օտար երկիրներէ եկած, բայց, տակաւին մաքսային գործադրութիւնը չըրացած առեւտրական ապրանքները։

1889ին Փարիզ կազմուած միջազգային ժողովին կողմէ ընդունուած և Ֆրանսայի Սէվր քաղաքին մէջ պահուած մէթրույի և «Քիլոկրամ»ի նմոյշներէն առնուելիք չափերուն մոյշները, թուրքիոյ համար ալ երկայնութեան, ծանրութեան հիմնական չափեր են։ Ասոնք մասնաւոր վայրի մը

մէջ և կամ ուրիշ երկրներու ըրածին պէս պիտի պահուին ։  
 \* \* Շարժուն գոյքերու և արժնթուղթերու վրայ զրաւի  
 (շին) վրայ փոխատուութիւն ընդուներու մասին 38 յօդ-  
 ու ածնոց կանոնադրին համաձայն, ենթակաները տանուազն  
 5000 ոսկի դրամագլուխ ունենալու են։ Երեք տարուան հո-  
 մար արտօնագիր պիտի առնեն։ Առետրական սենեակներու  
 արձանագրուելով, ազդարաբել վերջը գործի կրնան սկսիլ։

Գրաւը փոխատուին ծախուելով ըլլալիք գործողու-  
 թիւնը արգիլուած է։ Գրաւին տիրոջ հաւանութիւնը չառ-  
 նուած միեւնոյն ապրանքը ուրիշին չկրնար դրաւի ձգուիլ։  
 Տոկոսը կանխիկ արուած փոխատուութեան զումորէն չկր-  
 նար կտրուիլ։ Գրաւ ձգուած ապրանքները զործադիր իշ-  
 խանութեան միջոցաւ կը ծախուին։ Տնտեսական գործա-  
 վարութիւնը, այդ տեսակ զործերը տարին երկու տնտես-  
 քննել կուտայ։ Հաշուեկշիոը (պիտանչո) ամէն երեք տմիս  
 Տնտեսական և Առետրական տնօրէնութիւններուն կը դր-  
 կուի (20 6 931 թ. 1827)։

\* \* Տնտեսական գործառնութիւնները տպահովելու հա-  
 մար, 16 11 931 թուականէն ոկսեալ «Բոնթէնժան» դրո-  
 թիւնը սկսու կիրարկուիլ 1872 թիւ օրէնքով։

Տնտեսական տագնապին տուրքի 13 յօդնոց օրէնքը  
 կրատարակուած է 1 12 931ին։ Յաւելուածին համաձայն  
 բնակարաններէն 6էն, և միւս կալուածներէն 3էն 1 տուրք  
 պիտի առնուի։


\* \* Պոլիս-թերա-Ենիդիւղի քթուրք օդային կազի անտ-  
 նուն ընկերութեան» եկամուտը աւելցած ըլլալուն, 440,000  
 ոսկի դրամագլուխը 1,320,000 ոսկի բարձրացուցած են  
 (3 2 932 թ. 2019)։

\* \* Միախառափ մենաշնորհի վարչութեան 81 յօդ, բաղ-  
 կացեալ կանոնագիրը, հրատարակուած է 17 Մայիս 1932ին։

\* \* Թուրքիայէն ապրանք արտածելու և ելմտական նը-  
 պատակ մը չհետապնդելու պայմանաւ թէյ, շաքար, սուրճ  
 ներմուծելու համար կառավարութիւնը 2054 թիւ օրէնքով  
 արտօնուածէ հորկ եղած ձեռնարկութիւնը ընկելու (6 7 932)։

Խմբական. — Թուրքիոյ 1932ի հաշուեկշիու (պիտանէ)  
 ծախքերու բաժինը, 169, 146, 747. ոսկի. եկամուտն ալ,  
 169, 354, 800-թրք. ոսկի նախատեսուած է։ Հետեւարար,  
 բաղդատմամբ անցեալ 1931 տարւոյն, ծախքերու բաժնէն

17,435,258 ոսկի խնայողութիւն եղած, հասոյթէն ալ  
 16,650,799 ոսկի պակսեցուցուած է։  
 1932 ելմտական տարւոյն-մէջ, Օսմ. զրամատան հետ  
 Պետական գանձուն, հաշուրնթացէն (նեսալը նարի) զատ,  
 կարճ ժամանակամիջոցով առվանսա առնելու, հաշուրնթաց  
 լանալու, և առ առուելին վեց տմիս պայմանաժամանակով գԴան-  
 ձային մուրհականներ (հազինէ պօնօլարը) հանելու արտօն-  
 ուած է ելմտական գործավարութիւնը։ Միայն թէ, գոր-  
 ծածութեան հանուելիք մուրհականներուն քանակը երբեք  
 էինգ միլիոնը չկրնար անցնիլ։



Ազգային Պառապանուրեան գործավարութեան պատօնական

Պետական գանձուն մէջ դանուող ազգային բաժնեթուղ-  
 թերուն և արժեթուղթերուն փոխարէն ապահովուելիք վար-  
 կերով, կամ ասոնց փոխարժէքով երկար պայմանաժամանակով  
 պետական արժեթուղթեր գնելու համար ելմտական գործա-  
 վարութեան արտօնութիւն տրուած է։

\* \* Մինչև 1927 տարւոյն վերջը, «կառավարութեան  
 հաշուեկշիու վերաբերեալ պարտքերուն մասին» 5 յօդաւած-  
 նոց 1783 թիւ յաւելուածական օրէնքին համաձայն, անոնք  
 որ առնելիք ունին, 1 4 931 թուականէն մինչև 6 ամիս և  
 աւելի վերջը հաստատուող պահանջներուն համար ալ

**Առջնորդելու 6-ամսուան մէջ պէտք է ամէնէն բարձր ելմտած կան պաշտօնեային դիմել:**

\* \* \* Ֆաթուրաներուն մէջ՝ ներկայացուցիչներուն (անենք) տրուելիք վարձքերը և մեծ քանակութեամբ ապրու պրանքներու համար յաճախորդներուն ըլլալիք զեղչերը, մաքսատան պաշտօնեաներու կողմէ պիտի ընդունուին (19. 4. 931թ. 1778):

\* \* \* Անասուններէն առնուելիք տուրքի 29 յօդ, օրէնքը 15 Յլս. 1931ին հրատարակուած է, որուն համաձայն, ոչ խարէն և այծէն 50 դրչ., թիֆթիէն 40 դրչ. ուզտէն 200, գոմէչէն 150, արջառէն 90, ձիէն և ջորիէն 125, էջին 50, և խողէն 300 դրչ. պիտի առնուի:

\* \* \* Հողային տուրքի 40 յօդուածնոց կանոնադիրը. 6 Յլս. 1931ի 1833 թիւ օրէնքին գործադրութեան ձեւը մահարմանութեամբ ճշգած է (1 Մյս. 1932):

\* \* \* Ժառանգուան և փոխանցման տուրքի կանոնադրին ծրդ. յօդ. Չրդ. հատուածին համաձայն, հանրութեան յատկացուած աղօթատեղիներուն (մզկիթ, եկեղեցի, սինակոկ), ձրի հիւանդանոցներուն, տղբատախնամներուն, որրանցներուն փոխանցուած շարժուն գոյքերէն և տառնց վերաբերեալ էտան իրաւունքներէն, ամէն տեսակ ողորմութիւններէն (աղօթատեղիներուն ողորմութեան սնուուկներուն պէս), մաքրութեան դրամէն, մուսադրամէն, և անոնց նման նպատակներուն յատկացուած գումարներէն ժառանգական կամ նուիրատուութեան տուրք չառնուիր (3 Մյս. 1932):

\* \* \* Գործունէութեան 1860 թիւ տուրքին Բ. Ա. հատուածներուն համեմատ առնուելիք տուրքը 1 Յնս. 1932 էն սկսեալ հարիւրին նէն 10ի բարձրացած է (31 Մ 1932):

\* \* \* Ելմտական գործալիքարութեան ենթակայ մենաշնորհները միացնելով «Մաքսի և մնաշնորհներու նորակազմ գործավարութեան փախանցուած էն (31 Մյս. 1932):

Առողջապահական.— Նշագեղձերու շիճուկին (գուօքալազը սերումու) վերաբերեալ 1898 թիւ օրէնքին յարակից 13 յօդուածնոց պայմանագրութիւնը (6 1 932):

\* \* \* «Թրախօմի դէմ պայքարելու համար 47 յօդ. ուց հրահանքը, (7 1 932):

\* \* \* Անասուններու առողջութեան հսկիչներու համար

պատրաստուած 517 յօդուածնոց կանոնագիրը 17 9 931ին հրատարակուած էն:

Կրական.— 1329 (1912) թուակիր նախակրթարանի վերաբերեալ օրէնքին 1778 թիւ յաւերուածին համաձայն, թուրք հայրենակիցներու տղաքները, նախնական զաստիարակութեան համար, թուրք վարժարանները պիտի մտնան (29 Մարտ 1931):

\* \* \* Երաժշտական ուսուցչանոցի հրահանգը՝ 8 4 931ին հրատարակուած է:

\* \* \* Կրթական գործավարութեան կողմէ մատակարարուելու պայմանաւ, զիշերօթիկ «իսիէ», ուսուցչանոց, միջին վարժարաններ, արուեստանոց, որոշեալ քանակէն աւելի առնուելիք վճարովի գիշերօթիկ տշակերաններու համար, այս վարժարաններու յարակից պահսկոնաներ կազմելու արտօնուած է (12 Յլս. 1931):

Այս օրէնքին կարգ մը յօդուածները բարեփոխուած են 16 6 1932ին:

\* \* \* 1932 էն սկսեալ, այս կամ կին, Պոլսոյ բժշկական համալսարանէն վկայեալ, ինչպէս նաև օտար համալսարանէն չըշանաւարտ ըլլալով, թշկութիւն ընելու համար արտօնադիր ստանալիք տնձերը, 8 նոյ. 1339 (1923) թուակիր օրէնքին համաձայն երկու տարուան պարուաորիչ ծառայութիւննին ջնջուած է (3 Յնս. 932):

Թլրատարական.— Թղթարերով ներմուծուած ծրտիներու մէջ, մաքստուրքի ենթակայ տուրակայներուն մաքսային գործողութիւնները՝ թղթատարական և մաքսային պաշտօնեաններու կողմէ պիտի կատարուին (22 Մարտ 931, թ. 1754 հրահանգ):

\* \* \* Լոնտոնի մէջ թղթատարական միջազգային համաժողովին մէջ որոշուած, 1. Թղթատարական սպասարկութեան մասին կանոնագիրը, օդի ճամբով նամակներ փոխադրելու գրութիւնը, 2. Արժէքաւոր նամակներու և տուփերու վերաբերեալ բրօթօքոլը. 3. Թղթածրարներու փոխադրութեան պայմանագրութիւնը, 4. Դրամի փոխանցման (հավակն) համաձայնագիրը. 6. Թերթերու և հանդէմներու բաժնեկիններու հասկացողութեան պաշտօնագրերը, վաւերացուած են 13 3 932ին հրատարակուած 1928 թիւ օրէնքով:

\* \* \* Իսթերն հեռագրի ընկերութեան հետ պայմանագրութիւնը ջնջուելով, էմբերիալ են էնթերենախսիօնալ Քօմիտենգախօն. Լիմիրէս—ընկերութեան-հետ պայմանագրաւթիւն կնքուած է (26 6 932):

\* \* \* Թուրքիոյ նաւահանգիստներուն և նաւամատոյցներուն մէջ սպասարկող թղթատարութիւնը պետութեան վարչական իշխանութեան յանձնուած է 2068 թիւ օրէնքով (17 7 932):

Արտահին.— Թուրքիոյ Լիթվանիոյ հետ, բարեկամական դաշնագիրը Մոսկուայի մէջ կնքուած է (31 Մարտ 1931)ին,

Ռումանիոյ հետ, Լոզանի դաշնագրին 126րդ յօդուածին համաձայն, գերեզմաններու մասին (2 4 931),

Ճարոնի հետ, առևտրական և շոգենաւային երթեւեկութեան (15 4 931),

Զուիցերիոյ հետ, առևտրական (5 4 931),

» հետ բնակութեան (4 8 931),

Զեխոսլովագիրոյ հետ, առևտրական և շոգենաւային (6 4 931), իրաւարարական և քաղ. իրաւական խնդիրներու կարգադրման (5 8 931), քաղաքային և առևտրական դատական հարցերու մասին փոխադարձ յարաբերութեան, և ոճրագործներու փոխադարձ յանձման, և դատական գործերու մէջ փոխադարձ դիւրութեան (9 7 932),

Գերմանիոյ հետ, ոճրագործներու փոխադարձ յանձման (6 4 931),

Իտալիոյ հետ, Հիւպատոսներու վերաբերեալ (7 4 931),

Սովետի Ռուսիոյ հետ, Սեւ Ծովու և ասորյարակից ծովերու մէջ, ծովային սպառագինութեան սահմանափակման մասին (3 8 931), առևտրական և շոգենաւային երթեւեկութեան (5 8 931),

Պերճիայի հետ, իրաւարարութեան և քաղ. իրաւական հարցերուն կարգադրման համար (4 8 931),

Աւստրիոյ հետ, իրաւական, առևտրական, դատական հարցերուն շուրջ փոխադառձ յարաբերութեան և դատական վճիռներու գործադրման (4 8 931),

Ամերիկայի հետ, բնակութեան (9 6 932),

Իրագի հետ, բնակութեան (9 Յնս. 932), ոճրագործներու փոխադարձ յանձման (5 Յնս. 932),

Պարսկաստանի հետ, իրաւարարական և քաղ. իրաւական հարցերուն կարգադրման, սահմաններու ճշդման (23 Յնս. 932),

Շուէտի հետ, իրաւարարական և քաղ. իրաւական հարցերու կարգադրման (27 6 932),

Ռուս Սորհրդային Միութիւններու հետ, բարեկամու-

թեան և Հէղոքութեան գաշնագիրը յարակից 3 թօթօքօլներով (5 տարի ևս երկարաձգուած) (3 Յլս. 932):

Նորվեգիայի հետ, բնակութեան, առևտրական, շոգենաւային երթեւեկութեան (5 7 932),

Լեհաստանի հետ, բնակութեան (5 7 932),

Անգլիոյ հետ, քաղաքային և առևտրական հարցերու մասին դատական փոխադարձ դիւրութեան (օրէնքի թիւ 2045),

Տանըմարքայի հետ, իրաւարարական և քաղ. իրաւական հարցերու կարգադրման (9 7 932),

Դաշնագրերը և պայմանագրութիւնները կնքուած և վաւերացուած են:

\* \* \* Պաներազմական գերիներու մասին 27 Յլս. 929ին ծենովայի մէջ կայացած պայմանագրութիւնը ընդունուած է 1791 թիւ օրէնքով (7 4 932):

Լիեալ գոյլեր.— Փոխանակութեան և սեփականացման (թէվիլիզ) գործողութիւնները վերջնականապէս լրացնելու մասին 21 յօդուածնոց օրէնքը հրատարակուած է 28 Մարտ 931ին:

\* \* \* Հելլէնահպատակներու գոյլերը ետ պիտի տրուին (3 5 939):

\* \* \* Անյայտանալին հաստատուող անձերու անուան արձանագրուած և պետական գանձուն կողմէ յանձանձուելու համար կազմուելիք տոմարներու մէջ նշանակուած անշարժ գոյլերուն հիմակուընէ քափուլի պաշտօնաթուղթերը ի նպաստ էապալարութեան չկրնար տրուիլ: Այս տեսակ անշարժ գոյլերը, պետական գանձուն կողմէ յանձանձուած միջոցին, անոնք որ օրինաւոր փաստաթուղթ ներկայացնելով սեփականութեան իրաւունք ունենալին կը պնդեն, ասոնց ի նպաստ գործողութիւնները ըստ օրինի կատարուելով, սեփականաթուղթերը (բափուն) իրենց կը տրուի (25 Մյս. 932, թիւ պաշտօնաթերթի 2107):

\* \* \* Կարսի և Մուկուայի զաշնագրերուն յաւելեալ բրօթօքօլին 9 Յնս. 926 թուականէն սկսեալ մէկ տարուան միջոցին, երկրէն մեկնող Հայերուն կողմէ նոտարի պաշտօնագրով ծախուած անշարժ գոյլերը, գնող թրքահպատակներուն անուան կրնան փոխանցուիլ (8 8 932):

\* \* \* Ո՞ր լքեալ գոյլերը ժառանգործներուն կրնան փոխանցուիլ:

1 - Անոնք 1331 (1915)ին, տարագրութեան միջոցին  
տարագրուելով, զինադադարին վերադարձած են, այսպիսիս  
ներուն գոյքերը չեն դրաւուիր:

2 - Անոնք որ՝ տարագրութեան վերադառնալով գոյ-  
քերուն տիրանալէն վերջը մեռած են, ասոնց ժառանգորդ-  
ները եթէ դիմեն, կրնան այդ անշարժ գոյքերը իրենց ան-  
ուան փոխանցել (\*):

3 - Անոնք որ՝ տարագրութեան մէջ մեռած են, և գոյ-  
քերուն ալ Յունուար 1336 (1920) թուակիր որոշմադրին  
գործադրութեան դրուելէն մինչև 14 Դեկտ. 1338 (1922)

ջնջման թուականը, ժառանգորդներուն տիրացած ըլլալը  
պաշտօնական քննութեամբ եթէ հաստատուած րլրայ, այս  
գոյքերը չեն դրաւուիր և ժառանգորդներու կը փոխանցուին:

Ցիշեալ 14 Դեկտ. 1922էն վերջը, եթէ ժառանգորդ-  
ները տիրացած են, և կամ այդ թուականներուն փախած  
կամ անյայտացած են, այդ պարագային անշարժ գոյքերը  
պետական դանձուն կը փոխանցուին:

4 - Անոնք որ՝ տարագրութեան վերջը մեռած են, և  
ասոնց գոյքերը ժառանգորդներուն փոխանցուած չըլլալով,  
ասոնք ալ տէր չեն եղած, այս տեսակ անշարժ գոյքերը,  
վերստին գործադրութեան դրուած 13 Սեպտ. 1931 (1915)  
թուակիր հաշուեյարդարութեան օրէնքին համաձայն պետա-  
կան դանձուն կը փոխանցուին (Երմա, գործ. 15 Նոյ. 1338  
(1922) հեռադիրը և 21 Հոկտ. 1339 (1923) բարիույի վար-  
չութեան ուղղուած հրահանգները):

\* \* \* Պաշտօնական արտօնութեամբ Պոլիս և կամ ո՛եէ  
երկիր երթեւեկող անձերուն գոյքերը «լքեալ գոյք» չեն նը-  
կատուիր:

Մասնաւորաբար, Լողանի գաշնագրին Ազգ. Մեծ ժո-  
ղովու կողմէ վաւերացուած թուականէն վերջը գացողներուն  
գոյքերը երբեք չեն դրաւուիր, եթէ դրուածներ կան ետ  
կը տրուին (Գործ. Ասրհոդյ որոշմադրի = 18-1-1341  
(1925) և 5-2-1341 (1925)):

#### ԱՌԱՋԵԱԿ ԳՈՒՅՈՒՄՁԵՍՆ

(\*) 15 Ապրիլ 1339 (1923) թուակիր օրէնքին երդ յօդուածին մէջ  
նշանակուած ո՛եւէ ձեւով մեկնած, փախած, անյայտացած եւն. ան-  
ձերը, վերոյիշեալ 1 Եւ 2րու յօդուածներէն չեն կընար օգտուիլ (24  
Մայիս 1339 (1923) թուակիր հրահանգ):

8/1/20